



# ԻՈՆ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ  
ՍՏՐԻԱՐԶՈՒԹԵՄՆ  
ՀԱՅՈՉ  
ՆՐՈՒՍԱՂԷՄԻ

ԾԳՍԵՐԻ

Ե-Չ.

1979



2013  


# ՄԻՈՆ

ԾԳ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԲԵՐԹ ԵՐՈՒՍԱԴՂԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ


1979	Մայիս — Յունիս	Թիւ 5 - 6
1979	May — June	No. 5 - 6

# SION

VOL. 53

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press  
Jerusalem



19386 ա զ

digitised by 196-98

**ԽՄԲԱԳՐԱԿԱՆ**

**ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՆ**

Ամէն անգամ որ կ'աւարտին ուսումնական ինը ամիսները և վարժարանին տեսուչը աւարտական դասարանի աշակերտներուն կը յանձնէ վկայականը, անխուսափելիօրէն կ'իյնայ փորձութեանը մէջ ինքնագովութեան. վեր կ'առնէ իւրաքանչիւր վկայեալի բարեմասնութիւնները, կը զերազնահատէ իւրաքանչիւր շրջանաւարտի մտային կարողութիւնները, տարիներու աշխատանքը և կը ներկայացնէ վկայականը իբրև վտիճան մը, զերազոյն նպատակ մը, որուն հասած են աւարտականները: Գոհունակութեան մեծ շունչ մը կ'անցնի սրահէն և ներկաները՝ ծնողք, ուսուցիչ և Միաբանութիւն կը նային շրջանաւարտներու հասակին, անոնց գլուխը յաղթութեան դափնեպսակով մը զարդարելու մեծ տրամադրութեամբ: Գեղեցիկ է պահը և հաճելի է զգացումը, այն աստիճան որ կարծէք թէ քննադատական ամէն մտածողութիւն կը հալի նուաճում մը կատարած ըլլալու գոհունակութեան ապրումին մէջ:

Սակայն անոնք որ վարժարանի մը պատասխանատուութիւնը կը տանին և զիտեն զսպել իրենց զգացումները, անոնք բնաւ չեն մոռնար թէ նախակրթարանի, բարձրագոյն վարժարանի կամ նոյնիսկ համալսարանի վկայականը ոչ աւարտ է ոչ ալ վախճան, այլ հանգրուան մը միայն մարդու պատրաստութեան մեծ առաքելութեան ճամբուն: Որևէ վարժարանի զերազանց նպատակն է մարդ պատրաստել, զիտնականէն առաջ և տալ իր պատրաստած մարդուն՝ խոր զիտակցութիւնը մարդկային հիմնական արժէքներուն, բարոյական մարդուն, որի խօսքով՝ ինքնագիտակցութեան ճամբով առաջնորդել ուսանողը ըլլալու ինքզինքը:

Վարժարանի մը աշխատանքը զնահատելու և անոր արդիւնքը կշռելու միակ չափանիշն է թէ ի՞նչ տեսակ մարդ կը պատրաստէ ան ու ի՞նչ ոգի կը ներշնչէ ուսանողին: Զամբուած ուսումի որակին և զիտական մակարդակին չափ եթէ ոչ աւելի կտրուոր է կրթարանի մը ուղղութիւնը դէպի մարդկային կերպարը զոր ըրած է իրեն իտէալը:

Այսօրուան աշխարհը արթնցած է այլևս իր խորականքէն թէ վերջին խօսքը կը պատկանի գիտութեան և թէ գիտութեան կը պատկանի վաղուան մարդը ստեղծելու առաքելութիւնը: Գիտական աշխարհի մեծ կաճառներէն մէկուն՝ Massachusetts Institute of Technologyի մէջ գումարուելիք միջազգային ժողովի ղեկավարը, որ յառաջիկայ Յուլիսին Երօսնք և Գիտութիւն» յարաբերութիւնները պիտի փորձէ սահմանել, վերջերս յայտարարած է. «Գիտնականները կը զիտակցին այսօր թէ մշակոյթ, հաւատք և մարդկային արժէքներ կը բխին ենթահողերէ՝ որոնք դուրս են իրենց զիտութեան և մասնագիտութեան

ծիրէն: Այսօրուան գիտնականները շատ աւելի հստակ են և իրենք զիրենք նուազ ինքնաբաւ կը զգան: Անուշով ոմանք տաղնայ մը կ'ապրին նախապէս իրենց ըրածէն: Անոնք կ'ուզին յսել թէ Եկեղեցի ի՞նչ ունի ըսելիք և ոմանք յուսախաբ պիտի ըլլան որովհետև պիտի չզտուեն իրենց սպասած օգնութիւնը» (Dr. Paul Abrecht):

Մեր օրերու մասնագէտները տազնայ մը կ'ապրին իրենց կառուցած աթոմային ոյժի արտաշրիչներուն և շտեմարանած մահաբեր գէնքերու աճող ոյժին դիմաց: Տազնայը բարոյական մղձաւանջէ մը չէ որ կը բխի. սն արձագանք չէ՝ բնաւ նեղացուցիչ հարցումին թէ որքանո՞վ կը բարձրանայ մարդը և կը փայլին մարդկային արժէքները գիտութեան ստեղծած կեանքի պայմաններէն, որքանով կ'ազնուանայ մարդ էակը աթոմական աշտարակներու կառուցման իր յաւակնոտութեան մէջ: Տազնայը, որով կ'անցնին այսօրուան մասնագէտները կը յատկանայ իրենց ստեղծած ճիւղայններու վախէն. կը վախնան թէ կորսնցուցած են ամբողջական տիրապետութիւնը իրենց իսկ կառուցած և իրենց գիտութեամբ իսկ շողախուռած բարեւոնեան աշտարակներուն, որոնք աթոմային ոյժի կեդրոններ կը կոչուին կամ միջ - երկրամասային բազմազուլի րթիւններ կ'անուանուին: Եւ որպէսզի վախը տազնայէն չանցնի սարսափի և շտարածուի մեր երկրագունդի բնակիչներու բոլոր խաւերուն, մեծազոյն պետութիւններ դաշինքներով կը փորձեն հանդարտեցնել հանրային կարծիքը և թմրեցուցիչ ապահովագրերով ծածկել հիմնական իրենց վախը:

Բայց գիտնականները, որոնք պարկեշտութիւնը ունին տեսնելու իրական վտանգները, գիտութեան իսկ ստեղծած սպառնալիքները, մարդկային ցեղի ամբողջութեան բնայնչումին չափ ահաւոր, անտառի մարդու բնազդով մը իրենց յոյսը կը դարձնեն դէպի գերբնական Ոյժը, որպէսզի զսպէ բնութեան գերմարդկային աղէտները: Անոնք կրօնքին կը նային պատասխանի մը համար և Աստուծոյ՝ հոգիի իրենց խողալութիւնը վերագտնելու յոյսով:

Եւ Աստուծոյ լուս է անոնց դիմաց, որովհետև իրենց յաւակնոտութեամբ լեցուած, անոնք խօսակից մը կը փնտռեն Աստուծոյ մէջ և ոչ թէ արարիչ մը, որ հայր է միևնոյն առեմ: Աստուծոյ պատասխանը լսելու համար անհրաժեշտօրէն պէտք է արտաքին աշխարհի գիտութեան դաշտէն աչքերը դարձնել դէպի ներքին մարդը և ականջ տալ ամէն մարդու մէջ բնակող աստուածային ներկայութեան:

Քրիստոնէութեան պատասխանը տազնայի մատնուած մարդուն եղած է միշտ խաչի ճառը. «Ենթանոսաց յիմարութիւն և հրէից դայթակուութիւն», որքան առեմ որ աստուածային գոհոյութեան մէջ՝ հեթանոսներ իմաստութիւն կը փնտռեն և հրեաներ՝ նշան մը միայն: Քրիստոնէութիւնը Աւետարանի յոյսը կեդրոնացուց աստուածային նմանութեան, որ իսկական բնութիւնն է մարդուն: Իսկ քրիստոնէական պապամը եղաւ շարունակ որ Աստուծոյ մարդացաւ, իջաւ մինչև խաչի գոհաբերութիւնը, նոյն խաչով փրկելու համար մարդը ինքզինքէն և բարձրացնելու համար զայն Աստուծոյ պատկերին: Մարդուն մէջ՝ անկուսի և անկուսներու տիղմով ծածկուած աստուածային պատկերը կը մաքրուի ու կը

պայծառանայ Գրիստոսի արիւնով, քանի որ մարդը կը հասնի Աստուծոյ նեղ և անձուկ ճամբովը միայն գոհողութեան և ինքնուրացութեան:

Վերականգնել աստուածայինը մարդկայինին մէջէն և պայծառակերպել մարդը Աստուծոյ լոյսին մէջ, կը նշանակէ հասցնել մարդը այն բարձունքներուն՝ ուր միայն կը գտնէ ինքզինք ամբողջապէս: Այս է նպատակը իսկական կրթարանին: Մանաւանդ երբ կրօնական հաստատութիւն է ան, ուր ժառանգաւորներ կը պատրաստուին վաղուան ընծայութիւն Աստուծոյ և Եկեղեցիի ծառայութեան:


Ծառայել Աստուծոյ կը նշանակէ ծառայել իր նմանին՝ մարդուն, քանի ընկերով սիրոյն մէջ միայն կ'ամբողջանայ սէրը գէպի Աստուած: «Ան որ չի սիրեր իր տեսած եղբայրը, ինչպէ՞ս կրնայ սիրել զԱստուած, զոր իր աչքերով չի կրնար տեսնել:»

Հայ Եկեղեցւոյ խոր ըմբռնութիւնը կրօնաւորի մատուցելիք ծառայութեան կ'ամփոփուի առաքելութեան սկզբունքին մէջ, որով ան իր անձը կը գոհէ իր պարտականութեան կատարումին մէջ: Իսկ իր պարտականութիւնն է ցոյց տալ Աւետարանի ճամբան հայ անհատին և հայ հաւաքականութեան իր հայրերու լեզուով, մշակոյթի, աւանդութեան և հաւատքի լոյսով:

Պատրաստուել այդ պարտականութեան գիտակից կատարումին, տիրել մայրենի լեզուին, հաղորդուել հայկական մշակոյթի գանձերուն, մեծնալ աւանդութեան հրապոյրին և հուսաւքի շերմութեան մէջ, կ'ենթադրէ կրթական ճիգ մը, որ կարելի է տակաւին Ս. Յակոբեանց Տաճարի կամարներու ներշնչութի գորութեամբ և Սրբավայրերու հաղորդական ներկայութեամբ:

Եւ դարձեալ, դպրոցական տարեշրջանի վերջաւորութեան, կը հարցնենք մենք մեզի. որքանով պատրաստ են մեր շրջանաւարտները երթալու աշխարհին և տանելու տագնապոյ գիտնականին կամ աշխատող մարդուն խաղաղեցուցիչ վեհութիւնը Աստուծոյ խօսքին: Առ նուազն մէկ քայլ մը յառաջացած են վաղուան իրենց առաքելութեան ճամբով, յաշնոյ՞ծ են զԻճճալ անհրաժեշտը, բայց միևնոյն ատեն ըլլալ աւելի հայ և աւելի՛ Եկեղեցական:

Շ.



# ԿՐՈՆԱԿԱՆ

## Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻԶ

Եթէ սուրբ առաքեալներ և Հայաստան աշխարհի առաջին լուսաւորիչներ՝ Թադէոս և Բարթողիմէոս Քրիստոնէութեան փրկարար լոյսը բերին ի Հայաստան, անոր անգրանիկ սերմնացանները եղան և երէք դար շարունակ Հայ ժողովուրդի սրտին և հոգիին մէջ անոր սըրբազան հուրը կենդանի պահեցին մինչև Գրիգոր Լուսաւորիչ, այս վերջինն էր որ Քրիստոնէութեան տուաւ կերպարանք ու կազմակերպութիւն և դրաւ զայն պետութեան պաշտպանութեան տակ: Ասիկա ամենայնուայի կրայիքն էր նոր կրօնի տեւականացման և առաւել հզօրացման համար: Անիկա արժատառան այլ խիտ կարեւոր քայլ մըն ալ առաւ՝ լուսազոյն պաշաշանեցնելով և օգտաբերելով Հայ ժողովուրդի նաւանդ ծիսական սովորութիւններն ու սրբավայրերը՝ նոր կրօնի հիմնական պահանջներուն ի սպաս: Անիկա հիմնովին փոխակերպեց Հայոց հոգեւոր-բարոյական աշխարհն ու ըմբռնեմները, առանց սակայն զանոնք զրկելու իրենց աւանդական ծիրէն ու ազգային կեդեւնէն: Դարձեալ վարչա-կազմակերպական շատ իմաստուն ձևաներէցութեան մը վկայութիւնն է ասիկա: Ամփոփ խօսքի մը շքրջանակի մէջ խիտա դժուար է տալ Ս. Գրիգոր Լուսաւորիչ կրօնական, կեկեղեցավարչական, ազգային-պատմական և մշակութային դերն ու ծառայութիւնները, որոնք այնքան երկիւղած երախտիքի են արժանացած մեր ժողովուրդին կողմէ գարեբու ընթացքին: Մեր պարագը այս պահուն զայն ոգեկոչելն է, անոր կեանքին ու գործունէութեան վրայ խնեմ անդրադարձ մը ունենալն է, որպէսզի չ'որբանայք իբրև ազգ մեզի ծնած սուրբերէն ու անոնց յիշատակներէն. այլ կերպ՝ ապրիլը մեզի համար թերեւս երկար չտեսէր:

Այն օրերէն անիկա կը հանդիսանայ մեր սուրբերուն սուրբը, եկեղեցիին լուսապայծառ հիմնադիրը, անոր նուիրապետութեան հիմքն ու զագաթը հաւատարմապէս: «Լուսաւորիչ» չափազանց յատկանշական յորշորջումը ինքնին բնորոշ հաստատում մըն է, որ արդարացիօրէն մեր ժողովուրդին կողմէ ընծայուած է անոր, ի գնահատութիւն անոր սրբազան առաքելութեան Հայ ժողովուրդին կեանքէն ներս: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Աջը միայն գերազոյն սրբութիւն մը չէ, անիկա նաև իրաւական այնպիսի զօրութիւն մը և հեղինակութիւն մըն է ճանչցուած մեր դարաւոր պատմութեան ընթացքին, որ շատ անգամ վճռական նշանակութիւն ունեցած է կեկեղեցական և ազգային-քաղաքական կտրուորային իրադարձութիւններու մէջ ճիշդ կողմնորոշում որդեգրելու համար, քանի որ զի վերայ Ալոյն և Էջմիածնի ամենայն ազգք Հայոց կապեալ կան:

Աւելի քան խորհրդանշական ու գեղեցիկ է Լուսաւորիչի կանխկոչ անանդութիւնը, որ Հայ ժողովուրդի հաւատքի ու տեսլականութեան մէկ պայծառ արտայայտութիւնն է, միաժամանակ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչը իբրև ազգի կեանքի ու բախտին հսկող արթուն աչք տեսնելու բարի ակնկալութիւն: Շերկնի անթիւ աստղերէն մերն է միայն անիկա, և որուն մէջ ճշգրիտ սեղանք արծունք կը վառի ի տես սեփական ժողովուրդի տառապանքներուն: Բայց անիկա միայն մեր ցաւին ու վիշտերուն տրտում վկան չէ, այլ նաև մեր յոյսերուն և ակնկալութիւններուն մշտապա լուսաղբերը:

Ս. Գրիգոր Լուսաւորիչի անունը կենդանի ու կենսատու օղակ մըն է եղած մեր ցանուցիք ժողովուրդին համար աւելի քան 1600 տարիներու ընդմէջէն, օղակ մը՝ որ պահպանած է մեր թէ՛ ազգային միութիւնը և թէ՛ դրոշմը նաև օտարներուն տեսանկիւնէն: Բաջ յոյսեր է, որ օտարները ոչ միայն զոյն կը ճանչնան համաքրիստոնէական գերազանց սուրբերէն մէկը, այլև մեզի դիտեն իբրև Վրիժորեանս կամ «Լուսաւորչական» ազգ: Մենք ինքներս, շնչեկու համար մեր

ԽՈՆԱՐՀՈՒԹԻՒՆ

ազգային պտականելութիւնը, յատուկ ընկալմամբ կ'արտասանենք ՀԼԽՍՍ-ում առկայ կան ե՞մ խօսքը: Ասիկա առաւել կարեւոր նշանակութիւն է ոչ թէ ստացած յատկապէս բոլոր այն օրերուն, երբ այլադասան ջարդութիւններն ու միջավայրերը սպառնացած են մեր ազգային միասնութեան: Պատահաբար չէ, որ Ս. Գրիգոր Հոսաւորչի անուանին այնքան ամուրկաւ չած է գաղութներու մէջ ապրող Հայտութիւնը, Թերթեցէք անոնց, մտնաւորաբար Հեհաւտանի և Թրանսիլվանիոյ մէջ ապրող Հայոց տարեգրութիւնները, ու պիտի սեանէք թէ որքան ճշմարիտ է այս կրթութիւնը: Շատ են անոր անուշով արձանացած տաճարները:

Տարին երեք անգամ տեղի կ'ունենայ իրեն նուիրուած յատուկ տօնակատարութիւն, որպէսզի յաճախ առիթ ու միջոց ըլլայ հաղորդուելու անոր անունին ու գործին, թէ՛ կրօնական, թէ՛ ազգային-կեղեցութեան տեսանկիւնէ նորոգուելու և ամրանալու համար:

Խոր-Վերացը Հայ ժողովուրդի մաննասիրելի ուխտավայրն է մինչև այսօր, իսկ Մոյր Աթոռ Ս. Էջմիածինը, ուրկէ անիկա ծուալած է իր գործունէութիւնը, եղած է, է ու բոլոր ժամանակներու համար պիտի մնայ մեր միակ, անփոխարինելի և անփոխադրելի Սրբութիւն Սրբոցը, անոր աստուածարեւոյ գահակալը՝ գերագոյն իշխանաւորը մեր հոգևոր-եկեղեցական կեանքէն ներս:

Հայ ժողովուրդը մայրական կաթի պէս իր կենսատու անունըը պիտի շարունակէ ստանալ անոր անունէն ու գործէն, կարենալ տանելու համար իր գոյատեման այնքան դժուարին պայշարը:

Թող Աստուած մեր միտքը, հոգին ու սիրտը տեսապէս բաց պահէ անոր շնորհներուն առջև, թող մեզի չզրկէ զայն միշտ մեր մէջ զգալու աւանդութենէն ու կարողութենէն:

Թող Հոսաւորչի կանթեղը վառ մնայ ամէն Հայու մէջ, որպէսզի ան չմոլորի կեանքի դժուարին ու մութ ճամբաներուն վրայ, չմոռնայ իր հաւատքին, աւանդութիւններուն ու, մանաւանդ, իր տուներին ճամբան:

Խոնարհութիւնը մեծազոյններէն է քրիստոնէական առաքինութիւններուն, Աւելին, քրիստոնէութիւնը նկատուած է խոնարհութեան կրօնքը, ըլլալով միակը միաստուածեան կրօնքներուն մէջ որ կը հրահանգէ իր հեռուորդներուն հաւատարաւքով նայիլ այլակրօն իրենց եղբայրներուն: Մինչ այլ կրօնքներէն մին իրբև Աստուծոյ բնարեւոյ ժողովուրդը դաւանելով՝ իսկ ուրիշ մը մարդկութեան տըրուած լաւագոյն ցեղը նկատելով իր հեռուորդները, զանոնք ընդունողներ կը լեցուին յոխորտանքով և քամոնրանքով կը նային այլակրօններուն, իրբև Աստուծմէ աւելի հեռու և հետեւաբար իրենցմէ ստորագաս, «եկրորդ կարգի» արարածոյ, քրիստոնէութիւնը, Աստուծոյ հայրութեան գերագանցորէն վսեմ գաղափարին ներքև կ'ընդունի համամարդկային եղբայրութեան սկզբունքը. «զի ոչ գոյ խաիբ Հրեայի և հեթանոսի»:

Բազմաթիւ են ակնարկութիւնները Ս. Գրոց մէջ խոնարհութեան առաքինութիւնը շնչողը: Սաղմոսերգուն կ'ըսէ. «Զսիրտ սուրբ և զհոգի խոնարհ Աստուած ոչ արամարչէ»: իսկ Յակոբոս առաքեալի բառերով՝ «Տէր ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնորհս խոնարհաց»:

Խոնարհ ու համեստ բնաւորութեան տէր անհատը սիրուած ու յարգուած կ'ըլլայ միշտ իր շրջանակէն: Այդպիսին կ'ունենայ մարդամօտ բնաւորութիւն մը, և ուստի կը փնտռուի ամէնքէն: Կ'ունենայ ընկերային լայն շրջանակ ու կը շահի լայն ժողովուրդականութիւն: Յաւիտեանական է խօսքը Ս. Աւետարանին. «Որ բարձրացուցանէ զանձն՝ խոնարհեցի և որ խոնարհեցուցանէ զանձն՝ բարձրացի»: Մինչ զոռոզ ու ինքնահաւասան անհատներ հակակրօնք ու ցրտութիւն կը ստեղծեն իրենց շուրջ: Չեն կրնար բարեկամ ըլլալ և ունենալ:

ՏԻՐԱՅՐ ԵՊՍ. ՄԱՐՏԻԿԵԱՆ

Պուրհո

Հպարտ անձ մը կ'ըլլայ միտմամանակ  
 ունձնամոլ ու հսակեղբորն: Ուրիշները  
 արհամարհելու, անսոց վրայ արածրէն  
 նստելու մտլութիւնը զինք կը մտանձ  
 մարդերէն անտեսուելու, կղզիացումի ան-  
 բազմալի գրուելուն: Զի կրնար կամ չ'ու-  
 գեր ճանչնալ իր գործած մեղքերն ու  
 սխալները, ու խորթ է իրեն համար  
 զգացումը՝ իր ունեցած բարիքներուն կամ  
 ձիրքերուն համար բոլոր բարիքներուն  
 բաշխիչ Տիրեղբրի Արարչին գոհունակու-  
 թիւն յայտնելու: Ան գիտէ այսպնեւ ու  
 քննադատել ուրիշը միայն, խոշորացոյ-  
 ցով դիտել ուրիշին գործած սխալներն  
 ու յանցանքները, առանց հարց տալու  
 ինքզինքին թէ արդեօք տարբե՞ր պիտի  
 չարթէր եթէ գտնուէր նոյն այդ դժգոյհի  
 պայմաններուն մէջ, որոնք տուն տուած  
 են այդ ուրիշի սայթաքումին: Արեւմտեան  
 Եկեղեցւոյ մեծ սուրբերէն մին ճիշդ  
 այդպէս կ'ընէր, յիշելով Տէրունական  
 պատգամը. «Մի՛ դատիք զի մի դատի-  
 ցիք»: Գրիստոս իսկ այդ կեցուածքը  
 ունեցաւ պոնտիկութեան յանցանքի մէջ  
 բռնուած կնոջ նկատմամբ:

Խոնարհութիւնը միակն է մարդկա-  
 յին առաքինութիւններէն, զորս Յիսուս  
 — օր համոմիտ չգտնուեցաւ նոյնիսկ երբ  
 զինք ձեռքի վարդապետ» կոչեցին —  
 առաւ իր անձին վրայ. «Զի ենզ եմ և  
 խոնարհ սրտիւ»:

Գրիստոս իր երկրաւոր կեանքի ըն-  
 թացքին սիրեց մանուկները, անմեղ ու  
 միամիտ այն էակները՝ որոնք մարդկա-  
 յին ընկերութեան ամենէն խոնարհ դա-  
 սակարգը կը ներկայացնեն: Ու մեզի թե-  
 լադրեց Տիրով արքայութիւնը ընդունիլ  
 մանուկի մը պէս, այսինքն մանուկի մը  
 ջինջ ու խոնարհ հոգիով: Շատ խոնարհ  
 յարկի մը տակ ծնաւ ու անբաններու  
 մտուրին մէջ բացաւ իր աչքերը կեանքի  
 լոյսին: Իր աշակերտները ընտրեց ամե-  
 նէն խոնարհ դասակարգերէն ու Ս. Երու-  
 սաղէմ մտաւ ամենախոնարհ կենդանիի մը  
 — իշու — վրայ նստած: Վերջապէս եղաւ  
 մարդոց ամենէն համեստ ու խոնարհ խա-  
 ւերուն հետ շարունակ ու մեծագոյն օրի-  
 նակ տուաւ խոնարհութեան խաչելու-

թեան նախօրեակին՝ լուալով սաքերը իր  
 աշակերտներուն:

Երուսաղէմը գրաւողներէն Արաբ Խա-  
 լիֆա Օմար իպն էլ-Խաթթայ և Խաչա-  
 կի իր առաջին թագաւոր Կոթրֆրէյ տը  
 Պուխյոն իրենց կեանքերով օրինակելի  
 նմոյշներ հանդիսացան խոնարհութեան:  
 Կը պատմուի թէ առաջինը Ս. Գաղաթ  
 տանող ճամբուն վրայ իր ծառային հետ  
 փոխն ի փոխ կը գործածէր իր ունեցած  
 միակ գրաստը: Ու երբ հասաւ քաղաքի  
 մուտքին՝ կարգը ծառայինն էր բազմելու  
 անտունէի քամակին, մինչ ինք անոր  
 սանձը բռնած՝ կը յառաջանար հեռիտան:  
 Իսկ Խաչակիր թագաւորը մերժած էր  
 ամէն պատիւ՝ իբրև յաղթական մուտք  
 դործելու իր ազատագրած քաղաքէն ներս,  
 և բոկոտն ու ծնրագնաց յառաջացած էր  
 անոր մուտքէն մինչև Տոճարը Փրկչին  
 Յարութեան:

Փարիսեցիի և Մաքսաւորի առակը  
 մեզի կը սորվեցնէ թէ խոնարհարար  
 Տիրոջ մատուցուած աջօթքը, հոգ չէ թէ  
 մեղաւորի մը շրթներէն դուրս եկած, ա-  
 ւելի ընդունելի է, քան ծիսապաշտ ու  
 օրինապահ հոգիէ մը ամբարտաւանու-  
 թեամբ արտասանուած աջօթքը:

Խոնարհ անհատ մը ամենէն առաջ կը  
 ճանչնայ սանձանը իր կարողութեան և  
 ուղղի կերպով կը գիտակցի իր գերին ու  
 արժէքին իբրև հողեղէն արարած: Գիտէ  
 թէ ոչնչութիւն մըն է ինք, Արարչին  
 մեծութեան հետ բաղդատուած: Գիտէ նաև  
 թէ իրեն տրուած ամէն ձիրքի ու բարի-  
 քի, շնորհի ու կարողութեան պարզելիչը  
 երկնաւոր Տէրը կրնայ ըլլալ միայն: Ու  
 գիտէ վերջապէս իր ընկեր արարածնե-  
 բուն մէջ ողջունել եղբայր մը՝ զոր ար-  
 համարելով, որուն վրայ բարձրէն նա-  
 յելու՝ իրաւունքը չէ տրուած իրեն:

Երբ անդրադառնանք թէ խոնարհու-  
 թեան հակամիջ հպարտութիւնն է մարդ-  
 կութեան նախօր գործած անդրանիկ  
 մեղքին շարժառիթը, գիւրաւ կրնանք  
 բարոնել կարիքն ու կարեւորութիւնը  
 խոնարհութեան, զայն դասելու համար  
 զլուսիք քրիստոնէական առաքինութիւն-  
 ներուն:

ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԼԻՎԻՉԵԱՆ

## Մ Ա Ր Գ Ա Ր Ի Տ Ն Ե Ր

Տուի մարդերուն ինչ որ ունէի,  
Սէր, բերկրանք, ժրպիտ,  
Անոնց փոխարէն ընդունեցի լուկ  
Քարեր կարծրապիւնդ:

Մակայն կրցի ես հոգիիս բոցով  
Փոխակերպելու  
Քարերը մարդոց, ուսրէէն ծընած  
Մարգարիտներու:

Հարուս եմ նորէն, չեմ ցաւի բընա  
Տուածիս համար,  
Հոգին բաշխուելով կը հարչսանայ,  
Քաղցր ու անալլայլ:

## Վ Ե Ր Զ Ա Լ Ո Յ Ս

Պահէ հոգիիդ մեղեդին անուտ,  
Օրերուն աւնան, օրերուն սժգոյն,  
Երբ արցունքները վար իյնան շիթ շիթ,  
Անցնող օրերու կոկիծէն հալած:

Դարունն պէ՛տ չունի երգի, ցնծութեան,  
Իր ծաղիկները, կոկոններն աղուոր,  
Վաղուան յոյսերուն են գրուական,  
Ժպիտը ինչպէս կոյսի երթներուն:

Պահէ հոգիիդ երզը արծաթեայ,  
Վերջալոյսին դէմ օրերուն գալիք,  
Երբ ամէն վայրկեան սիրտը կը դողայ  
Յիշատակներու սըլաքէն խայթիչ:

ԵՂԻՎԱՐԴ



## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Այս խենթ արձու, այս կարօտ, այրող սենդուլ ո՛ւր գրնամ,  
Քանի ճասնեակ զարիւնք են՝ կ'այրիմ այսպէս անխնայ,  
Ո՛վ է վառեք այս միսին մէջ՝ այս կըրակը բորբոխում,  
Որ ես այսպէս այրիմ անեղջ եւ ուրիւնները ճաքնամ:

Երգըդ ըլլայ թող անխառն, անապական զերթ գինի,  
ժամանակի անցփին հետ՝ յարգն աւելի որ լինի .  
Ով ըմպէ այդ գինիէն՝ թեւեւ առած վերանայ .  
Վեհ նախաճոճով արծրութի՝ երկնփին մէջ հոլանի:

Նոյն ցաւերով պիտի այրուիմ՝ է՛ւ բարին, է՛ւ չար,  
Նոյն հողին մէջ պիտի թաղուիմ զգէտն ու հանճար,  
Նոյն է գիրը մեր ամէնուն եւ ամէն բանի,  
Պիտի ամէն ինչ կործանին — իրնիթն ու ճանար:

Երգըդ աշխարհը երազի վերածեց, ֆոյր,  
Երազին հետ մանկութիւնս ետ եկաւ նորէն,  
Կեանքին իջաւ կախարդական մի վարագոյր,  
Ծիածանի գոյներն հոգւոյս մէջ կը պարեն:

Ա՛խ, ով որ եկեր է՝ թող մեկնի անհրճունց,  
Օթեւանն այս հին հիւր չի սիրեր .  
Նոր հիւրեր կ'ուզէ միտ, կարօտի նոր մտնունց,  
Նոր սիրերգ, նոր օտոր, նոր մայրեր:

Կ'արհամարհեմ պաշտամունքը ոյժին դաժան,  
Գողափարն է պաշտամունքի միայն արժան .  
Կ'արհամարհեմ պաշտամունքը նիւթին, անձին,  
Անանձնաւոր պաշտամունքն է լոկ սրբազան:

Տիեզերքն անուտ չէ աննպասակ ...  
Ոչ մէկ նիգ պիտի սուգուի անյասակ  
Խորքն Ունայնութեան. վրսակին ոյժն իսկ  
Զի կորսուիք երբեք ծովուն մէջ անսակ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## Ե Բ Զ Ա Ն Ի Կ Զ Ե Մ ...

Երջանիկ չեմ  
 Որքան ասեմ որ մարդկություն  
 Գլխուն, գերք սուր Դամոկլեան,  
 Մնայ կախուած պատերազմի  
 Ուրուականը մահասարսուռ.  
 Որքան ասեմ որ զէնք ու սուր  
 Դեռ չեմ մտած իրենց պատեան:  
 Որքան ասեմ  
 Սերունդներու անմեղ արեան  
 Վըրայ հիմնել կը փորձենք դեռ  
 Շէնք մարդոց եղբայրութեան:  
 Որքան ասեմ կը յետանուիմ  
 Քալանելու, յօտնելու  
 Բնազդները գազանային:  
 Որքան ասեմ  
 Արդարութիւն, հաւասք ու սէր,  
 Մտքին մէջ «մեծ» մարդոց իրենց  
 Իմաստը ճիշդ չեմ գտած դեռ:  
 Որքան ասեմ կը նկատուիմ  
 Ուղեղներէ «հանճարաւոր»  
 Աստուած, պատիւ, իրիզն ու հոգի,  
 Բանք տարած, խորհրդաստղ:

Երջանիկ չեմ  
 Որքան ասեմ դաժման բախտէն  
 Լիւրածներու վիշտին անմար,  
 Խոցուածներու վէրքին համար,  
 Փոխան ձէթի, բալասանի,  
 Մենք կը բերենք հուր ու դանակ  
 Ու հարուածներ ևնրատեսակ:  
 Բոլոր անոնց որ կը հեծեն  
 Ճակատագրի բիւր հարուածէն.  
 Խղճով հանդարտ, առանց խղճի  
 Երբ կը նամբենք դէպի գեհեմ:  
 Որքան ասեմ  
 Մարդոց թնոզ ու շողոմորք,  
 Խօսքի վարպետ ու բուլամորք,  
 Մենք կը շնորհենք արքա ու գահ  
 (Գահ նիւթական, գահ արտերու)  
 Այ յետ մահու՝ անուն անմահ:

Երջանիկ չեմ

Որքան ասեմ  
 Մեր սրբազան լեռն Արարատ  
 Դեռ կը մնայ գերուած, հեռու  
 Որդիներէն իր հարազատ,  
 Որքան ասեմ իր լանջերուն  
 Չեմ կարկաչեր Հայ գիւղացուն  
 «Հորովէլ»ն ու երգը ցնծուն:  
 Որքան ասեմ  
 Կարին, Բաղէ, Կարս, Վան ու Մուշ,  
 Կ'մնան երազ ու աղօս յուշ:  
 Որքան ասեմ  
 Հայու մեր ջիւջ, ազնիւ արեան  
 Կու գամ խառնուիլ  
 Ջուրն ու թոյնը օտարութեան:  
 Որքան ասեմ  
 Բարբառը քաղցր մեր հայրենի  
 Նարքերուն վրայ պանդուխտ Հայուն  
 Օր ըստ օրէ  
 Կը տօգուի ու կը մեռնի:

Ու վերջապէս Երջանիկ չեմ  
 Որքան ասեմ ժողովուրդներ  
 Հզօրներէն կը մուրան դեռ  
 Ափ մը հող ու անօր վըրայ  
 Կեանք վարելու ազատ, անահ  
 Իրաւունքն ու նուիրական:  
 Որքան ասեմ դեռ կ'արբենանք  
 Երազներով անիրական:

Երջանիկ չեմ, պիտի չըլլամ,  
 Որքան ասեմ  
 Նկատումներ սիմ, ստորին,  
 Հաշիւներ նենգ ու խարդախուած,  
 Փոխան մախուր ու սուրբ սէրին,  
 Ըլլան միայն  
 Մարդերն իրար մօտեցնող  
 (Յետոյ խէթիւ ալ բաժանող)  
 Ոյժն ու ազդակ.  
 Որքան ասեմ մեր խղճին հետ  
 Մենք կը խաղանք ռոմագնոզակ:

Գ. ՃԱՐՏԱՐ

# ԳՐԱԿՍՆ

## ՆԱՀԱՏԱՎՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԵՐԱՄՆՈՒՆՅ

Գարունը գեղեցկագոյնն է տարուան շորք եղանակներուն: Բնութեան վերապարթօնքին ու վերանորոգման եղանակը, ուր ճակատագրէն հարուածուած հոգիներն իսկ տարբեր աչքով կը նային կեանքին, կը վերանորոգեն իրենց դաշինքը անոր նեա ու կը բազմապատկեն իրենց խանդն և կորովը, լատատեսութեամբ գիծաւարելով պայծառ ու ժպտաշող օրերը, կեանքի պայմաններու դժամուածութեան հակառակ:

Նկատելի է նաև որ բնութեան այդ կենսաւարտ եղանակին կը զուգարկային մեծագոյն տօները Քրիստոնէական ու Մոզիսական կրօնքներուն, Քրիստոսի Յարութեան Չատիկը և Հրէական Պատեքը: Առաջինը՝ մահին վրայ տարուած յաղթանակի մեծաշուք տօնը կեանքին, իսկ երկրորդը՝ ստրկութենէ ազատութեան անցնող (Պատեք ակցի կը նշանակէ) հրապարտ տօնը Աստուծոյ կրքնին ընդհանրապէս ժողովուրդին: Խաչով շահուած յաղթանակին ու բազմադարեան գերութենէ հրաշքով ազատութեան անցքի յիշատակութեան փառաշուք տօները: Մէկը հոգեկան, միւսը ֆիզիքական կապանքներէ — մեղք ու ստրկութիւն — արձակման, ձերբազատման, ազատագրման տօները:

Ճակատագիրը սակայն ուզած է որ բնութեան զուարթութեան և տօներու կենսաւարտ մթնոլորտին խառնուին սև ու սխուր դէպքերու յիշատակները մեզի և մեզի բախտակից — կամ բախտազուրկ — ուրիշ ժողովուրդներու: Որ արեւի տակաւ ջերմացող ճառագայթներուն հետ մեր մտքին այցելին արուախրքի կարմիր փոթորիկներուն թիւրաւոր զոհերը, արութեան տօնը ու պատմութեան բազմաբնուրու վրայ ողջակիզուող բազմութիւններու ցաւատանջ այլ նորարար ազգակները՝

որոնց տուէն, ո՛վ հեզմանք, աշխարհի բուժ խիղճը մնաց անփոյթ ու անխառն:

Այսպէս, մեր Ապրիլ 24ի Մեծ Եղեռնէն բացի, Ապրիլի համապատասխանող Ս. Գրական Նիսան ամսու 27ին, Հրեայ ժողովուրդը կ'սգեկոչէ Երկրորդ Աշխարհամարտի ընթացքին Նացիզմի իրագործած պատմութեան երկրորդ մեծ ցեղասպանութեան բազմամիլիոն զոհերը (այս տարի տոոր յիշատակը զուգարկագետեմեր սգատօնին՝ Ապրիլի 24ին): Աւստրալիացիք մեզմէ օր մը ետք, Ապրիլի 25ին, կը նշեն յիշատակը իրենց ալ Առաջին Աշխարհամարտին Տարտանէլի մօտ, ի Թիւրքիա. կէլիպոլու կոչուած վայրին մէջ խողխողուած Գաշակիցներու կողքին կուտող բազմահազար զօրքերուն: Այդ օրը կը կոչուի Anzac Day: Իսկ Ս. Երկրի զբացի երկիրներէն երբեմնի գեղածիժաղ Լիբանանը անկէ ոչ շատ օրեր ետք. Մայիսի 6ին, կ'ողեկոչէ յիշատակը, դարձեալ Առաջին Աշխարհամարտին, Պուրճի հրապարակին վրայ տխրահուչակ ձէժալ փաշայի կողմէ կախաղան բարձրացուած իր ազգայիններուն: Այդ օրը ճանչցուած է իբրև «Օր Լիբանանի Նահատակաց», ուր կը նշուին նաև բազմաթիւ նահատակութիւնները, կախաղաններու եղեռական տուածին յաջորդող:

Նոյն այդ եղանակը սակայն, միւս կողմէն, իր մէջ կը հուշուէ պանծալի թուականները ժողովուրդներու հաւաքական ճիգերով մղուած հերոսամարտերու, որոնք կերպագրուած են ճակատագիրը այդ ժողովուրդներուն, զերութեան դարաւոր շղթաներու փշրումով պարզեկելով անոնց իրաւունքը ազատ և ինքնիշխան պետականութեան:



Միութարութիւն է մեզ հաստատել հոս թէ արեան հեղեղներէն ու ճապաղիքներէն ու մեր հողերու մեծագոյն մասին կորուստէն, ինչպէս նաև շէն մեր օճախներու աւերածումէն ու ամայացումէն ետք, վերջին աւելի քան կէս դարու ընթացքին, Հայը, հայրենիքի թէ գաղթաշխարհի ու գիտութեան թէ գեղարուեստի

գրեթէ բոլոր մարզերուն մէջ կրցած է մարդկութեան պարզեցիկ մեծամամբու ու բազմաշնորհ անձնաւորութիւններ, արդար — ու մեզի նման փոքր ու ցիրուցան ժողովուրդի մը համար այնքան կենսական — հպարտութեամբ լիցնելով սրտերը սերունդներու:

Ու ճիշդ ինչպէս մեր անհատական կեանքին մէջ տրամաշուք օրերու կորուսաններուն յաջորդող բարի ու յուսալից պահերը աւելիով կ'արժեւորուին ու կը դառնան անձուանալի, այնպէս ալ մեր պատմութեան մութերէն ետք եկող արշալոյսին մէջ յայտնուող մեր արժէքները իրենց ճշգրիտ տարողութեամբ գնահատելու իմաստութիւնը երբեք պէտք չէ որ պակսի մեզմէ:

Քիչ են այն ազգերը՝ որոնց պատմութիւնը մերինին չափ ու պէս եղած ըլլայ սե ու արիւնստ, ու աւելի քիչ են անոնք՝ որոնք ընդունելէ ետք իրենց ազգային գոյութեան ողնայարի՛ն իսկ սւղողւած ժահուրի՛թ հարուածներ՝ կրցած են մահէն ու մոխիրներէն վերածնիլ: Փառք փոթորիկէն ու գուպարէն ետք ամէն ինչ սկիզբէն կառուցանելու կարող լին ու վճռակամութեամբը զբանուած ժողովուրդներուն: Ու փառք՝ այդ համբուրելի յատկութիւններովը գերազանցօրէն օժտուած Հայ ժողովուրդին:

Գ. Ծ.



## ՔԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՀԱՆԱՅ ՄԱՆԿԱՍԱՐԵՆՑ

(1418? - 1505?)

Փե. դարու ամէնէն արդիւնաւոր գրիչներէն մին է Արճիշեցի Յովհաննէս Քանանան, որդի Մանկասարի և Փաշամելիքի: Ծնած է Տառաւորապէս 1418 ին: Աշակերտած է Մեծոփեցի Թովմայ վարդապետի: Կենսակից ունեցած է Շուքրանը, որ վաղահասօրէն վախճանած է 1465 ին: Տէր Յովհաննէս շարունակած է ազրիլ չորս տասնամեակ ևս, և վախճանած է 86 տարեկան: Իր կեանքը լիեղած է դառնութեամբ, վիշտերով և տառապանքով: Իր յիշատակարաններէն մէկուն մէջ կը կարդանք սա տողերը. «Աւախ դառնութեան առւերքս և վա՛յ կենաց մերոց, որ յամէն օր տասն անգամ կու մեռանիմ յահէ ըսպանման, և դողալով կու գրեմ» (1454):

Յովհաննէս Մանկասարենց ունեցած է բազմաթիւ աշակերտներ, որոնցմէ ծանօթ են իբրև գրիչ,

1. — Դաւիթ Քանանայ նորընծայ և վաղամեռիկ (1455):
2. — Կիրակոս Երէց Զօշկանց (1467):
3. — Ազարիս (1476):
4. — Յովհաննէս Քանանայ (1486-90):
5. — Զաքարիա (1505):

Թովմայ Մեծոփեցի կը յիշէ զինքը իբրև գրիչ 1435 ին: Նոյն ժամանակ երիտասարդ Յովհաննէս գծագրիկը սա շահեկան տեղեկութիւնը կ'արձանագրէ, թէ գրիչը մէկ անգամ թաթխելուն 900 գիրէն աւելի գրած է:

Յովհաննէս Քնն. Մանկասարենց ապրած և գործած է Արճէշ քաղաքին մէջ: Իր բազմարդիւն գրչէն ինչ որ յայտնի եղած է ճարդ՝ կու տանք այստեղ Թուրկանի կարգով: Ան ընդօրինակած է բացառապէս եկեղեցական մատենաներ. այդպէս .

1. — Աւետարան, 1435 ին. — Լևոն Ս. Խաչիկեան, Յիշատակարանք ժե. Դարբի, Ա. Մասն, թիւ 496:

2. — Ճառոց, 1441 ին, Մկրտիչ քահանայի պատուէրով. — Յիշատ. ժե. Դարբի, Ա. Մասն, թիւ 582:

3. — Ճառոց, 1444 ին: Մէկ ժառը օրինակած է թաւա կրօնաւոր. — Յիշատ. ժե. Դարբի, Ա. Մասն, թիւ 639:

4. — Աւետարան, 1445 ին, պարոն Դորգի Մելիքի որդի Յոհաննէս կրօնաւորին ցանկութեամբ. — Յիշատ. ժե. Դարբի, Ա. Մասն, թիւ 659:

5. — Աւետարան, 1450 ին, Աւետիս որդի Գրգուպ Վարդանի համար. — Յիշատ. ժե. Դարբի, Ա. Մասն, թիւ 725:

6. — Աւետարան, 1454 ին, Էւառչակ որդի Վարդան կրօնաւորի համար. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 52. — Ձեռ. Երևանի, թիւ 6570:

7. — Աւետարան, 1455 ին, Պօղոս Եւպիստոսի համար. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 72: Յուցակ Ձեռագրաց Մշոյ, էջ 40 (թ. 41):

8. — Աւետարան, 1456 ին, Հազարի որդի Վարդան կրօնաւորի համար: Մաղկոզ Մինաս նկարիչ. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 98. — Ձեռ. Երևանի, թիւ 5629:

9. — Ճառոց, 1457 ին, Ի խնդրոյ Միսիթար արեղայի. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 118. — Ձեռ. Երևանի, թիւ 4746:

10. — Յայտնաւոր, 1457 ին, Խաչատուր Խաչայի պատուէրով. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 119. — Ձեռ. Երևանի, թիւ 4755:

11. — Ճառոց, 1461 ին, Հայրապետ Եպիստոսի համար: Կաղճոզ Վարդան. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 200:

12. — Գոնձարան, շ. 1461 ին, Ներսէս քահանայի համար. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 18. — Ձեռ. Երևանի, թիւ 4350:

13. — Աւետարան, 1462 ին, Խաչատուր Խոջայի պատուէրով: Մաղկոզ՝ Կարապետ.

— Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 224. — Ձեռ. Երևանի, թիւ 4778:

14. — Աւետարան, 1463 ին, Խաչատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 242:

15. — Աւետարան, 1465 ին, Խաչիմ Խաթանի պատուէրով. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 287. — Ձեռ. Ս. էջ-ժիւժնի, թիւ 22:

16. — Ետրակնոց, 1469 ին, Ջաքէոս կրօնաւորի համար. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 363. — Ձեռ. Վենետիկի, թիւ 115:

17. — Աւետարան, 1469 ին, Ամիր Սարգիսի պատուէրով: Մաղկոզ՝ Մինաս նկարիչ. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, էջ 298 ծնթ.: Նոյն, Գ. Մասն, էջ 450-451. թիւ 613. — Ձեռ. Ս. Յ. թիւ 3427:

18. — Ետրակնոց, 1470 ին, Աթաբէկի որդի՝ Արգելանոցի Մկրտիչ Վարդապետի համար. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 384. — Ձեռ. Երևանի, թիւ 9239:

19. — Աւետարան, 1471 ին, Ստացոզ՝ Ծերուն. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 408:

20-21. — Մառոց և Գոնձարան, 1472 ին, Աստուածատուրի որդի Գրիգոր քահանային համար. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 427. — Ձեռ. Երևանի, թիւ 4392:

22. — Աւետարան, 1474 ին: Ստացոզ՝ Աստուածատուր. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 459. — Ձեռ. Երևանի, թիւ 7991:

23. — Աւետարան, 1479 ին. — Յիշատ. ժե. Դարբի, Բ. Մասն, թիւ 554:

24. — Գոնձարան, 1483 ին, Ի վայելուճն աէր Ալէքսիանոսին. — Յիշատ. ժե. Դարբի, Գ. Մասն, թիւ 42. — Ձեռ. Վենետիկի, թիւ 1210:

25. — Աւետարան ըստ Յովնանցու, 1505 ին. — Յիշատ. ժե. Դարբի, Ա. Մասն, թիւ 659. — Ձեռ. Երևանի, թիւ 5256:

Մանկատարանի գրչական աշխատանքին մասին սապէս կը վկայէ, 1505 ին, Իր աշակերտը Ջաքաբի աբիչ:

ԵՆ ԱՐԳ, գրեալ եղև Յոհան դուլան ձեռամբ վարդապետին իմոյ աէր Յոհան

նիսի Մանգասարհնց քաջ քարտոզին, որ  
 ՀԲ տարի, ամառն և ձմեռն, գիշերն ու  
 ցերեկն ի գրել կկոց. որ գրեալ եղև ձե-  
 ումք նորա Խ Այսմաւուրք և Տարհնդիրք.  
 իսկ փոքր գիրք՝ Տեսք և Աղօթամատոյց,  
 Շարակնոց և Սաղմասարան, Մաշտոց և  
 Գանձատետր Ծ-Կ, և այլ աւելի, և Աւե-  
 տարան ԼԲ: Եւ զայս Յոհան գլուխս ի  
 ծերութեան ժամանակիս, որ աչք չէր  
 հայիլ և ձեռքն կու դողայր, քաղում շոր-  
 չարանօք հազիւ կարաց աւարակել. և այլ  
 չկարաց գրիչ բռնել մինչ ի վախճան, որ  
 հանգեաւ ի Քրիստոս 22 ամաց:

Եւ արդ, իս Զաքարիայ աշակերտ նո-  
 րին դրեցի զՂուկաս գլուխն, և կարապետ  
 աշակերտ մեր գրեաց զՄաթէոս և զՄար-  
 կոս գլուխն».— Յիշա. ԺԵ. Դարի, Ա.  
 Մասն, էջ 587, ծնթ.:

Ըստ այսմ Յովհաննէս աշխատած է  
 72 տարի, և օրինակած է 40 Յայսմաւուրք  
 և Ճաշոց, 50-60 Աղօթամատոյց, Շարակ-  
 նոց, Սաղմասարան, Մաշտոց և Գանձա-  
 րան, և 32 Աւետարան. համագումար 122-  
 132 գիրք: Ասոնցմէ մեզի ծանօթ 25 հա-  
 տէն այժմ յայտնի են 15 հատ միայն, 1  
 Յայսմաւուրք, 1 Ճաշոց, 2 Շարակնոց,  
 1 Մաշտոց, 3 Գանձարան և 7 Աւետարան:  
 Սպասելի է սակայն որ այլ գործեր ևս ի  
 յայտ գան յառաջիկային: Այնուհանդերձ  
 վերագրեալ առեւակները շատ որոշ գա-  
 ղափար մը կու տան մեզի մեր ձեռագրու-  
 կան կորուստներուն մեծութեան մասին:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ



“ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՐԱՏՔ  
 ԽԻԿԱՐԱՅ Ի ՄԱՍՆՆՈՅ”

Հայերէն բնագրի մի նորայայտ  
 ընդօրինակութեան առնչութեամբ

Սոյն բնագիրը համաշխարհային ճա-  
 նաչման արժանացած հնագոյն երկերից է,  
 որը դեռ շատ վաղ ժամանակներից թարգ-  
 մանուել է բազմաթիւ լեզուների ու տրոս-  
 ուել նոյնչափ և աւելի խմբագրութիւն-  
 ների ու տարբերակների: Հէնք ունենա-  
 լով Արեւելքի ժողովրդական, ընկերային,  
 անտեսական և հասարակական հարուստ  
 կենսափորձը, բուսարար գոհացում է աը-  
 ւել իրար յաջորդող սերունդների աշ-  
 խարհն ու կեանքն ըմբռնելու հետաքը-  
 քութիւններին և հոգե-բարոյական պո-  
 նանջներին. միտժամանակ, շնորհիւ իր  
 մտաչելիութեան, լեզուա-աճակոտ իւրա-  
 յատկութիւններին, խրատական, ուսածա-  
 նման կերտուածքին, այն լայն տարա-  
 ծում է գտել ժողովրդական բոլոր խա-  
 ւերի մէջ: Այդպէս նաև՝ Հայաստանում,  
 դեռևս Ե. դարի թարգմանիչների ջան-  
 քերով:

Սկզբնական, մայր բնագիրը երկու  
 և կէս հազարամեակից աւելի հին պատ-  
 մութիւն ունի: Նրան վաղուց ի վեր տն-  
 դրագրած է միջնադարին բանասիրու-  
 թիւնը՝ նրա ծագումը, յօրինման ժամա-  
 նակը, վայրն ու հանգամանքները, ազ-  
 րիւրադիտական վերլուծութիւնը, այլա-  
 լիզու թարգմանութիւններին առնչուող  
 հարցերը, իւրաքանչիւր լեզուի թարգ-  
 մանութեան մէջ բողբոջման խմբագրու-  
 թիւնների գոյացման պատճառներն ու  
 ուղիները և այլ կարևոր գիտական, բա-  
 նասիրական խնդիրներ հետազօտելու և  
 պարզաբանելու համար:

Հայ բանասիրութեան մէջ իս այն  
 արժանացած է լայն ուշադրութեան, Գա-  
 բնական ու անհրաժեշտ իրողութիւն է,  
 որովհետև հայերէն թարգմանութիւնը,  
 ժամանակի ընթացքում նրա մէջ գոյա-  
 ցած խմբագրութիւնները, նրա առնչու-  
 թիւնները այլ լեզուներով կատարուած  
 թարգմանութիւնների հետ ու յարակից

չատ այլ հարցեր կարևոր տեղ են գրա-  
ւում յիշեալ բնագրի քննական հետազո-  
տութեան համար կատարուած աշխատանք-  
ներում:

Պատմա-բանասիրական և քնադա-  
դիտական առումով մասնաւորաբար նշելի  
են Յ. Կոնիքերի, Լ. Յ. Տաշևանի ծառա-  
յութիւնները՝ բնագրի հրատարակութեան  
և առանձնապէս հայերէն թարգմանութեան  
հետ կապուած խնդիրների արծարծման  
ու դրանց գիտական քննութեան համար  
արուած միանգամայն լուրջ փորձերը:  
Լ. Յ. Տաշևանի ծառայուն հետազոտական  
մենագրութիւնը գիտական ստուգապէս  
բարձր մակարդակ ունենալով հանդերձ,  
հեղինակի իսկ վկայութեամբ, մի վերջնա-  
գործի հասած եզրակացութիւն չի հանդի-  
սանում, որովհետեւ իր ձեռքի սակ եղած  
ընդօրինակութիւնները աւելի նպաստ-  
ւոր հնարաւորութիւններ չեն ընծայել:

Վերջերս, մի շարք նոր ընդօրինա-  
կութիւնների հիման վրայ կատարած իր  
համակողմանի ու հանգամանալից քննա-  
կան ուսումնասիրութեամբ հանդէս եկաւ  
Հայաստանի գիտնականներից Ա. Մարտի-  
րոսեանը: Նա երկու ծառայուն հատորների  
մէջ ամփոփեց քննական քննադիրը (A-B.  
C. D. E-F. և G. խմբագրութիւնների  
բաժնում) և իր ուսումնասիրութիւն-  
ների միանգամայն լուրջ ու արժէքուար  
եզրայանգումները:

Այս քննադրի առ այսօր պահպան-  
ուած ընդօրինակութիւնները այնքան  
ապրելի ու աշխատանքային են թէ՛  
կառուցուածքային, թէ՛ բնագրական սե-  
սակէտից, որ ոչ միայն առանձին խմբեր  
կամ խմբագրութիւններ են ստեղծուել,  
այլև մի շարք ատրիբուտներ և ենթա-  
ատրիբուտներ: Առկայ խմբագրութիւն-  
ները ոչ միայն նոյնական չեն, այլև,  
կարելի է սակ, ոչ մի ընդօրինակութիւն  
միևնույն ժամանակ չէ: Այս իրողութիւնը  
թէև գիտական աւելի սուր հետաքրքրու-  
թիւն է առաջացնում, սակայն չափազանց  
լուրջ գծաւորութիւններ է ստեղծում հա-  
ւաստի ու ամբողջական եզրակացութիւն-  
ներ գոյացնելու համար: Բանասիրական,  
քննադադիտական շատ հարցեր կնճռոտ-  
ւում են, իրար խառնուած ու խռնուած,

մէկը միւսով երբեմն խիստ պայմանաւոր-  
ւում ու չեն տարանջատուում: Խնդիրը  
միայն այն չէ, որ երկար ճանապարհ է  
անցել, բազում ընդօրինակութիւններ  
ունի (ինքնին բնական առիթ ու հնարա-  
ւորութիւն է ընձեռուած տարբերակուելու  
և շեղումներ տալու, ինչպէս եղել է գրեթէ  
բոլոր այլ ձեռագրական քննադրերի պա-  
րագային): Իր առինքնող ու շահագրգռող  
բովանդակութեան, իւրայատուկ, բազում  
մանր հատուածների արհուած կառուց-  
ուածքի, բոլոր խաւերի ընթերցողներին  
մատչելի լինելու, առօրինա զարծնական  
մտրդկային յարաբերութիւնների մասին  
ուսնացած ստոյգ ա խելամիտ ընդհանրա-  
ցումների, ոչ կանոնական հանգամանքի,  
ուսուցողական ու դաստիարակչական շեշ-  
տակի միտման, և այս կարգի այլ պատ-  
ճառներով այն անհամեմատ աւելի է են-  
թարկուել բազմաբնոյթ ու բազմանկղ մի-  
ջամտութիւնների, կորցրել է իր միաս-  
նական կերպարանքն ու գիծագծեր:

Նման գրութեան մէջ զժուարագոյն  
խնդիր է հանդիսանում մասնաւորաբար  
սկզբնական կամ՝ աւելի նախնական քնն-  
ադրի, թէկուզ և խմբագրութեան, ճշտորո-  
շուծը, իսկ այդ, ինչպէս յայտնի է, գի-  
տական, բանասիրական հիմնական խնդիր է:

Ա. Մարտիրոսեանը այս բարոյթների  
մէջ ճիշդ է կողմնորոշուել, կարողացել է  
տարանջատել հիմնական խմբագրութիւն-  
ները, ներկայացնել դրանց քննադրական  
պատկերը, հասնել արժէքուար եզրակա-  
ցութիւնների (թէկուզ երբեմն ոչ առանց  
պայմանականութեան), սակայն ոչ սկզբ-  
նական ստոյգ քննադրի բացայայտման,  
մի բան, որ, թերևս, հնարաւոր էլ չէ  
ներկայ փոստական նիւթերի և ձեռագրա-  
կան ընդօրինակութիւնների հիման վրայ:<sup>1</sup>  
Այս առումով, խիստ անհրաժեշտ և  
օգտակար է ամէն մի նոր տուեալ, ամէն  
մի նորայայտ ընդօրինակութիւն, եթէ  
անո՞ւմ դրանք ու ժամանակներից հասած  
լինեն մեզ: Բնական է, շատ աւելի է  
չեչուում դրանց շահեկանութիւնը, երբ

<sup>1</sup> Տե՛ս մանրամասն՝ Ա. Մարտիրոսեան, «Գառ-  
մաթիւն և Խրատք Իրկարայ Իմաստնոյ», Հա-  
տար Ա, 1969, Երևան, Հատար Բ, 1972, Երևան:

աւելի հին են, մասուանդ, եթէ եղածնե-  
րից ամենահինն է նկատի առնւում, ինչ-  
պիսին է սոյն նորայայտ ընդօրինակու-  
թիւնը: Այս ձեռագիր ընդօրինակութեան  
մասին մենք առիթ ունեցել ենք գրելու  
նախընթաց մեր յօդուածներից մէկում<sup>2</sup>:  
Այստեղ զանց կ'առնենք վերստին անդրա-  
դառնալու դրան. նշենք միայն հետեւեալ  
անհրաժեշտ իրողութիւնները: Ինքնին  
խիստ ուշադրաւ ժողովածու է, հիմնակա-  
նում՝ թարգմանական. մեծ ու փոքր բնա-  
գրերի, կրում է 3195 թիւը: Թէև ճշգրիտ  
թուագրութիւն չունի, սակայն նագրա-  
կան տուեալները ցոյց են տալիս, որ այն  
ԺԳ դարու սկզբներին, նոյնիսկ, շատ  
հուանական է. Ժիգարու վերջերին պէտք  
է գրուած լինի: Յամենայն դէպս, կոս-  
կած լինել չի կարող, որ այն շատ աւելի  
հին է, քան բանասիրութեանը առայսօր  
յայտնի բոլոր ընդօրինակութիւնները,  
սրունցից վաղագոյնը Մաչատրեանի Մտե-  
նագրարանի թիւ 2961 ձեռագիրն է, 1321  
թուականից: Այս ինքնին յատուկ նկա-  
տառման արժանի գիտական - բանասիրա-  
կան մի իրողութիւն է: Թէև յետագայ  
ընդօրինակութիւնները կրթմէն աւելի վաղ  
բնագրական պատկեր կարող են ներկա-  
յացնել, ընդօրինակուած լինելով հնա-  
գոյն նախագաղափար մի օրինակից, սա-  
կայն և այնպէս որեւէ աւելի հին ձեռա-  
գիր աւելի շահական է. համեմատաբար  
զերծ ու անաղարտ լինելով յետագայ մի-  
ջամտութիւններից: Յատկապէս այս պա-  
րագային, կրթ ստոյգ է, որ առկայ բո-  
լոր ընդօրինակութիւններից ամենահինը,  
ինչպէս նշուեց, հասնում է մինչև 1321  
թ., իսկ յիշեալ ընդօրինակութիւնը  
դրանից աւելի հին է առնուազն մի քանի  
ասանամեակ, եթէ ոչ մէկ դար և աւելի:

Բայց ոչ միայն այսքանն է Սոյն ըն-  
դօրինակութեան բնագրական դեռևս ոչ  
վերջնական համեմատութիւնն անգամ առ-  
կայ ընդօրինակութիւնների հետ՝ շատ  
հետաքրքիր պատկեր է պարզում: Նախ  
ասենք, որ այն գրալի չափով տարբեր-  
ւած է բոլորից անխտիր և ունի տառնձ.

նակի կառուցուածք: Թէ՛ ներածական  
պատմողական մասով, թէ՛ բուն խրատ-  
ների և թէ վերջաբան-պատմողականի բա-  
ժինով ու պատմիչ խրատների մասով  
ակնյայտօրէն տարբերում է միւսներից,  
Ծաւալով այլ է, խրատների յաջորդակա-  
նութեամբ, միաւորների քանակով (ՃԼԶ  
= 136) ու ներքին տրոհուածութեամբ՝  
այլ: Այս ոչ միայն ընդհանուր առմամբ,  
այլև առանձին միաւոր խրատներից կամ  
միւս մասների իւրաքանչիւրի պարզա-  
յին ևս այդպէս է՝ տարբեր թէ՛ ծաւալով,  
թէ՛ շարադասութեամբ: Մի հանգամանք  
է սա, որն, անշուշտ, ընդգծում է յիշ-  
եալ ընդօրինակութեան բնագրական հա-  
մեմատելի ինքնուրոյնութիւնը: Ըստ  
այսմ, մեղ անտարակուսելի է թւում, որ  
այն ներկայացնում է ոչ միայն մի կա-  
րեւոր տարբերակ, այլ մի ուրոյն և ու-  
շագրաւ խմբագրութիւն:

Իսկ միւս, մեղ յայտնի ընդօրինա-  
կութիւնների տարբերակների և խմբա-  
գրութիւնների (նկատի առնենք Ա. Մար-  
տիրոսեանի բաժանումները) հետ ունեցած  
իր ընդհանրութիւնների ու նմանութիւն-  
ների, սրունք, բնականաբար, շատ ու շատ  
աւելի են քան տարբերութիւնները, նախ-  
նական քննութիւնից իսկ հետեւեալն է  
պարզում:

Այն նմանութիւններ ունի բոլոր  
խմբագրութիւնների ու տարբերակների  
հետ անխտիր (ինչպէս միւս ընդօրինա-  
կութիւնները՝ մէկը միւսի նկատմամբ  
փոխադարձաբար), բայց տարբեր հատ-  
ուածներում, տարբեր չափերով: Այսպէս-  
առաջին պատմողական մասում շատ աւելի  
նման է G (դարձեալ համաձայն Ա. Մար-  
տիրոսեանի բաժանման) խմբագրութեան,  
թէև ոչ առանց նկատելի տարբերութիւն-  
ների, քան C. D. և E-F. խմբագրութիւն-  
ների համապատասխան մասերին: A - B  
խմբագրութիւնը, ինչպէս յայտնի է, փոքր  
հատուած է միայն պահպանել այս մասից,  
ու թէև ակնուրու նմանութիւն կայ եր-  
կուքի միջև, բայց այդ փոքր հատուածը  
բաւարար հիմք չի կարող ծառայել ար-  
եալ դէպքում:

Երկրորդ, Բոն իրատականքի մասով,  
որ հիմնականն է, առաւելագոյն չափով

<sup>2</sup> Տե՛ս Միտե, Թիւ Ա - Բ, էջ 25 - 28, 1979:

այն նման է A-B խմբագրութեան համապատասխան մասին՝ թէ՛ խրատների քանակով, թէ՛ նրանց յաջորդական շարքով, մասնաւորաբար ԺԶ-ՂԶ ընդարձակ հատուածում: Այնուհետև այս մասում A-B ի նա նմանութիւնը նուազում է, և խառն, անկոնոն նմանութիւնների մի պատկեր է ստեղծում A-B, C, G, աւելի պակաս չափով նաև՝ D խմբագրութիւնների համապատասխան մասերի համեմատութեամբ: Դժուար է ուղղակի, անմիջական կապ տեսնել նրա այս մասի և յիշեալ խմբագրութիւնների նշուած մասերի միջև: Աւելի դժուար է մտածել, որ նորայայտ ընդօրինակութիւնը ծագկաքող է վերջիններից, ոչ միայն այն փաստով, որ այն աւելի հին է բոլորից, այլ նաև այն պատճառով, որ նմանութիւնները աւելի աղօտ կերպարանք ունեն ընդգրկան տեսակէտից, աւելի կամ պակաս են իրար համեմատութեամբ՝ թէ՛ ծաւալով, թէ՛ իմաստով, նմանուող խրատները շատ խառն, անհամապատասխան յաջորդական տեղ են բռնում խրատաշարքի այս հատուածում: Զուտ լեզուական տեսակէտից ևս դրանց միջև տարբերութիւնը քիչ չէ:

A-B խմբագրութեան նա նմանութիւնը այնուհետև շարունակուած է վերջին-պատճառական և քայտովի խրատների բաժնում: Այստեղ քիչ նմանութիւն կայ G ի նա, D ի նա՝ համեմատաբար աւելի, բայց շատ նուազ, քան A-B ի նա:

Ընդհանուր առմամբ, այս առիթով կարելի է ասել նաև հետեւեալը. նորայայտ ընդօրինակութեան բնադիրը չի կրկնում որևէ այլ բնագիր, ոչ մի խմբագրութիւն ու տարբրակ, ոչ էլ այնքան մօտենում է նրանցից որևէ մէկին, որ կարելի լինի այն միացնել նրանցից որևէ մէկի խմբին: Թէև ամէնից առաւել մերձաւոր աւնչութիւններ օւնի A-B խմբագրութեան, յատկապէս սրտն պատկանող A5 ձեւագրի նա, այսուամենայնիւ կարելի չէ այն միացնել նոյնիսկ A-B խմբագրութեան: Երբ ասում ենք այն չի կրկնում մեզ յայտնի որևէ այլ ընդօրինակութեան բնագիր, նկատի ունենք ծաւալը, կառուցուածքը, խրատների

քանակը, շարակարգը, ինչպէս նաև այն, որ կան խրատներ, որոնք միւս խմբագրութիւններում պակասուել են կամ ընդմիջարկուել յետագայում, իր մէջ՝ ո՛չ, և, հակառակը, իր ունեցած խրատներից ոչ բոլորը առկայ են միւսների մէջ: Երատներ էլ կան, որոնք իր մէջ ամբողջական են, մէկ միւսը են կազմում, միւսների մէջ տրոհուած են, կամ էլ մի քանիսը ձուլուած են մէկ ամբողջական միւսերի մէջ: Այս պարագային նկատի ենք առում նաև, ընտկոն է, դրանց բովանդակութիւնը, որ նմանութեան դէպքում իսկ նուազ կամ առաւել չափով տարբեր է. նոյնական է ոչ յաճախ: Լեզուական տեսակէտից ևս այն ունի տարբերակուող յատկանիշներ:

Այս բոլորից առ այժմ կարելի է եզրակացնել, որ նորայայտ ընդօրինակութիւնը ընդգրկան և բանասիրական մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում: Այն մենակը առանձին խմբագրութիւն է կազմում, հանդիսանում է սոկայ խմբագրութիւններից թերևս ամենաուշագրուար, բովանդակուած է մեզ նախապէս անծանօթ բնագրական հատուածներ ու խրատներ: Այն նպատակ է միւս խմբագրութիւնների ու տարբրակների պատկանող ընտրերի յետագայ ուսումնասիրութեանը: Բնագրական լրացումների ու ճշգումների լայն նարուարութիւններ է ընձեռում, բունասիրական որօշ հարցերի նսր լուսարանութեանց տարթ տրլո: Սայն ընդօրինակութեան յետագայ հանգումնալից քննութիւնը, որ կատարուել ենք բնագիրը նրատարակութեան յանձնելիս, մեղ թուած է, աւելի համողիչ հիմք պիտի տայ ընդունելու, որ այն ոչ միայն աւելի հին ընդօրինակութիւն է, այլ աւելի վաղ է կազմուած, քան մեզ առ այօր յայտնի միւս խմբագրութիւնները, և աւելի մօտիկ է բուն, սկզբնական բնագրին:

ՓԱՅԼԱԿ ԱՆԹԱՊԵԱՆ



**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ**

**Է. — Ի Ս Ո Ի Բ Բ Ք Ա Ռ Ա Ս Ո Ի Ն Ս Ն**

Ե Ի

**Ի Խ Ո Ր Հ Ո Ի Բ Գ Պ Ա Հ Ո Ց Ս Ք Ա Ռ Ա Ս Ն Ո Ր Գ Ա Ց**

Արքայն Թէոփիլոսի սասացեալ ի Սուրբ Քառասունն եւ ի Խորհուրդ Պահոցս Քառասնորդաց:

Բուրաստան ծաղկագարդ քառասնաթիւ ծառիք զարդարեալ արմատացոյց մեզ լինն Սերաստիայ քաղաքին, ձմեռնատունկ վայելչացեալ եղևմային սաղարթանճեմ ուտովք, որ ոչ թարզամնցուցանէ եւ թափէ եւ ապականէ ժամանակ ձմերան, այլ իբրեւ գարնանաբուխ, արիւնաներկ, մանուշակագոյն պայծառացեալ եւ պողաւք զարդարեալ՝ կերակրելով զմեզ հացիւ, աստուածային քառասնամասն տաւնիս:

Այսաւր ժողովեալք ի միասին ընդ Խ [= քառասն]ոստ ծառիս այս, ի ժամանակիս ապաշխարութեան, որ ցամաքեալ էք պահաւք ի գեղխանաց արբեցութեան եւ փափկութեան: Եւ ծառս այս, որ ի ժամանակի ձմերան ծաղկեցաւ մեզ, ոչ թէ ըստ սովորութեան ծառոց, որ նախ ծաղկի, եւ ապա ի թափել ծաղկին՝ պտուղն զարգանայ. այլ ծաղկաւք պայծառագունաւք եւ պտղօք պարարտահամաւք ի միասին զարդարեալ վայելչացան: Ոչ եթէ ի ժամանակի գարնան եւ կրթոց այլ ի ձմեռան, քանզի գարունն զբուրաստանաց ծաղկին բխեցէ, ամառն զտերեւն անցուցանեն, եւ հաստատեն ըզպտուղն, եւ աշունն պարարտացնէ, իսկ ժամանակ ձմերան այս՝ որոյ սովորութիւն է ապականել զայս ամենայն:

Ջերից ժամանակաց զործս կատարեաց, որոց անդաստան եւ բուրաստան լինն եղև Սերաստիա քաղաքին, եւ ծառք բանաւորք բուսան, որեց ծաղիկքն հրով վառնցան, ուստի հոտ անոյշ բուրեցան, տերեւքն լուսով պայծառացան, եւ պտուղքն սառամք պարարտացան, խնձորքն արեամբ գունեալ կարմրացան, եւ քաղցրահամեալ կերակրէ զմեզ: Եւ որքան ի պտղոյս այս կերակրեմք, այնքան առաւելապէս տնեսցէ, եւ ոչ եթէ պողաւք միայն կերակրէ զմեզ, այլ եւ ծաղկաւք անուշահոտօք, որպէս խնկաւք իզացնէ զհոտոտելիս մեր ի հոտ անուշից: Եւ զարդարէ զմեզ ծիրանացեալ ի մարտիրոսական յարեանէն: Եւ որպէս զուարթացեալ սաղարթիւք հովանաւորեցէ զաշխատեալքս իբրեւ ի տաւթոյ. ի ջերմադոյն ախտից սատանայականաց, եւ պողաւք կերակրել՝ զփափագաւ զՔրիստոս յազնեալ մարտիրոսասէր կերակրովք, իբրեւ աստուածային հացի, որ բուսեալ յանդաստանէ լինն, հատ սերմանեալ լծաւք աստուածային յուսովն, եւ սիրովն Քրիստոսի, եւ արբուցեալ արեամբ բանաւորաց: Բոյս հասկի քառասնահասակ հաստատեալ, ատորանատ պարարտացեալ անփոտ ցորենոյ, որ ոչ ի ժամանակ սերմանելո նեղխեցաւ ի ձմեռնային սառնամանեաց, եւ ոչ ի բուսանելն հեղծաւ ի փշոց յանցանաց, այլ հաւատովք իբրեւ զսերմն բարի անկեալ ի մէջ լինն իբրեւ յերկիր պարարտ: Եւ հրով աստուածային փափագամարն այրեցին զփուշ մեղացն, եւ իբրեւ ջրով արեամբ սնուցին զմարտիրոսաբոյս արմատն, եւ զովացմամբ հողմով, որ

Բնագիր Գ (էջ 799բ - 804ա - 808ա):

ընչեալ ի հոգոյն պարարտացուցին ատորքանմ զհասկն, եւ կալ արարեալ զիճն ցա-  
մաքեալ յախտից կենցաղոյս, եւ զլխեցին արդիւնս միոյն ձ, եւ լըցին յըշտեմարանս  
Տեառն, որ մատուցանէ տունասիրաց զկերակուրս աստուածային:

Արդ եկայք տունասէրք մանաւանդ եւ Քրիստոսասէրք ժողովուրդք, սոճիւս այս  
քառասնասպակ պատկեացուր եւ եղմահնես բրարհնաս զարդարեացուր, եւ ի քուռաս-  
նաջահ լապտերաց լուստորեացուր, եւ յարիւնհրանկ ծաղկանց այս՝ պայծառացուր:  
Եւ որք պահեցիք ի փափուկ կերակրոց՝ ի ձեռն քառասնորդաց պահոցս այսաւր փափ-  
կացիք ի կերակրոյ այսր սեղանոյ, եւ պահաւքս այս քառասնորդաց լիցուք նախանձորդ  
քառասնամթիւ վկայիցն, եւ ընդ Ձ պասկաւորսն պսակեացուր: Ոչ եթէ չարչարանաւք  
չարչարիալ եւ կամ սրով տանջեալ կամ քարկոծութեամբ նահատակեալ կամ հրով այ-  
րեցեալ, այլ ի ձեռն խտտարտ յաղթութեանն, որ եւ ցանկութիւնն առաւել քան ըզ-  
հուր բորբոքեալ ի սիրտս ցանկացողաց: Եփոյ եւ յաղթեա մարտին եւ լեր մարտին  
բռնադատեացէ զքեզ բնութիւն ընչասիրութեան մարտնչելով, յաղթեա դիմամարտին,  
եւ անտի բաշխես աղբատաց եւ լեր նահատակ:

Յափշտակեցաւ ինչ քո եւ կորիսա եւ եղիս հրծիւզ, զոհացիր զԱստուծոյ եւ համ-  
բերեա, եւ մի հայիոյեցես, եւ լեր մարտիրոս. նստեալ է բռնաւորն եւ յարուցանէ  
որպէս զտանջողս զընկերս քո մեղանելի քեզ, զառնացուցանել եւ թշնամանել, եւ զայ-  
ժացուցանէ զբնութիւն քո մարտնչելով ընդ քեզ չար ինչ հատուցիւնն նմա, փութա ի  
մարտիրոսութիւնս յայս եւ յաղթեա բնութեան շում. եւ արք բարի փոխանակ չարեաց  
արա. Եւ ոչ եթէ իբրեւ զմարտիրոսս պսակեցիս ի նահատակաղբէն, որ եւ յերկնից  
լառաքեալ պսակս եւ պսակեալ զմարտիրոսս զայս, այլ մեծապէս պրսակեացէ զքեզ եւ  
պատուեացէ, մինչ զի զքեզ իբրեւ զինքն լինել խոտանայ՝ զի նման լինիցիս նմա, նա-  
հատակաղիւր բարի, որ զինեալ տեսանի ի գլուխ ասպարիսի պահոցս, եւ բողոք հար-  
կանէ ի ձեռն նուիրակաց իւրեց աւետարանչացն. Բարի արարէք ատելեաց ձերոց եւ  
արհնեցէք զանիծիչս ձեր, եւ եղևորք որդիք Հօր ձերոյ՝ որ յերկնս է, այսինքն իբրեւ զիս:

Այսպիսի պատուով պատուեցուր զատուս պայծառացեալ պսակաւոր մարտիրո-  
սաւքս, զոր եւ մատուցեալ մեզ տունս այս ապաշխարութեան, այսպիսի նախանձով  
նախանձեացուր ընդ վկայքս, զի յաւուրս քառասնորդացս ընդ Ձ պսակաւորքս այս  
պսակեացուր, որ ի մէջ լցին ծաղկեցան իբրեւ զբուրաստան ծաղկագարդ, ի մէջ սա-  
ռուցեալ ջրոյն դրախտ մարտիրոսաբեր արմատացան, որոց տերիւն պսակ աստուածա-  
հուս զարդարեալ, ուտար էր տունկ բուրաստանիս այս, զարմանալի էր արմատանալ  
սոցս, սքանչելի էր աճումն ծառոցս այս, հիանալի էր սաղարթագգեցումն սոցս:

Քանզի ոչ եթէ ի ժամանակ զարնան տնկեցան, այլ ի ձմրան, ոչ եթէ յետ ամաց  
ապա ծաղկեցան, այլ ի նմին աւուր յալում սնկեցան, ոչ եթէ յետ թափելո ծաղկացն  
զարդարեցան տերեւաւք, այլ հաւասար բխեցին ի մէջ սառուցեալ ջուրցն արմատ ծա-  
ղիկ տերեւ պտուղ, եւ այլ եւս սքանչելիս, տունկս այս յերկիր արմատացաւ ի մէջ  
սառն, եւ ծայրք սոցս յերկինս հասեալ. արմատ սոցս յերկրէ բուսաւ, եւ սաղարթ  
ոստոց սոցս յերկնից ծագեցաւ: Ոստ սոցս ի Սնքաստիա բուսաւ, եւ ծաղիկ յեղեմայ  
տեաւալ վարդարեցան, հոտ անուշից ծաղկաց ծառոցս այսոցիկ ի սառուցեալ ջրոց բու-  
րեցաւ ի Սեքաստիա՝ քաղաքի, եւ տիեզերք ամենայն հոտոտեցան ի հոտ անուշից սոցս:

Չորրորդ տանն ոստք պողպտեբերցին, եւ զմարդիկք չորեքագեան աշխարհիս ի  
մարտիրոսական պողոյ իրեանց կերակրեցին, եւ զարդարեցաւ ծովն այն մարմնովք  
նահատակացն, որպէս երկինք զարդարեալ է աստեղաւք, ծով որ սովոր է ձկունս անու-  
ցանել՝ մարտիրոսս բլիսեալ, եւ երկինք, որ սովոր է աստեղաւք զարդարիլ, պսակս ե-  
րեւեցուցեալ, եւ զգլուխս ծովածին մարտիրոսաց պսակեալ: Լիճն իբրեւ երկինք յերկրի  
մարմնաւոր աստեղաւք զարդարեցաւ, եւ երկինք իբրեւ երկիր բուսուցանէր զծաղկա-  
հնես ջրարիոնս, աստուածահաս պսակս երկիր զմարտիրոսսն մատուցանէր, եւ երկինք  
ի բարձանց զերկրածին նահատական պսակէր:

1969

Քանզի երկնաւորն եղեւ երկրաւոր, եւ զերկրաւորքս արար երկնաւոր. մարդ եղեւ Աստուածն ամենայնի եւ հրեշտակք սպասաւորէին անճառելի խոնարհութեանն, եւ մարդն Աստուած եղեւ, եւ մարդիկք մարմնաւորք իբրեւ զանմարմինս ներէին ի տանջանս, զի սպասաւորէին անճառելի սատուածանալոյ մարդոյն, եւ վերանալոյն յերկինս. անմարմինն մարմին եղեւ եւ զմարմնաւորս իբրեւ զանմարմինս ի մարմնի զաւրացուցանէր, զի յաղթելովն ինէին մարմնաւոր հրեշտակք սպասաւորել աստուածացեալ մարմնաւոր մարդոյն. Աստուած իբրեւ մարմին ջրով մկրտեցաւ, եւ ի ջրոյ ծագեցաւ մեզ արեգակն լուսաւորել զամենայն մարդ եկեալ յաշխարհս, եւ այնպէս ստացեալ իւր յերկրէ մարմնաւոր հրեշտակս, զի իբրեւ զլոյս ծագեցան ի սիրտս խաւարեալ կուսալաշտիցն, եւ լուսաւորեցին մանաչելով զլոյսն անմատոյց:

Ով սքանչելեացս, ջուրն յերկրի իբրեւ երկինք լոյս ծագեալ, եւ յարեգակնէն արդարութեան պայծառացեալ. ի մէջ սառուցեալ ծովու լապտերս քառասնաջահ պայծառացեալ մարմինք սրբոցն, եւ ի մէջ հրոյն որպէս ցաւղազարդ քառասունոստ արմաւենի ծաղկեալ ոսկերք նոցա, ի մէջ ջրոցս ճրագս լուցեալ անթերանայի ծիթով, եւ լուսաւորել զսիրտս մեր, զի ընդ հրեշտակսն տալ լնեսցուք զտօն մարտիրոսացս: Եւ ի մէջ հրոյ դրախտ ցաւղակիր լցեալ պտղովք աստուածային ծաղկեցաւ մեզ, յագեցուցանել զքաղցեալքս ի մարտիրոսական պտղոյ, որպէս ի ջրոյ եւ հրոյ կերակրին մարմինք մեր, նոյնպէս եւ ի ջրոյ այս եւ ի հրոյ կերակրին հոգիք մեր: Եւ հոգով ուրախացուք ընդ կատարումն մարմնոյ սուրբ ն մանկանց մարտիրոսացս այսապէս, եւ մարմնով զուարճացուք ընդ հոգեւորական լեղանոյս այս, որ եղաւ ասարի մեր քաղցր եւ անոյշ ախորժելի կերակրաւք զարդարեալ, լի բերկրութեամբ յառաքինութենէ նահատակաց Սուրբ Խ Մարտիրոսացն, եւ յընդունելի պատարագաց նոցա, որք մատուցին զանծինս իւրեանց Աստուծոյ, եւ լուսաւորելով զայս մտաց մերոց ի լապտերացն որ վառեցան ի սառուցեալ լճին, եւ պայծառացեալ յանմատոյց լուսոյն երկնային:

Ի վայր հրեշտակք անմարմնոց նոցա սպասաւորէին ի ձեռն պսակացն, եւ ի վեր զպայծառացեալ հոգիս նոցա մատուցանէին առաջի պսակաւզին, ի վայր մարմինք նոցա թարշամեալ երեւէին յայս մարդկան անշուք առանց զեղոյ, եւ յերկինս ի վեր հոգիք նոցա ծագէին յայս հրեշտակաց, որպէս ճառագայթս լուսոյ, ի վայր մարդիկք անարգանաւք տանջէին զմարմինս նոցա ի մէջ լճին, եւ ի վեր հրեշտակք աստուէին զհոգիս նոցա փառաւք ի մէջ դրախտին. ի վայր ծուլն պաղեալ տանջէր զմարմինս նոցա, եւ ի վեր որպէս զարեգակն հայտնող պաղին՝ ծագէին հոգիք նոցա. ի վայր իբրեւ ոստք ցամաքեալք երաշտահար երեւէին ոսկերք նոցա ի մէջ լճին, եւ ի վեր իբրեւ զարմաւենիս ծաղկեալ պայծառանային ի մէջ աղբնայ, որոց լիցի եւ մեզ մասնակից լինել շնորհաւք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: (\*)

Արդ եկ(ե)այք հաստուցեալք Ամենասուրբ Երրորդութեանն, որ տարփայք ի սէր սրբոցն Աստուծոյ, եւ ունիք փսփագ մասնակից լինել ճշնութեան սրբոց վկայիցն Խ Մանկանցն, որք ի Սիրաստիա նահատակեցան. որք աստ ի մէջ սառնամանեաց ոչ սիրեցին մարմնով զհրեշտութիւն ջերմոյն, եւ անդ ի մէջ արքայութեանն ոչ ընկալան զերկեւղ սառնամանեաց վշտացն: Աստ ոտք նոցա մխեցան ի ջուր սառացեալ եւ զլուխք նոցա վերացան յերկինս պսակեալ: Աստ զատուտն չար տանջէր զմարմինս նոցա ի ջուրս լճին եւ անդ թագաւորն բարի ի ջուրս հանգստեան պարարելով հանգուցանէր զհոգիս նոցա: Աստ հուրն իբրեւ զխալի այրէր զոսկերս նոցա, եւ անդ յէզեմ իբրեւ զծառ ծաղկեալ զարդարեցան հոգիք նոցա, քանզի խորհուրդ բարի խորհեցան քառասունըն իբրեւ զմի այր, մի բնութիւն, եւ մի կամք ստացան, եւ ծանեան թէ աստ ուր

(\*) Ըստ երեւոյթին, յաշխարհ հառք, մերոյն Թեոփիլոսի ասացեալ ի Սբ. Քառասուն Մանկանոս խորագրով, շարունակութիւնն է նախընթացին. սուտի իբր այդ կ'արտաբերենք զայն, և ոչ իբրև առանձին հասո:

տանջելուց էին դատաւորն մահկանացու էր, և տանջանքն անցաւոր, եւ անդ ուր երթալոց իսկ էին՝ թաղաւորն անմահ եւ վայելումն անանցական:

Վասն այնորիկ մի բերանով սաէին ԴԺ [= բառասյուրնք գինորք, քառասնաբուրք նահատակք սատուածընտրեալք, հաժարեսցուք մեզ զլինս զայս իրրեւ զըրախտ, զի ապրեսցուք ի հրոյ գեհննոյն. եւ զսառնս զայս իրրեւ զտաւթ, զի փրկեսցուք ի սառամանեաց տանջանացն: Եւ եթէ մերկացուցանեն զմեզ՝ ոչ եթէ զպատմունսնս մեր ի բաց մերկանամք, այլ զհին մարդն, եւ ոչ եթէ զսառն ջրոյն զգննումք՝ այլ զնոր մարդն: Դաժանագոյն է մարմնոց մերոց ջուրս այս սառացեալ՝ այլ քաղցրագոյն է արքայութիւնն, զի վասն մեր է պատրաստեալ: Վշտագին է ձմեռնս մերկամարմնոց, այլ քաղցրագին է վայելումն դրախտին: Խտագոյն է աւգոս դառնաշունչ, այլ քաղցրասիզ է սէրն մեր որ առ Քս.:

Դողան ի հարուածոց սառինս անդամք մեր, այլ ցնծան ի տեղոջ հանգստեան անծինք մեր: Առ վայր մի համբերեսցուք տանջանացս այս մարմնով, զի վայելեսցուք զյերկնից կեանսն հոգով: Եթէ այսաւր ի տանջանացս այս ապրեսցուք՝ սակայն պահանջեսցի ի մէնջ մահն րնական, որ տնկեալ է ի մարդկային բնութիւնս. լուսագոյն է մեզ ի ձեռն այսր տանջանաց մեռանել, եւ զկեանս անմահականս վայելել. դիմեսցուք Քամարծակապէս ի տանջանս, զի հրեշտակք դիմելով ուղ յառաջ մեր, առաջնորդելով մեզ յարքայութիւնն Աստուծոյ:

Եւ զայս ասացեալ նոցա քաջալերեցան ի միմեանց եւ սկսան աւրհնել զԱստուած, որպէս որ գումարեանայ ի բուրաստան ծաղկազարդ եւ սաղարթաճեմ ի ժամանակս պտղոյ, եւ կամ զարնանային ծաղկանց: Իսկ անագորոյն եւ տմարդի կռապաշտքն, որ արբոց նահատակացն ի ժամանակս խստագոյն ձմեռան զանմարմնոց տանջանարանսն պատրաստէին. եւ ի միւս այլ կողմանն բողոքներս ջեռուցանէին, զի անդ. կարի յաւժարութեամբ խնորժնս մտանել սառուցեալ մարմինքն: Այլ ի զուր հարան ալիք մրդեալ ծովու ընդ վիմի անշարժ, դարձան ի փրփուր եւ ապականեցան, ոչ կարաց հոգմն սատանայական բեկանել զձառն, որոյ գլուխն յերկինս հասեալ էր, ոչ կարացին զետքն բանասարկին կործանել զտունն, որ ի վերա առաքելական վիմին հաստատեալ էր:

Տեսանէին մարմնատեացքն զմարմնախորժ անաթնս, ջարժէին զգլուխս իւրեանց եւ սաէին. Բաղանիսդ այդ առ սուղ ժամանակ մի հեշտացուցնէ զմարմինս, եւ յետոյ ապականի եւ կորուսանէ զհոգին, եւ լինս այս սակաւ մի տանջէ. եւ յետոյ հեշտացնէ եւ մեծապէս փառաւորէ զհոգին: Բաղանիսդ այդ պարգեւեսցէ պատիւ մարմնոյ ի դատարէ անիրաւէ, եւ պատիւն այն մտանեսցէ ի ձեռս սատանայի եւ հրեշտակաց նորա, եւ լինս այս պարգեւեսցէ պատիւ հոգոց մերոց ի դատարէն արգար, եւ պատիւն այն դասէ զմեզ ի դասն Քրիստոսի եւ հրեշտակաց նորա: Բաղանիսդ այդ զսառամանիսն պատրաստեն, եւ լինս այս զհուրն շիջուցանէ: Բաղանիսդ այդ զմարմինն փափկացուցանէ եւ զհոգին ապականէ: Եւ լինս այս զմարմինն վատնեսցէ, եւ զհոգին յապականութենէ նորոգեսցէ:

Չարդարեցաւ ծառն քուսանոստեան, որպէս զարնաւ սրուիս ծաղկաւք. եւ մի լուսոցն ցամաքեալ սառնահար աւգիւք չորացաւ, եւ ի բաց հատաւ, եւ ծառն բոլորագարդ թերացաւ: Չայն իսկ իրրեւ տեսին ճգնագեցեացքն տրտմեցան յոյժ, եւ բոլորեցին զվայելչաշար բանս մարգարէին, եւ իրրեւ միով բերանով սաէին. Մի՛ ի գետս բարկանար մեզ Տէր, կամ ի գետս սրտմտութիւն, կամ ի ծովուս դիմեսցումն քո: Լուսաւորեա Տէր զայս մեր, զի մի ննջեսցուք ի մահ, եւ մի աւիցէ թշնամին մեր թէ յաղթեցի նոցա, այլ ծանիցեն ամենեքեան եթէ կարդացուք առ քեզ, եւ դու լուսաք ծայնից մերոց: Եւ զայս իրրեւ ասացին ծագեցան ի վերայ նոցա արեւ, եւ լուծաւ զաւրութիւն սառինն, եւ փայլէին ի վերա նոցա անձառ պսակրն:

Չայն տեսեալ մի ոմն ի զարականացն զմտաւ ածէր թէ զհարդ որ ապաւինեցաւ ի բաղանիսն, իսկոյն լուծաւ ի ջերմութենէն եւ սորա մնացին կննդանի: Եւ առժամայն

վազնալ ի ներքս ի լիճն աղաղակեաց թէ՛ եւ ես քրիստոնեայ եմ. եւ լցեալ զթիւ քառասնեկին: Իսկ մեք մտածալէս ուրախութեամբ տաւնուցուք գտաւնս նոցա. եւ քառասնուրեայ պահաւքս ընդ յառաջեսցուք քառասն լիւ մալտիրուացս, եւ Խ պսակաւորաւքս զարդարեսցուք զչորեքտասան ոստ ծառոյս պահոցս այս, որ առանց հիւթոյ արբեցութեան բուսեալ, եւ առանց որովայնամուրովեան անցնեալ սաղարթաճեմ ոստաւք, թարց փափկութեան ծաղկեալ զանուշահոտ ծաղիկն, եւ առանց հեշտութեան պտղաբերեալ զանապական պտուղն, որ զկերոզս իւր անմահականս առնէ: Զգարուն ապաշխարութեանս պսակեսցուք քառասնափունջ ծմեռնարոյս ծաղկաւքս. եւ զծմեռն ապականութեան յանցանաց ապականեսցուք զարնանարուլս ծաղկազարդ ապաշխարութեամբ ոստաւք քառասնաթիւ նահատակաւքս:


Բայց արդ՝ մեք որ տաւնեք այսաւր գլխատակ սրբոց Խ վկայիցս Աստուծոյ, զմիաբանութիւն ի հաւատս նոցա տեսցուք, եւ նմանողք լիցուք նոցա, ըստ կարի մերում հզնեսցուք ամենայն անդամաւքս, ի միտ ապոյք զնոցա տանջանացն վտանկս եւ զնեղութիւնս, համարածցուք զայս մեր յերկինս աղօթալի արտասուաւք, զի սրբութեամբ եւ առ Աստուած հայեցողութեամբն նահատակեսցի շաջ տեսութիւն, եւ մի յայրատ հայեցածովք ի զեղ պատկերաց ըլլակնիցիմք ի պատուիրանացն Աստուծոյ պահպանութեան, մաքրեսցուք եւ զլսելիս, զի բան Տեառն լսելի լինիցի մեզ, եւ մի ունկն դիցուք բանից անտարտեաց, եւ զանիրաւ խաւսիցն անընդունելեացն Աստուծոյ. այլ միշտ զբարեացն բանս լսել, եւ ունկնդիր լինել առաջնորդացն խրատու:

Մի հոտտեղեաւքս իգացցուք, որ ինչ ըստ մարմնական մարմալմանցն իմանի, եւ հակառակ հոտոյ իւզոյն Քրիստոսի. այլ հոտտեսցուք բարւոք ի հոտ կենացն իւզոյ, որ հեղեալ է ի վերուստ առ ի Հաւրէն լուսոյ: Ընդ այսոսիկ զգայութեանց եւ ընդանոյ դուռն դիցուք, սովորեսցուք խաւսել զբարիս եւ զհաճոյնս Աստուծոյ, եւ ճաշակ կենաց զպարգեւատուն ամենայնի. եւ մի ծառայել որովայնի, զի նա է մայր եւ սկիզբն ամենայն պոռնկութեան: Սրբեսցուք եւ զծեռս յամենայն անիրաւ գործոց, եւ համարծցուք առ Աստուած տարածմամբ աղաւթից, եւ շաւշափեսցուք զբանն կենաց, գործելով զամենայն արդարութիւնս: Այսպէս իմացուք զամենայն անդամոց մաքրութիւնս, այս է պահոց կատարելութիւն: Որպէս ի կերակրոց արգելումք յաւուրս պահոց, նոյնպէս եւ յամենայն լարեաց:

Ահա մարտիրոսութիւն երկարածիզ, ահա վկայութիւն բազմաւրեայ, սոյնպէս հաղորդի մարտիրոսասէրն ընդ մարտիրոսացն, այսպէս հուասարի վկայասէրն՝ սուրբ վկայիցն Աստուծոյ. այս է գործ տօնասիրացն, այս է տաւնի սրբոցն զարդ այս է եւ ջահից բորբորումն, այս է եւ մոմեղինաց վառումն, այս է եւ կանթեղաց լուցումն, այս է եւ խնկոց ծխումն Ողորմութիւն աղքատացն, լուսատու զիշերոյ կանթեղք. զթալ տնանկացն՝ վառումն մոմեղինաց. սէր առանց կեղծաւորութեան, եւ միաբանութիւն սրբութեամբ, մոմեղինակալ ոսկի, եւ մոմեղէնս լուսատու, շնորհաւք Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի:

(Շաբ. 13)

Հրատ. Ա. Յ. ՍՐՃՈՒՆԻ



**ՀՈՅԿԱՅԿԱՆ ՎԱՆՔԵՐ**

**Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ ԱՆԿԻՒԹՅՈՅ**

**ՏԵՂՈՎԳՐԱԿԱՆ.** — Անկիւրիոյ Ս. Աստուածածին վանքը — յորջրջուած նաև կարծիր վանք անունով — կը գտնուէր նոյն քաղաքին իւստասային կողմը, գրեթէ կէս ժամու հեռաւորութեամբ, ուր կը նստէր թեմին տաղնորդը:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — ԺԵ. գարէն սկսեալ Ս. Աստուածածին վանքը կը տեսնուի պատմութեան բեմին վրայ, իբրև նասավայր առաջնորդներու, որոնցմէ կրնանք յիշել հետեւեղները:

1. — Յովսէփ Եպիսկոպոս, 1441:
2. — Ներսէս Եպիսկոպոս, 1447-1466:
3. — Նիկողայոս Եպիսկոպոս, 1475-1485?
4. — Սեփանոս Եպիսկոպոս, 1517:
5. — Վարդան Եպիսկոպոս, 1547-1570:
6. — Սարգիս Եպիսկոպոս, 1580?
7. — Յակոբ Արեւիկեցի, 1621-22:
8. — Սամուէլ Վարդապետ, 1636:
9. — Մինաս Արք. Եպիսկոպոս, 1641-1675:
10. — Ասեփ սնոս Արք. Ջերուսի, 1676-1691:
11. — Կարապետ Արք. Ջերուսի, 1691-1726:
12. — Անդրեաս Արք. Կ. Պոլսեցի, 1791-1807:
13. — Գրիգոր Արք. Գալուսացի, 1808-1811:
14. — Թադեոս Վրչ. Եպիսկոպոս, 1812-1829:

**ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.** — Անկիւրիոյ վանքին մէջ ալ անպակաս հղած են գրիչներ, որոնց գործերէն շատեր կորսուած են ժամանակի ընթացքին, և այժմ ցանցառ թիւով ձեռագիրներ միայն կը գտնուին ձեռագրաստուաներէն ոմանց մէջ: Սուրբ Աստուածածնի կամ կարմիր վանքի գրիչներուն շուրջ տեղեկութեանց չլիսուար աղբիւրն է նոյն վանքի ձեռագրաց ճուղակը, պատրաստուած կիւլէտէրեան Բաբ-

գէն Եպիսկոպոսի կողմէ, 1909-1913 թվականներուն, և յետ մասու տպուած Անթիլիոս 1957ին: Անուասիկ շարքը այդ գրիչներուն, ժամանակագրական կարգով:

Ա. — Ստեփանոս Արեղայ, Գրիչ, 1441ին օրինակած է Աւեսարան մը, Յակոբ Կրտսերի պատուէրով: Կողմող՝ Արքանոս Արեղայ (1442). — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 178:

Բ. — Արքանոս Արեղայ, 1450ին օրինակած է Գունձարան մը, պարոն Առլանի խնդրանքով. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 221:

Գ. — Նիկողայոս Արեղայ, 1464ին օրինակած է Մառոպ մը, պարոն Ալէքսանասի փափաքով. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 214:

Դ. — Մովսէս Քհն., Գրիչ, որդի Յովհաննէս քահանայի, օրինակած է,

1. — Մառոպ, 1546ին. — B. Nat. No. 60:
2. — Աւեսարան, 1547ին. Ժողովող՝ վարպետ Յակոբ: Ստացող՝ վարդան քհն., ապա եպիսկոպոս. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 180:

Ե. — Յակոբ Գրիչ, 1610ին օրինակած է Աստուածուունջ մը. — Աղբ. Հանդ., 1904, ժԲ. Գիրք, էջ 155: Արարտ., 1911, էջ 846:

Զ. — Գրիգոր Սեբաստացի, Գրիչ, որդի Մարտիրոսի, օրինակած է,

1. — Ժողովածոյ (Քաղուածք Երարկանաց, Կայլն), 1621ին, Խաչատուր Գահանայի համար. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 147:

2. — Աւեսարան, 1622ին. — Ա. Արք. Սիւրբէեան, Ցուցակ Ձեռ. Հալէպի, Բ., Հալէպ, 1936, թիւ 20:

Է. — Մարգար Գրիչ, որդի Մկրտչի, 1622ին օրինակած է Սալմասարան մը, մահակի Մովսէսի փափաքով. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 29:

Ը. — Եղիա Համթեցի, Գրիչ, 1636ին օրինակած է Աւեսարան մը, Ղալաճուցի տէր Յակոբի համար. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 192:

Թ. — Խաչատուր Լեհացի, Գրիչ, 1656ին օրինակած է մէկ Երարկան, Ս. Քառասունք Եկեղեցւոյ քահանայից փափաքով. — Ձեռ. Անկիւրիոյ, թ. 177:

Ժ. — Թորոս Եպ. Համթեցի, Գրիչ, 1664ին օրինակած է մէկ Խորհրդատի,

նորընծայ Սրապիոն քահանային համար. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 229:*

**ԺԱ.** — Աստուածատուր Սարգիսայ, Գրիչ, որդի Մարտիրոս քահանայի, օրինակած է.

1. — Մասոց, 1666 ին. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 207:*

2. — Շուսիկան, 1667 ին, Պր. Ոսնո Պէկիթի խնդրանքով. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 175:*

**ԺԲ.** — Սարգիս Արղ. Թոխաթցի. աշակերտ Մինաս Վարդապետի, իր անձին համար օրինակած է Տօնուպոյ մը, 1675 ին, չի հայրապետութեան քաջ բարունայ Մինաս Վարդապետին. — *Ձեռ. Ս. Յ. Թ. 2344:*

**ԺԳ.** — Սահակ Գրիչ, աշակերտ Խաչատուր դպրի, շ. 1700 ին օրինակած է Մեկնութիւն Կարուղիկեայ, Սարգիս Վարդապետի, *Չեթունցի Կարապետ Վարդապետի համար. — Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 89:*

**ԺԴ.** — Գէորգ Երէց, Գրիչ, որդի Մեղէն քահանայի, 1701(?) ին օրինակած է մէկ Յայնաւուրի. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 154:*

**ԺԵ.** — Յովհաննէս բանատէր, *Չեթունցի, 1703-1712, օրինակած է, մէկ Գիրք Առաքիլութեանց, որ մաս կազմած է երեք Հաւաքածոնկրու. — Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 95, 98 և 101:*

**ԺԶ.** — Յովհաննէս Դազունց. *Չէյթունցի, Գրիչ, որդի Յակոբ երիցս, աշակերտ Չեթունցի Կարապետ արքեպիսկոպոսի, շ. 1722 ին օրինակած է,*

1. — Խոհրդասեռ. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 34:*

2. — Գանձարան, Կարապետ Արքեպիսկոպոսի համար. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 165:*

**ԺԷ.** — Թաղէնու Սրկ. Գաղատացի, 1797 ին օրինակած է Քարոզիլիք, Ա. Կիւրակէից և Բ. Սրբոց, Յ Նալեանի. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 14, 15:*

**ԺԸ.** — Պետրոս Վրդ. Գաղատացի, 1797-1818, օրինակած է,

1. — Մեկն. Սաղմուտացն Գուրիի, Կ. Լամբրոսնացւոյ. 1797 ին. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 21:*

2. — Քարոզիլիք (ժողովածոյ), 1818 ին. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 113:*

**ԺԹ.** — Խաչատուր Դպիր = Յովհաննէս Վրդ. Սոյախճեան, Գաղատացի, 1816-1825, օրինակած է, 1815 ին,

1. — Քարոզիլիք, և 2. — Մեկն. Յովնանու, Սահեցի Եփրեմ Վարդապետի. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 6:*

3. — Բանք Ոսկիականք, 1816 ին, Թաղէնու արքեպիսկոպոսին համար. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 57:*

4. — Հախոս Քերականութիւն Պարուկերէն, շ. 1818. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 36:*

5. — Մեկնութիւն Յովնանու, Նանասի, շ. 1819. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 73:*

6. — Համառօտութիւն Մեկնութեան Անտառի Երզնց Երզնցի, շ. 1820. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 5:*

7. — Մեկն. Երզնց Երզնցի, Կարնեցի Յակոբ Վրդ. Սիմէոնեանի, 1824 ին. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 7:*

8. — Անտառ Նորագոյն Մսածմունց, 1825 ին, — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 7:*

**Ի.** — Պօղոս Վրդ. Գաղատացի, 1817 ին օրինակած է մէկ Ար Ասուծոյ, համառօտեալ Պօղոս Վրդ. Աղբիսնուպոսիկէն. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 69:*

**ԻԱ.** — Ստեփան Վրդ. Փորիպեան, 1819 ին օրինակած է մէկ Քարոզիլիք, Մարաղու Բարդ. Եպիսկոպոսի. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 55:*

**ԻԲ.** — Մատթէնու Վրդ. Գաղատացի, 1819-1823, օրինակած է,

1. — Քարոզիլիք, Բարդուղիմէի Մարաղու Եպիսկոպոսի, 1819 ին. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 8:*

2. — Մեկն. Երզնց Երզնցի, Կարնեցի Յակոբ Վրդ. Սիմէոնեանի (1782), 1823 ին. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 13:*

**ԻԳ.** — Մինաս Դպիր Գաղատացի, 1821-1823, օրինակած է,

1. — Մեկն. Տեղեանն Եզեկիէի, Եսայի Վրդ. Նչեցիի, 1821 ին. — *Ձեռ. Անկիւրբոյ, Թ. 4:*

2. — Մեկն. Սոսիայ, Կալոսիկ Յովհաննէս Վարդապետի,

3. — Քարոզիլիք, Տիրատուր Վարդապետի, 1823 ին. — *Ձեռ. Վիսննայի, Թ. 793:*

Ն. ԱՐԳ. ԾՈՎԱԿԱՆ

# ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

## “ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍՈՒՐԲԵՐ”

Լեզիհեակ՝ ԵՆՈՐՀԲ ԱՐՔԵՊՍ. ԳԱԼՈՒՍՏԱՆ

Թիւրքերոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Ենորհք Արքեպիսկոպոս անտարակոյս որ մէկն է Հայց. Եկեղեցւոյ ամենէն զարգացած ու բազմաշնորհ հոգևորականներէն: Անոր գրիչը սակայն արտակարգ բեղունութիւն մը ստացաւ Կ. Պոլսոյ Պատրիարքական Աթոռ բարձրանալէ առդին, ուր մէկ կամ երկու տարին անգամ մը իրմէ նոր հրատարակութիւն մը սպասելը զարձաւ սովորական երևոյթ:

Համաբխսոնեական Սուրբերը վերջինն է այդ շարքին, նախորդներէն քիչ մը ստուար ծաւալով 227 էջոց շահեկան որքան հետաքրքրական հատոր մը, լոյս տեսած Իսթանպուլ՝ 1978 ին:

Բացի Մուսթէն և Ներամուկանէն, հասորը բաժնուած է վեց գլուխներու, իւրաքանչիւր բաժին ընդգրկելով ուրոյն դասակարգ մը Ընդհ. Եկեղեցւոյ սուրբերէն, այսպէս. — Ա. մաս՝ Եկեղեցական դէմքեր, Բ. մաս՝ Ծղնաւորներ, Գ. մաս՝ Պետական դէմքեր, Դ. մաս՝ Կոյսեր, Ե. մաս՝ Մարտիրոսներ, իսկ վերջին մասը յատկացուած է Տիեզերական փոքոյններու:

Գրքին անհնէն հետաքրքրական բաժինն է Յաւելուածը, որ կը գրաւէ 60 էջեր և ուր կը ներկայացուին, թիւով 25, մեծանուն սուրբեր՝ որոնք չեն անցած մեր Տօնացոյցին, հակառակ որ անոնցմէ ոմանց վարքագրութիւնները կ'երևին մեր Յոյսմուտուրքներուն մէջ: Մեծ մասամբ Հռոմմէական կաթոլիկ Եկեղեցւոյ ծոցէն ծնած մեծահոշակ սուրբ-սրբուհիներ են ասոնք, որոնց յաճախ անունները լսած ենք միայն և ոչինչ գիտենք իրենց օրինակելի և հրաշազան կեանքի մասին:

Շատ յատկանշական է այդ բաժնին մէջ, էջ 176 ի վրայ, Ամենապատիւ Սըր-

բողանին յայտարարութիւնը թէ «Սեղ-բիտորոս Հռոմմի հայրապետին տեղը . . . արժանի էր որ գրուէին Ս. Ամբրոսիոս և Ս. Օգոստինոս, իբրև անգամք Քրիստոնէական Եկեղեցիի «Երկրատառան վարդապետներու» փառաւոր խումբին . . .»:

Սրբազանին այս առաջարկը մեզ կը մղէ լուրջ խորհրդածութիւններու: Քրիստոնէական համեմատական լայնախոհութեան սա դարուն, եփլուկնի ոգիի ծաւալումին որքան նպաստած պիտի ըլլային Եկեղեցիներ կթէ իրենց Տօնացոյցներէն ներս հիւրընկալէին տարբեր Եկեղեցիներէ մեծարուած և իրենցմէ տակաւին չճանչցուած սուրբեր: Բայց, Սրբազանին յարուցած հարցի պարագային, «չիջում»ը պէտք է ըլլայ երկուսեկը: Այսինքն, երբ առաջարկ կ'ըլլայ որ Հայց. Եկեղեցին ընդունի Ընդհ. Եկեղեցւոյ համար անգնահատելի ծառայութիւններ մատուցած ու փառաւորուած Արևմտեան Եկեղեցւոյ սուրբեր, ինչ՞ու փոխադարձաբար չառաջարկել որ տարբեր Եկեղեցիներ (որոնք մեր բազմաթիւ սուրբերէն միայն Գրիգոր Լուսաւորիչը անցուցած են իրենց Տօնացոյցին), ընդունին ոմանք մեր Եկեղեցւոյ ալ մեծաշնորհ սուրբերէն, օրինակ՝ Ս. Վարդան զօրավարը, որ Մագդեական կրօնի յառաջխաղացքին դէմ թուժք կանգնեցաւ և իր կեանքի գինովը ասխոյան հունդիտացաւ Քրիստոնէութեան դատին (մտնուանդ որ յետ-Քաղկեդոնական շրջանին ապրած չըլլալով — նահատակուած է ճիշդ յիշեալ փոքովի գումարման տարին — աւելի դիւրաւ կրնայ ընդունելի ըլլալ տոյոց կողմէ) և Գրիգոր Նարեկացին, որուն Աղօթմատեսանը պատուով կրնայ մրցիլ Ս. Օգոստինոսի միատիկ աղօթարանին հետ: Իսկ մեր պարագային՝ նուազ դժուար է ընդունուժը այլապէս ան սուրբերու, քանի որ ճարտաքոյ Հայ Եկեղեցւոյ շիք փրկութիւն» բանաձևը միշտ ալ խորթ կղած է մեր պապերուն, խոտոր համեմատելով մեր Եկեղեցւոյ հանդուրժողական ոգիին:

Վերադառնալով մեր բուն նիւթին, պէտք է ըսել թէ նման հատորի մը հրատարակութիւնը մեծ նպաստ մը կը բերէ

կրօնական գրականութեամբ հետաքրքրուող — ինչ փոյթ նօսարացու՞մը այդ հետաքրքրութիւնը ունեցող մեր Եկեղեցւայ գաւակներուն — ընթերցողին: Նախ, որովհետեւ հրատարակիչ վրայ եղող գրեթէ միակ Վարք Սրբոյճը կը նանդիսանայ Քորգոմ Պատրիարքի ՎՄԱԲԲԵ և Տօնքճը, զոր Հոգեւոյս Սրբազանը առիթը չէ ունեցած իր լրումին հասցնելու, ինչպէս հրատարակիչները գրքի Յառաջարանին մէջ կը յայտնեն. «Եթէ լուսանդի հնդիւնակը ի կեանս լինէր, թերեւ չհաւանէր այս գործի ներկայ ձևի մէջ հրատարակեալը...»: «Պակասաւոր է այս հատորիկը զգալի կերպով. վասնզի Եկեղեցիի մեծագոյն սուրբերը կը պահտին ստոր մէջ»: Իսկ Յայամուտւրքներ, զորտարով գրուած, շատ հազուադիւս են, պատմական մենաստաններու ու հանրային մասնադարաններու մէջ հազիւ գտանելի:

Ամեն. հեղինակին տնձին ու գործին հանդէպ մեր զգացած խոր յարգանքը պատճառ մը չէ սակայն որ «Վարք զոցեհնք» հոն սպրդած թերի կամ անճիշտ անգիտութիւններու նկատմամբ, միշտ հաւատարմ ՎՊատոնը կը սիրեմ, քան ճշմարտութիւնը աւելի կը սիրեմ: Կանրածանօթ տուրքերն: Մասնաւանդ որ այսօր օգտակար գիրք մը կը յուսանք թէ յառաջիկային պիտի ունենայ առիթը վերստին մամուլի տակ մտնելու, ուրկէ բոլորս ալ պիտի ցանկայինք որ դուրս գար անվրէպ ու անթերի:

Քանի որ Գլուխներու թուումին առթիւ յիշած եղանք Տիեզերական Ժողովներու վերաբերող չլուրեր, կ'ընենք մեր նկատողութիւնը Գլուխը բացող նախագասութեան շուրջ. «Կ'ենթադրենք որ Հայ Եկեղեցիին միայն յատուկ է տարեկան տօնախմբութեամբ յիշատակել Տիեզերական Ժողովներու մասնակցող հայրապետները և Վառճապար: Ընդ չէ այս ենթադրութիւնը, քանի որ Յայնր ալ կը տօնեն յիշատակը Նիկիոյ Ա. (և Բ.) Ժողովի հայրապետներուն, առաջինը Համբարձման յաջորդող կիրակիին, որ օրը գումարուած է այդ Ժողովը 325 թուին, Իսկ Ղպտինք, մեզի նման, կը կատարեն

“ԲԵՐՔԱՀԱՒԱՔ”  
 Հեղինակ՝ ՎԱՀԷ-ՎԱՀԵԱՆ

Իմացական անխառն վայելքի աղբիւր, գրականութեամբ յագեցած ծաւալուն (321 էջերով, լոյս տեսած 1978 ին, Ս. Աթոռոյս Տպարանէն) հատոր մը, որուն նմանը ողջունելու առիթները ա՛յնքան օպտուսթիւ են դարձեր հայկական սփիւռքի վերջին տասնամեակներուն:

Անշուշտ թէ, ինչպէս գրքին անունն ալ կը յայտնէ, այս հատորով ընթերցող հասարակութեան հրամցուածները անտիպ ստեղծագործութիւններ չեն: Հեղինակը փոյթն ու իմաստութիւնը ունեցած է իր բեղմնաշատ կեանքի աշունին — և «Ի խորսց սրտի» կը մաղթենք որ երկար ըլլայ ան ս. պողոտաւոր՝ ինչպէս աշունը բնութեան — կողքի մը տակ խմբելու իր բեզուս գրչէն մեծ մասամբ տարիներով Պէյրութի մէջ մեծ ձեռնհասութեամբ իր խմբագրած «Անի» Գրականութեան ու Արուեստներու ամսագրին մէջ լոյս տեսած արձակ գրութիւնները:

Աներկեան որ վահէ-վահեան աւելի է քան անուն մը սփիւռքահայ ժամանակակից գրականութեան մէջ, և իրեն քնակակից (ուրեքն է բախտաւորութիւնը ու պրկելու և ստեղծագործելու արտերկրի ամենէն հայանօծ և գրականութեան մեծագոյն նուաճումներու հանդիսարան Լիբանանի մայրաքաղաքին մէջ), տարեկից ու բախտակից (այս բառով բանալ ծալքերը մեր արիւնարբու թշնամիին մեր անդէն ժողովուրդին վրայ գործող բանալուր տուածին) Անդրանիկ Ծառուկեանի և Մուշեղ Իշխանի հետ միասին կը հան-

յիշատակը առաջին երեք Տիեզերական Ժողովներու մասնակցող հայրապետներուն:

Կ'ընենք անցողակի ու միակ այս նկատողութիւնը, մեր այլ նկատողութիւնները վերապահելով յառաջիկային:

ԳԵՈՐԳ Ս. ԶԻՆԻՎԻԶԵԱՆ

զինանքի գազաթ մը Պէյրուսիանայ — և ինչօ՞ւ չէ սփիււթահայ — գրականութեան մէջ: Այս երկուքին և ուրիշ շատ մը մեծատաղանդ գրողէտներու նման, Բերեան հաւաքի հեղինակն ալ բանաստեղծութեան ճամբով է որ մուտք գործած է գրական մեր անդաստանէն ներս, ըլլալով ՁԹէ-քէտնակահա՞ Պարոցի մտնէն հաւատարիմ գործաւորը: Իր ընդոճին տաղանդը ռակայն յաջողած է փրկել զինք հետակի աննախանձելի դիրքէն ու բանալ իր առջև նոր ակօսներ, որոնք եթէ չունին խորքն ու լայնքը ճշայ Բանաստեղծութեան իշխանանքին բացած ակօսներուն, կը բերեն գէթ վկայութիւնը գրական իր անվիճելի տաղանդին:

Բերեանաւաքը բաժնուած է երեք մասերու: Առաջին մասին մէջ, «Երեքեր շայ Մշակոյթի Պարունակէն» տիպոգրուած, հեղինակը քննադատական ըստ բաւականին յաջող գործ մը ըրած է, լուսարձակի տակ առնելով վաստակը վերջին դարուն ապրած արեւելահայ թէ արեւմտահայ գրականութեան թէ մշակոյթի տիպաններուն: Անոնք, թիւով 18, ներկայացուած են վերլուծական առողջ մտեցումով ու յաջող թափանցումով, գրուած անոնց ծննդեան, մահուան կամ գրական-հասարակական գործունէութեան յորիւ-եաններուն առթիւ:

Արդար ըլլալու համար պէտք է խոստովանիլ թէ վահէ-Վանեանի իրաւ տաղանդը տեղ-տեղ չէ յաջողած պահել զինք անաչառ ու անկողմնակալ քննադատի բարձունքին վրայ: Կուսակցական, հատուածական իր հոգուները տարած են զինք սոյթաքուներու: Այդ զգալի է մասնաւորաբար «Շայ Քննադատութեան իշխան» Յ. Օշականի և Լասի (Լուիզա Ասլանեան) նուիրուած գլուխներուն մէջ, առաջինի մեծամաստակ գործին մէջ զառաձուներու մասնանշումով և երկրորդին նօսր արդիւնքին բազմապատիկ արժեւորումով:

Որքա՞ն պիտի բաղձայինք որ ինչպէս եկեղեցական սրբազան ասպարէզէն՝ այնպէս ալ գրականութեան նուիրական բա-

զինէն ներս մտնողները հետու մեռային իրենց խմբակցական միտումները իրենց հետ բերելու սրբապղծութենէն:

Երկրորդ բաժնին մէջ արուած են միջազգային գրական վեց վաստակաշատ դէմքերու (Կէօթէ, Պալաք, Հիւֆօ, Կարգի, Կոկոլ և Պելինսքի) գործին մանրամասն վերլուծումը: Շատերուն համար իր բերած նորութիւնը գրքին մտնէն հետաքրքրական մտք կը դարձնէ զայդ:

Վերջին բաժնով գրախօսուած են 20 հասարակ, հեղինակուած վերջին տասնամեակներուն մեր ժողովուրդի զոյգ թեւերուն մէջ ստեղծագործող 17 գրագէտներէ: Ի պատիւ իրեն, պէտք է հաստատել թէ այս բաժնին մէջ իր փորձ գրողի կարողութեան միացուցած է անաչառ ու անկաշառ գրադատի պարկեշտութիւնը, սեխն սև և ճերմակին ճերմակ ըսելու արի կեցուածքի մը յայտնաբերումով:

Վահէ-Վանեան ունի գրելու արու և առոյգ ոճ, պատմելու համբուրելի շնորհ ու պատկերելու աներկբայելի տաղանդ: Ահա թէ ինչու իր բանաստեղծութիւններուն նման արձակ իր էջերն ալ կը կարդացուին մի՛ ճշտօքով:

Դժբախտաբար, մաքուր ու ճաշակաւոր ապագութեան հակառակ, գրքին մէջ ապրած են վրիպակներ, թիւով ոչ զանցառելի: Բարեբախտաբար վրիպակներու ցանկը, դրուած գրքի կտին, եղած է ըստ կարելոյն ամբողջական:

Բերեանաւաքի մէջ երեքուստ գրութիւններու թեւակները կը տարւերին ընդմէջ 1946 ի և 1974 ի, սակայն շախմատիչ մեծամասնութիւնը գրի ինկած է կիսագարը կանխող և յաջորդող քանի մը տարիներուն: Վստահ ենք թէ 1955էն ետք ալ իր գրչին արդասիքը եղած է ատօք ու հիւթեղ, Սիրելի է մեզ մտածել թէ հեղինակը մօտ օրէն կը ձեռնարկէ իր նորագոյն բերքերու հաւաքումին, ի շահ և յօգուտ հայ գրականութեան և հայ ընթերցասէր հասարակութեան:

Գ. ՃԱՐՏԱՐ

Տ Ա Ր Ե Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Ն Ա Գ Ի Բ

ՃԱՌԱՆԳԱՒՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՎ ԸՆԾԱՅՍՐԱՆԻ

(1978 - 1979)

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան,  
Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյս,  
Երուսաղէմ

Ամենապատիւ Պատրիարք Սրբազան,

ինչպէս ամէն տարեվերջի, ուսումնա-  
կան մեր աստուան աւարտին և հանդի-  
սաւոր այս տախտով, կը ներկայացնեմ  
Ձերդ Սրբազանութեան և Միաբանութեանս  
Ալէէքս և Մարի Մանուկեան ժառանգա-  
ւորաց Վարժարանի և Ընծայարանի կա-  
տարած աշխատանքին տեղեկագիրը:

Ուսումնական այս տարին սկսանք  
եօթնասունևեւորս աշակերտներով, բաժ-  
նըւած Ընծայարանի մէկ դասարանի և  
ժառանգաւորաց 5 դասարաններու վրայ:  
Ասոնց վրայ աւելցան ութը աշակերտներ՝  
եկամ Թիւրքիայէն, որոնք կազմեցին ու-  
սանձին դասարան մը. սորովելու համար  
տարբերք մեր մայրենի լեզուին, որուն  
բոլորովին անծանօթ էին:

Ընծայարանի դասարանէն Հրաչ Սրկ.  
Քէշիշեան կատարեց իր ուխտը և ձեռ-  
նադրուեցաւ կուսակրօն քահանայ, վե-  
րակոչուելով Տ. Համբարձում Աբեղայ:

Խաչիկ Սրկ. Սիւրբաբեան չկարենա-  
լով շարունակել իր ուսումը, նսւիրուե-  
ցաւ աշխատաւոր Միաբանի ծառայու-  
թեան, իսկ Յակոբ Սրկ. Տէմբրեան մեկ-  
նեցաւ Ամերիկա, շարունակելու համար  
իւր ուսումը Պեթհեստայի Քոլէճին մէջ,  
պապաչայն Հայ Եկեղեցիին ծառայելու  
հեռանկարով:

Ժառանգաւորաց Վարժարանի հինգ  
դասարանները բոլորն ալ անցուցին ու-  
սումնական ժրջան տարի մը: Կանոնա-

ւոր դասաւանդութեամբ, մեր ուսուցչա-  
կան կազմը աշխատեցաւ ջամբել աշակեր-  
տութեան գիտութիւն և ոգի, ըստ ու-  
սումնական ծրագրի, խղճմտութեամբ և  
իրենց պատասխանատուութեան խոր գի-  
տակցութեամբ:

Կրօնի դասերը տւանդեց Հոգշ. Տ.  
Սեան Վրդ.: Իսկ մինք յաճախ հաւաքե-  
ցինք ժառանգաւորները Ս. Գրական վեր-  
լուծում և բարոյախօսութեան պահերով  
տալու անոնց հագեւոր սնունդ:


Գրարար լեզուի դասաւանդութիւն-  
ները ապահովեցին Հոգշ. Տ. Ասպետ Ա-  
բեղայ և Պր. Փայլակ Անթուպեան:

Հայերէն լեզուի ուսուցումը վստա-  
ուած էր Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ.ին,  
Տ. Տ. Ասպետ, Մանուէլ, Բարսեղ և վա-  
նիկ Արեղանեան և, բարձրագոյն դա-  
սարանին համար, մեր վստասակաւոր ու-  
սուցիչ Պր. Պետրոս Լէփէճեանի: Այս  
տախտ կ'աւելնէ յայտնել Ձերդ Ամենա-  
պատուութեան մեր սրտագին երախտա-  
գիտութիւնը, որ բարձրագոյն կարգի  
ժառանգաւորները ընդունեցիք Պատրի-  
արքարան ամէն շրթաթ, մշակելու համար  
գրական անոնց ճաշակը և հայ գրակա-  
նութեան լուսագոյն ծանօթութիւնը տա-  
լու անոնց:

Հայ ցերեկանութեան դասերը ա-  
ւանդեցին Պր. Պետրոս Լէփէճեան և Պր.  
Փայլակ Անթուպեան:

Հայոց պատմութեան դասերը աւան-  
դեցին Հոգշ. Տ. Սեան Վրդ. և Հոգշ. Տ.  
Մանուէլ Աբղ.:

Անգլերէն լեզուի դասաւանդութիւնը  
խղճմտեղէն և ճարտարութեամբ կատարե-  
ցին Տեառք Եղիա Տիգրանեան, Գէորգ  
Հինդլեան, Վարդան Տէր Վարդանեան և



Ալիսա և Մարի Մանուկյան ժառանգաբուհի սանձաբանի և Հճճայանի  
1978 - 1979 Տարեշրջանի առաջնական կազմի և ստանդարտի մեջ :

Փիթըր Բաու, Անգլիային եկած համալսարանական ժը, որ միեւնոյն տակն ուսանեցաւ հայերէն լեզուն:

Թուագիտութեան դասերը ստանձնեցին և յաջողութեամբ աւանդեցին Տեսրք Արքանամ Փոփոզեան, Վահէ Գալայճեան և Սամիր Ապու Լէյլ:

Գիտութեան դասերը վստահեցան նոյն Պր. Վահէ Գալայճեանի, որ ժրջման գաստուէն եղաւ նաև Եւրոպական երաժըշտութեան:

Իսկ եկեղեցական երաժշտութիւնը դասուանողից Եկեղեցւոյ Դպրոցակը՝ Պր. Սահակ Գալայճեան, որ ճիգ չխնայեց ներկինքը վարժեցնելու եկեղեցական արարողութեանց, տօնական օրերու շտապակները սորվեցնելու և ընդհանրապէս կըրթելու ժառանգաւորները արարողութեան և Ս. Պատարագի երաժշտութեան մէջ:

Իսկ Արարիքէն լեզուի ուսուցումը ձեռնհասօրէն կատարեց բազմամիայ ուսուցիչ Պր. Սիւլէյման Մասսիս:

Յատուկ գնահատանքով կ'ուզենք յիշել նուիրեալ աշխատանքը Օր. Ալիս Դաւիթեանի, որ մասնաւոր դասարանի փոքրիկ աշակերտներուն լեզուն բացաւ Հայ Այբուբէնի և Հայ Լեզուի վարժութեան:

Մարմնակրթանքին հսկեց Հոգչ. Տ. Մանուէլ Արղ., որ տարաւ Փոխ-Տեսուչի իր պաշտօնը անխռնջ և բոլորանուէր ծառայութեամբ: Յաւով կ'արձանագրենք իր հետաքննման մեզմէ, անձնական պատճառներով:

Բացի դասարանային աշխատանքէն, ուսուցչական կազմը, բայց մասնաւորօր Փոխ-Տեսուչ Հոգչ. Տ. Մանուէլ Արղ. և կրթական Տեսուչ Տիար Փայլակ Անթապեանը հոգացին որ Շաբաթ երեկոները լեցուին յատուկ երեկոյթներով՝ գրական, երաժշտական, վիճաբանական կամ դասախօսական:

Հաճոյքով կը ներկայացնեմ այժմ Զերդ Ամինապատուութեան ժառանգաւորաց վարժարանի չորս վկայեալները, որպէսզի ստանան հայրական ձեր ձեռքէն իրենց վկայականը:

Կու տանք անոնց կենսագրութիւնը: Տրց. Սերոր Տէմիրճեան ծնած է Սա-

սուն՝ 1961 տարուան առաջին օրը: 1969ին ընտանեօք փոխադրուած է Տիգրանակերտ և 1973ին հաստատուած Պոլիս: Հոն կը յաճախէ Եերսէօեան վարժարանը, որուն հինգերորդ դասարանը աւարտելէ ետք կը դիմէ և կ'ընդունուի Ս. Աթոռոյս ժառանգաւորաց վարժարանը:

1974-75 տարեշրջանին կ'աշակերտեղանայ Ս. Թարգմանչաց վարժարանին, և ապա մտնելով ժառանգ. վարժարան, այս ամիս յաջողութեամբ կ'աւարտէ անոր ընթացքը:

Իր միւս ընկերներուն նման, Ուրար կրելու արտօնութիւն ստացած է 1978ի Օգոստ. 19ին, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիոսկոպոս Ասլանեանէ:

Տրց. Խայկի Գարայեան ծնած է Գաւթէմուշիցի ծնողքէ՝ 1960ին և մասնկրթեան ընտանեօք փոխադրուած Պոլիս:

Աւարտելէ ետք տեղւոյն Լուսուորչական վարժարանը, 1976 Ապրիլին եկած է Երուսաղէմ՝ գոհացում տալու իր և ծնողաց խորունկ կրօնասիրութեան: Պոլիս գտնուած միջոցին դպրութիւն ըրած է Ս. Յարութիւն եկեղեցիին մէջ:

Ներկայ տարեշրջանին աւարտած է ընթացքը ժառանգ. վարժարանին:

Տրց. Սիմոն Նայիրեան ծնած է կէմէրէկ՝ 1961ին: 1968ին ընտանեօք կը փոխադրուի Պոլիս, ուր չորս տարիներ կը յաճախէ կէտիկ Փաշայի Ազգային վարժարանը և ապա, երկու տարիներ, Ֆէրիքէօյի Ազգային Երկրորդ. վարժարանը: 1974 Սեպտեմբերին կը դիմէ և կ'ընդունուի Ս. Աթոռոյս ժառանգ. վարժարանը, որուն ընթացքին կը հետևի տարի մը Ս. Թարգմանչաց վարժարան յաճախելէ ետք:

Այս տարի յաջողութեամբ աւարտած է ընթացքը ժառանգ. վարժարանին:

Տրց. Հրայ Ձիլինկիրեան ծնած է Պէյրութ՝ 1962ին: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ և աւարտած վստահ թէքէեան վարժարանի հընգամեայ շրջանը շուշ յիշատակութեամբ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի բերուածով կարճ շրջան մը առանց ուսումի մնալէ ետք, 1976 Սեպտեմբերին եկած է Երուսաղէմ և աշակերտած Ս. Աթոռոյս

ժողովուրդը։ Վարժարանին, որուն ընթացքը յաջողութեամբ աւարտած է ներկայ տարւոյ Յունիսին։

Այժմ կը ներկայացնենք Ձերդ Ամենապատուութեան դասարաններու առաջին և երկրորդ հանդիսացողները, լատագոյն միջիններ իրագործողներ լիզուներու գիտութեան մէջ և իրենց վարձու բարձր դասորոշուող աշակերտները, որպէսզի Ձեր օրհնարաշխ ձեռքէն ստանան իրենց նուէրները։

Ե. Դասարանէն առաջին կը հանդիսանայ Տրց. Սերոբ Տէմիրճեան, երկրորդ՝ Տրց. Հրաչ Զիլինկիրեան։

Հայերէնով և Անգլիերէնով առաջին՝ Տրց. Սերոբ Տէմիրճեան։ Արարերէնով՝ Տրց. Հրաչ Զիլինկիրեան։

Դ. Դասարանէն, առաջին՝ Սարգիս Էօզեան, երկրորդ՝ Շահին Ասատուրեան։

Գ. Դասարանէն, առաջին՝ Արամ Ալեւան, երկրորդ՝ Արամ Միսնարեան։

Բ. Դասարանէն, առաջին՝ Շահին Էօզաէմիրեան, երկրորդ՝ Բենիամին Ասատուրեան։

Ա. Դասարանէն, առաջին՝ Լեոն Թիւթիւնճեան, երկրորդ՝ Արմէն Ներսէսեան։

Վարժարանի բարձրագոյն նիշը բերած է Սարգիս Էօզեան։ Վարժի բարձրագոյն նիշը՝ չորս Ուրարակիրները, երկրորդ՝ Արմէն Ներսէսեան։

Ինչպէս ծանօթ է Ձերդ Ամենապատուութեան, եօթը տարիներէ ի վեր մեր աշակերտները կը ներկայանան General Certificate of Educationի քննութիւններուն, կազմակերպուած Լոնտոնի համալսարանին կողմէ, British Councilի միջոցաւ։ Ուրախ եմ յայտնելու որ անցեալ տարուան արդիւնքները ստացանք, անցեալ տարուան հետեւեալ աշակերտներու մասին. —

- 1) Տ. Բարսեղ Արզ. Գուլէմտէրեան  
Անգլիերէն լիզու Ordinary level  
Կրօնագիտութիւն » »  
Հայերէն լիզու Advanced level
- 2) Տ. Բարգէն Արզ. Անուշեան  
Անգլիերէն լիզու Ordinary level  
Ընդհ. Ազգ. Գամ. » »  
Հայերէն լիզու Advanced level
- 3) Յակոբ Սրկ. Տէմիրճեան  
Ընդհ. Ազգ. Գամ. Ordinary level  
Հայերէն Advanced level

Ուսումնական և կրթական արդիւնքը ներկայացնելէ ետք, ներկեցէք որ այս անգամ հաշուեկշիռը ժամ ծախսերուն և կկամուաներուն։

1978 Սեպտեմբեր 1էն մինչև 1 Մայիս 1979 եղած են հետեւեալ ծախսերը. —

Իւր. Լիրս Ակ.

1) Առաջիկաներու խնամք	
ա) Միտունք և մատակարարութիւն	640,479.47
բ) Առողջապահական	42,910.90
գ) Զգեստ և կօշիկ	50,630.—
դ) Վայելք, պտոյտ և օգտօրէնութիւն	43,190.—
ե) Կաղանդի հանդէս և նուէրներ	21,497.—
զ) Անցագրային և այլ պաշտօնական գործողութիւններ	24,244.—
2) Ուսումնական	
ա) Ամսականներ ուսուցիչներու և պաշտօնականներու	504,400.—
բ) Դասագիրք	7,158.70
գ) Մարզականք	2,590.—
դ) Հասուցում գործէ կլլելուն առթիւ	
Տէր և Տիկին Սիմոնեաններու	14,100.—
Տիկին Սիրամին Գրիգորեանի	15,000.—

3) ԵճԵՖԻ ԽՆՈՄԲ

ա) Առանին պիտոյք և ընթացիկ մտնր ծախսեր	110 266.98
բ) Նորոգութիւնք	16.800.—
գ) Լոյս (Կլիկարոկանութիւն)	84,681.72
դ) Ելիկարոկան նորոգութիւնք	22,685.—
ե) Վառելանիւթ (Սօլար)	44,950 35
զ) Զուր	40,152.—
է) Քաղաքապետարանին՝ ջուրի կցման համար	47,056.—
ը) Հանգիստարանի վարտգոյր	8,936.—

4) Զանազան

ա) Գրեհական և թղթատար	25 971.50
բ) Երթևեկ	13,690.30
գ) Թիւրքիայէն ղերուած աշակերտներուն	162,500 —
դ) Հիւրասիրութիւնք	8,572.—
ե) Վերմակ, բարձի կրնս, սաւան և ճաշարանի ուտարկաներ	39,500.—

Ընդհանուր գումար՝ 1,998,261.92

Տարիներէ ի վեր, Ամերիկայի մէջ կազմակերպուած է «Երուսաղէմի Պատրիարքութեան Բարեկամներու Միութիւն» մը, որը կը ջանայ և կը ճգնի տարեկան կարեւոր գումար մը ապահովել Ալէքս և Մարի Մանուկեան ժառանգաւորաց վար-

ժարանին և Ընծայարանին,

Երուսաղէմի Պատրիարքութեան կ'ուզենք արձանագրել այստեղ հետեւեալ բարեարութիւնները՝ կատարուած ի նպատակարժանին, «Երուսաղէմի Պատրիարքութեան Բարեկամներու Միութեան» միջոցաւ:

	Տոյար
Ալէքս և Մարի Մանուկեան Հիմնադրամ	25,000
Կիւլլապի Կիւլպէնկեան Հիմնադրամ	7,000
Հ. Բ. Ը. Մ. ի Հանճեան Հիմնադրամ	6,000
Գարապաշեան - Կրիկորի Հիմնադրամ	1,800
Մկրտիչեան Հիմնադրամ	1,200
Տատուր Տատուրեան Հիմնադրամ	5,602
Տիկին Յլօրա Սարգիսեան	3,000
Տէր և Տիկին Մ. Արզարեան	3,000
Տիար Սուրէն Ֆեսեհեան	2,000
Ճօն Միրաք Հիմնադրամ	1,000
Մ. Յովհաննէս Մկրտիչ Եկեղեցի	1,000
Մ. Նահատակաց Եկեղեցի	1,000
Տիար Ռուբէն Ստասլէր	1,000
Տիկին Լուսնթաղ Զօլաքեան	1,000
Տիկին Հասթ Միլիքժօֆ	1,000
Տէր և Տիկին Յ. Գաղազեան	1,000
Տիար Մելիք Թօքաթլեան	1,000
Տիկին Շողեր Խօրասանճեան	1,000
Տէր և Տիկին Ն. Մաճարեան	1,000
Տիար Դանիէլ Շահան	1,000

Տիար Ենովթ Շիկէրեան	1,000
Տեարթ Նուպար և Արամ Հինդլեան	1,000
Տիկին Բերկրուհի Սվանեան	1,000
Տիար Հայկ Պէրպէրեան	1,401
Տիար Պողոս Հօրասանճի	250
Տիար Ծօրճ Զարուհեան	100

Ընդհանուր գումար՝ 70,353

Մեր ազնիւ բարերարներու նպատար և տարեկան յատկացումը անբաւարար է հոգալու վարժարանիս ամբողջ ծախսերը, որոնք, տասներկու ամիսներու վրայ հաշուուած, կը հասնին մօտ 125,000 առլարի: Յարգ Պատրիարքարանը իր եկամուտներէն գոցած է տարեկան բացը:

Փակելէ առաջ մեր տեղեկագիրը, կը փափաքինք յիշել այտեղ թէ մեր շրջանաւարտ Միաբաններէն վեց հրիտասարդ Արեղաներ իրենց համալսարանական ուսումը կը շարունակեն Եւրոպա և Ամերիկա. Տ. Խաթալ, Տ. Կոմիտաս, Տ. Եղնիկ և Տ. Բարգէն Արեղաներ՝ Ամերիկա, իսկ Տ. Վիգէն Արղ.՝ Անգլիա, ուր կ'աւարտէ King's College ի դասընթացքը և կը վկայուի, Տ. Արփիար Արղ.՝ Պելճիքոյի Լուվէնի համալսարանը:

Ամենապատիւ Մրբազան Հայր,

Այսպէս, Երուսաղէմի ժառանգաւորաց վարժարանն ու Ընծայարանը կը շարունակէ իր առաքելութիւնը, Հայ Եկեղեցւոյ դաշտին տալով պատրաստուած մշակներ: Եկեղեցական պատրաստելու

գործը երկար համբերութեամբ և յարատե ճիգերով կ'ապահովուի միայն: Վերջին 12 տարիներուն, վարժարանիս տարած աշխատանքին արդիւնքը յայտնի է արդէն մեր բարեկամներուն. քսանհինգէ աւելի վեղարաւոր եկեղեցականներ, որոնք նուիրուածով կը ծառայեն Ս. Աթոռոյս կամ մեր թեմերուն, աշխարհի շորս ծագերուն, ժառանգաւոր երիտասարդներ են ըսլորն ալ, որոնք փորձառութեամբ և գիտութեամբ հասունցած, պիտի ըլլան վաղուան առաջնորդողները մեր Ս. Եկեղեցիին:

Ձերդ Ամենապատուութեան կը ներկայացնենք մեր կատարած ոշխատանքը գպրոցական այս տարեշրջանին, յուսալով որ պիտի արժանանայան Ձեր օրհնութեան և գնահատանքին:

Որդիական ակնածանօք

մտաշիմ ի համբոյր Ս. Ալշոյդ՝

ՇԱՀԷ ԱՐԲԵՊՍ. ԱՃԷՄԵԱՆ

Վերատեսուչ

# Տ Ա Ր Ե Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

## ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԵՐՈՒՍԱՂԷՍ

1978 - 1979

### Ամենապատիւ

Տ. Եղիշէ Ս. Արքեպս. Տէրտէրեան,  
Բարեխնամ Պատրիարք Ս. Աթոռոյ,  
Հոգեշնորհ Միաբանակից եղբայրներ  
և յարգելի հանդիսականներ

1978-79 դպրոցական տարւոյ աւարտին կանգ կ'առնենք այս բեմին, ներկայացնելու համար Ս. Թարգմանչաց Երկր. Վարժարանի կրթական-բարոյական-տընտեսական տարուան մը գործունէութեան պատկերը:

Ուսուցչակազմ կազմ. — Վարժարանիս Տեսչութիւնը իր դպրոցական գործունէութեան ընթացքին այս տարի իբր օժանդակ ունեցաւ 30 հոգի նոց խումբը ուսուցիչներուն և ուսուցչուհիներուն, որոնք նուիրուածութեամբ, սիրով և բծախնդրութեամբ կատարեցին իրենց վստահուած դաստիարակչական գործը: Ու այս հանդիսաւոր առիթով կը ներկայացնենք իրենց մեր և մեր աշակերտութեան և ծնողաց գոհունակութեան և շնորհակալութեան զգացումները:

Ուսուցչութիւն. — Մեր երկուստ աշակերտութեան ընդհանուր թիւը եղաւ 212, բաժնուած հետեւեալ ձևով. —  
Երկրորդական 5 կարգեր՝ 25 մանչ

47 աղջիկ	համագումար՝	72
Նախակրթարան՝	40 մանչ	
40 աղջիկ	համագումար՝	80
Մանկապարտէզ՝	26 մանչ	
34 աղջիկ	համագումար՝	60
համագումար աշակերտութեան՝		212

Այս աշակերտներէն եօթը հկած են Թիւրքիոյ ներքին գաւառներէն, իսկ մնացեալները Երուսաղէմի հայ գաղութի գաւակներն են:

Մեր աշակերտներու վարք ու բարքին կապակցութեամբ չենք ունեցած որեէ գծուարութիւն: Ամբողջ տարին բոլորեցինք առանց կարգապահական որեէ դրժուարութեան:

Իսկ մեր ուսուցչական ծրագիրը ընթացաւ ըստ նախընթացի, համահաւասար Երուսաղէմի բոլոր երկրորդական վարժարաններու մակարդակին, առաւել օտկայն մեր հայազիտական դասընթացքները, Երկրորդական կարգերու համար, ինչպէս՝ Հայերէն (Գրաբար և Աշխարհաբար), Հայ Գրականութիւն, Հայ Մտտեանագրութիւն, Հայոց Պատմութիւն, Հայ Արուեստից Պատմութիւն և կրօնադասութիւն: Երկրորդական կարգերուն մէջ գիտական լեզուն եղաւ Անգլերէնը, իսկ Նախակրթարանի մէջ՝ Հայերէնը: Թէ՛ Նախակրթարանի և թէ՛ Երկրորդական բաժնին մէջ ուսուցուեցան չորս լեզուներ՝ Հայերէն, Անգլերէն, Եբրայեցերէն և Արաբերէն:

Երկրորդական բաժնի պատմական, գիտական և օտար լեզուներու ուսուցման մեր ծրագիրը եղաւ համընթաց Անգլիական General Certificate of Education (G. C. E.) կրթական ծրագրին:

Իսկ անցեալ տարւոյ մեր շրջանաւարտները մասնակցեցան նաև G. C. E. ի անգլիական միջազգային քննութեանց և ձեռք բերին հետեւեալ արդիւնքը. —

Արամ Գործնահան յաջողած է հետեւեալ 7 ճիւղերուն մէջ. — Կենսաբանութիւն, Անգլերէն լեզու, Անգլ. Գրականութիւն, Երրայեցեան, Բնագիտութիւն, Պատմութիւն և Մաթեմատիք (3 ճիւղեր):

Սարո Նալպուտեան յաջողած է 4 ճիւղերու մէջ. — Կենսաբանութիւն, Անգլ. Գրականութ., Արարերէն և Պատմութիւն:

Մարի Տեսա յաջողած է 3 ճիւղերու մէջ. — Անգլերէն լեզու, Անգլ. Գրականութիւն և Երրայեցեան:

Շիրի Թուրեան յաջողած է 3 ճիւղերու մէջ. — Հայերէն լեզու, Անգլ. Գրականութիւն և Մաթեմատիք:

Ջուրիկ Նալպուտեան յաջողած է 3 ճիւղերու մէջ. — Դասական Հայերէն (Advanced Level), Անգլ. Գրականութիւն և Արարերէն:

Դանիէլ Մարգարեան յաջողած է Բնագիտութեան և Մաթեմատիքի մէջ:

Կարո Օսալուտեան յաջողած է Արարերէնի և Մաթեմատիքի մէջ:

Անցեալ տարւոյ շրջանաւորտ 12 աշակերտներէն հինգը կը շարունակեն իրենց բարձրագոյն ուսումը համալսարաններու մէջ ի Հայաստան և յԱմերիկա, իսկ միւսները նետուած են կեանքի ասպարէզ:

1979 Մայիս 22-Յունիս 2 տեղի ունեցան մեր Ամսվերջի Գինութիւնները, որոնցմէ յայտնի եղաւ թէ 5 աշակերտներ ձախողած ըլլալով կը կրկնեն իրենց դասարանները:

Իսկ հետեւալ 11 աշակերտները յաջողութեամբ աւարտած են մեր Երկրորդական վարժարանը և այսօր (10 Յունիս), այս Ամսվերջի Հանդէսի ընթացքին, կը ստանան իրենց աւարտական վկայականները. —

- Արա Գարթէրեան
- Դաւիթ Սամուէլեան
- Յակոբ Թումաշեան
- Ազնիւ Գոփուշեան
- Անուշ Նազգաշեան
- Մարալ Գահուէճեան
- Ռուբինա Սէմէրճեան
- Սեդա Գալպեան
- Սիլվա Սարգիսեան

Սօսա Պիթարեան  
Վարդուհի Փանոսեան

Իսկ մեր Մանկապարտէզէն 14 փոքրիկներ աւարտելով իրենց ընթացքը, կ'անցնին Նախակրթարան: Անոնք իրենց վկայականները ստացան տնցեալ կիրակի, Յունիս 3ին, Մանկապարտէզի Ամսվերջի Հանդէսին:

Մարմնամարզի դասընթացքները այս տարի եւ շարունակուեցան, թէ՛ աղջկ և թէ՛ աղջիկներու համար, ղեկավարութեամբ մեր նախկին սաներէն Պր. Յակոբ Նաճարեանի, որ այս տարի եւս բերաւ իր անվարձ ծառայութիւնը մեր աշակերտութեան: Այս առթիւ ունինք շնորհակալութեան խօսքեր իրեն:

Իսկ տարեկան Մարզահանդէսը տեղի ունեցաւ 13 Մայիս, Կիրակի կէսօրէ ետք: Մեր աշակերտները իսկական մարզիկներու կարգապահութեամբ իրազօրոնցին սոյն Մարզահանդէսը, յուրախութիւն իրենց ծնողներուն և յոգնախուռն բազմութեան:

Այս տարի եւս ունեցանք աղջկանց յատուկ ձեռագործի դասընթացքը, իսկ անոնց ձեռագործները ի վաճառ դրուուեցան մեր տարեկան Պալատին, որ տեղի ունեցաւ 19 և 20 Մայիս. Եւրաթի և Կիրակի օրերուն: Պազարը ունեցաւ նաև կերսւխումի, կրգի ու պարի իր բաժինը, որ գաղութիս համար եղաւ ընկերային հաճելի ժամանցի և հանդիպումի մը պահը: Մեր վարժարանը սոյն Պազարէն ունեցաւ 63,000 իսրայէլեան Լիրայի եկամուտ մը որ պիտի երեկ յառաջիկայ տարուոյ մեր հաշուետուութեան մէջ:

Ընկերային հաւաքայթի նոյնանման ձեռնարկ մը ունեցանք նաև Ամանորի առթիւ, Յունուար 7ին, որ վարժարանիս համար ապահովեց 23.000 իսր. Լիրայի եկամուտ մը:

Այս տարի եւս մեր աշակերտները բերին Ս. Երսուաղէմի Հայ եկեղեցական պաշտամունքներուն իրենց ներկայութիւնն ու մասնակցութիւնը հանդիսաւոր օրերուն: Իսկ պարզ կիրակիներուն զիրենք խմբովին աւաշնորդեցինք եկեղեցի: Տարւոյն ընթացքին երկիցս, Մնունդին

և Ջատկին, մասնակից եղան նաև Ս. Հա-  
 զորդութեան Խորհուրդին: Ճիշդ շխնայե-  
 ցինք որպէսզի իրենց իմացական և ֆի-  
 չիքական ծաղկումին հետ ծաղկի նաև ի-  
 րենց հոգևոր կեանքը:

Կրթական և բարոյական այս տեղե-  
 կատուութեան կը միացնենք նաև մեր  
 տնտեսական հաշուետուութիւնը, որ հե-  
 սեւեարն է: —

ՏԱՐԵԿԱԼ ԼԱՇՈՒԵԿՇՈՒ ԵԼԵԻՄՏԻՑ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ԵՐԿՐ. ՎՊԻԺԱՐԱՆԻ  
 1978 Ոգոսոս 1 — 1979 Յունիս 30

Մ Ո Ի Տ Փ

Բ. Լ. Ա. Գ.

Պատրաստ ի դրամարկի անցեալ տարիէն	176,81 Թ. 42
Նուիրատուութիւնք արտասահմանէն	812,226-00
Ուսանողական տարեթուականներէ	254,200-00
Դասագիրքերէ և դասատետրերէ (բուր վճարումները կատարելէ ետք)	3,600-00
Հանդէսներէ և ձեռնարկներէ (ծախքերը զեղչուած)	68,200-00
Բացառիկ ծուղեր (վերաքննութեանց տուրքերէ)	2,000-00
	<hr/>
	Ընդհ. Մուտք 1,317,035-42

Ե Լ Ք

Ամսականք պաշտօնէս: Թեան	970,055-00
Դասագիրքեր և դասատետրեր (նաև յառաջիկայ տարուան)	23,705-80
Գրենական պիտոյք	4,485-00
Թղթատարական ծախքեր	6,800-00
Ձեռագործի նիւթեղէնք	7,030-00
Մանր ծախք և մաքրութիւն	2,139-00
Տպագրական ծախքեր	2,802-00
Հանդիսական ծախքեր և ձեռնարկներ	12,455-00
Երեսուածական և կահոյից նորագութիւնք	13,952-00
Բացառիկ ծախքեր	
(պատուատիրութիւն, հատուցում, Տարբալուծարանի գործիքներ, տուրք)	24,254-00
Ինքնաշարժի (նորագութիւնք, արտօնագիր, ապահովագրութիւն)	13,089-65
Sport	1,620-00
	<hr/>
	Ընդհ. Ելք 1,082,987-45

Պատրաստ ի դրամարկի, որով վճարելի են ամառնային արձակուրդի ամսականները	234,047-97
	<hr/>
	1,317,035-42

Թար. Լիթրա Ա. Գ.

Այս հաշուետուութեան տարիքով սըր-  
 տագին շնորհակալութեան խօսք ունինք  
 այն բոլոր նուիրատուներուն՝ որոնք  
 կրթանուէր, աղչասէր, բարի զգացում-  
 ներէ մղուած, նուիրատուութիւններով  
 փակած են մեր կրթական պիւտճէին բացը:  
 Մեր անմեղ աշակերտներուն աղօթքին  
 խառնած նաև մերը, կը խնդրենք որ  
 Բարձրեան Աստուած իր օրհնութիւննե-  
 րով և շնորհներով շնորհազարգէ վար-  
 ժարանիս բոլոր նուիրատուները, շնորհէ  
 անոնց հրշնայիկ արեւշատութիւն և իրենց  
 գործերուն՝ բարգաւաճութիւն: Ստորե  
 կու տանք անոնց անուններն ու նուիրա-  
 տուութիւններուն գումարը:

Տիգին Գ. Մարտէլ Զօնարն, Ամերիկա	1,050.—
Տիգին Ազատ Պաքարեան, Գ. Այրէս	200.—
Յովհաննէս Մինասեան, Գ. Այրէս	400.—
Հայ Սկւղջ. Նշարյապետ, Գ. Այրէս	1,300.—
Տիգին Զապէլ Գոչկարեան, Ամերիկա	1,050.—
Տիգին Վարսենիկ Սամարեան, Ամեր.	1,000.—
Տէր և Տի. Վահէ Բաբելեան, Ամեր.	2,100.—
Հայկ Գազազեան, Ամերիկա	2,100.—
Այտա և Գարլ Վարսեան, Ամերիկա	400.—
Կրտ. Տիգ. Միսթիւն, Սաքրամենթօ	730.—
Արթիւր Մուրատ, Ամերիկա	730.—
Ուէլլիէի Տիգնանց Միսթիւն	520.—
Համաեքրատ. Վերջա. Միսթիւն	21,000.—
Ս. Վարդան Տիգ. Միսթիւն, Օբլէնս	4,200.—
Տէթ. և Տիգին Ուիլիամս, Ամերիկա	1,600.—
Տնայր և Տիգնանց Միսթիւն, Հէլլենի	1,050.—

Թարուիժեան Գոյաճեան, Ամերիկայ 730.—  
 Ս. Ղևոնդ Եկեղեցւոյ Երկցատուն 2,100.—  
 Տէր և Տկ. Լ. Գարագէտցեան, Ամեր. 560.—  
 Տէր և Տկիհն Ա. Լինիլեան, Ամերիկայ 590.—  
 A. C. Y. O., Սաքրամէնթ 850.—  
 Արգարեան Աւանդի Գարփին, Լոնտոն 16,000.—  
 Վահրամ Գոյաճեան, Ամերիկայ 2,300.—  
 Միհրան Մաթոսեան, Երուսաղէմ 2,100.—  
 Օր. Թէրէզա Թարայիան, Ամերիկայ 120.—  
 Վահրամ Ազազապեան, Ամերիկայ 630.—  
 Տկ. Բերկրուհի Սվանեան, Ամերիկայ 1,130.—  
 ձօղէֆ և Էլիս Զամբրոջ, Ամերիկայ 1,800.—  
 Օր. Լէլէն Յակոբեան, Ամերիկայ 610.—  
 ձօրճ Գարագէտեան, Ամերիկայ 1,400.—  
 Տիկիհն Էլիս Տօնիկեան, Ամերիկայ 1,800.—  
 ձօրճ և Վիքթորիա Քիրսանեան, Ամեր. 1,250.—  
 Տիկիհնց Միւսթիւն, Սաքրամէնթ 1,200.—  
 Տիկիհն Ազնէս Քլընեան, Ամերիկայ 630.—  
 ձօրճ և Սիլվիա Ստեփան, Ամերիկայ 1,300.—  
 Սուրէի և Թադուհի Դանիէլեան, Ամեր. 900.—  
 Տիկիհն Նուարդ Գարագէտցեան, Ամեր. 1,300.—  
 Տէր և Տկ. Կ. Զուսմանեան, Ամերիկայ 900.—  
 Տէր և Տկ. Ճ. Նաճարեան, Ամերիկայ 450.—  
 Փօլ Արգրեան, Ամերիկայ 630.—  
 Կիւլիսպի Կիւլիպէնկեան Հաստատութ. 36,100.—  
 ձօրճ և Աննա Լաքցեան, Ամերիկայ 1,800.—  
 Տէր և Տկ. Սիւս Թաշճեան, Ամեր. 1,800.—  
 Ռոզ և Աննա Յովսէփեան, Ամերիկայ 3,700.—  
 Տկ. Էլիզապէթ Գերպրեան, Ամեր. 2,000.—  
 Օր. Արաքսի Թաշճեան, Ամերիկայ 1,900.—  
 Յրանք Լ. Գէլլէրեան, Ամերիկայ 430.—  
 Սասնիկ Գետրոսեան, Ամերիկայ 630.—  
 Նազարէթ և Մարգարիտ Ազարեան, Ամերիկայ 630.—  
 Տկ. Արօլլտիտա Սողիկեան, Ամերիկայ 130.—  
 Վահան Գէլպեան, Ամերիկայ 130.—  
 Տկ. Գարփէն Քէլիլի, Ամերիկայ 630.—  
 Տիկիհնց Միւսթիւն Մօնթրէալ 80.—  
 Օր. Մէրսիսէս Սարաֆեան, Ամերիկայ 500.—  
 Նորայր և Ալիս Մատանեան, Ամեր. 630.—  
 Տիկիհն Տիգրա Թադուհեան, Ամերիկայ 630.—  
 Տէր և Տիկիհն Խորասանեան, Ամեր. 2,800.—  
 ձօրճ և Գարսույան Նաճարեան, Ամեր. 1,800.—  
 Արթըր Մարտիրոսեան, Ամերիկայ 560.—  
 Հայ-Ամերիկեան Վեթերաններ Մտեփան և Նելլի Գոյաճեան, Ամեր. 1,700.—  
 Վահրամ և Մանուէլ Գոյաճեան, Ամեր. 850.—  
 Գոյաճեան Թադուհիք, Ամերիկայ 850.—  
 Տէր և Տիկիհն Արա Հայկ, Ամերիկայ 2,510.—  
 Տիկիհն Լէլէն Մէճան, Ամերիկայ 1,700.—  
 Օր. Ս. Էստէֆանեան, Ամերիկայ 300.—  
 Տկ. Մէրի Քեորոնեան, Աւստրալիա 4,850.—  
 Անդրեանիկ Կանկոյան, Աւստրալիա 850.—  
 ձօն և Գարպարա Կուպիտ, Ամերիկայ 950.—  
 Տէր և Տկ. Գ. Ալթանեան, Լոնտոն 600.—  
 Տէր և Տկ. Գ. Թանթայեան, Լոնտոն 800.—  
 Տիկիհն Հուսէթ Աւարայեան, Ամերիկայ 590.—  
 Կրթական Ներքթ., Երուսաղէմ 17,721.—

Մոլոսե Գետրոսեան, Գարագաա 1,000.—  
 Մանուէլ Կերակոսեան, Գարագաա 600.—  
 Գերճ Գարպեան, Գարագաա 2,000.—  
 Լույս և Աննա Տօնարթ, Գարագաա 1,000.—  
 Էմիլիօ Փոլազ Կովէզ, Գարագաա 500.—  
 ձօն Քէնէթ, Գարագաա 500.—  
 Լիլիանա Տէ Լուրի, Գարագաա 500.—  
 Գէքարեան Եղարք, Գարագաա 1,000.—  
 Սիմիտեան Եղարք, Գարագաա 1,000.—  
 Կարո Գոտուշեան, Գարագաա 1,000.—  
 Զարեհ Գրիգորյան, Գարագաա 1,000.—  
 Հրանդ և Այտա Տէօփէթեան, Գար. 1,000.—  
 Գատրիկ Այնպեան, Գարագաա 1,000.—  
 Նուպար Այնպեան, Գարագաա 1,000.—  
 Ռ. Լ. Սալազար, Գարագաա 500.—  
 Գրիգոր Լազարեան, Գարագաա 1,000.—  
 Առաքէլ Լազարեան, Գարագաա 500.—  
 Վարսեմ Լազարեան, Գարագաա 500.—  
 Լազար Լազարեան, Գարագաա 500.—  
 Վարդգէս Երկցեան, Գարագաա 500.—  
 ձօրճ Քնէֆարի, Գարագաա 500.—  
 Մանուէլ Տրարպէթիքեան, Գարագաա 17,000.—  
 Ստեփան Բանիկեան, Աւստրալիա 500.—  
 Տկ. Տօրօրէլ Էլչպման, Ամերիկայ 6,125.—  
 Հայ Օպուսթ-Միւսթիւն, Երուսաղէմ 2,000.—  
 Ռեքուս 1,180.—  
 Յ. Ա. Ռեճեան, Լոնտոն 520.—  
 Տկ Մանիկ Ասատուրեան, Ամերիկայ 1,500.—  
 Տիկիհն Գրիգորեան, Ամերիկայ 150.—  
 Տիկիհն ժեռէն ձէնիկ, Ամերիկայ 75.—  
 ձօն Կիրակոսեան, Ամերիկայ 250.—  
 Տիկիհն ձուլիս Արոյեան, Ամերիկայ 1,200.—  
 Տիկիհն Նուարդ ձըրճեան, Ամեր. 530.—  
 Տէր և Տկ. Գերճ Արազ, Ամերիկայ 900.—  
 Բարլ և Այտա Վարատեան, Ամերիկայ 630.—  
 Է. Վ. Գազարեան, Ամերիկայ 1,800.—  
 Վահէ և Անուէլ Բարէլեան, Ամերիկայ 1,800.—  
 Սարգիս Քիրքեան, Լոնտոն 750.—  
 Կէրք Ս. Գրիգորեան, Լոնտոն 750.—  
 Յովաննէս Ս. Քիրքեան, Լոնտոն 750.—  
 Տէր և Տիկիհն Կ. Գրիգորեան, Լոնտոն 750.—  
 Յակոբ և Երուսղէ Լուէֆեան, Լոնտոն 1,500.—  
 Լիւք և Վարդուհի Գրիգորեան, Լոնտոն 750.—  
 Օր. Նորա Նաճարեան, Ամերիկայ 630.—  
 Տիկիհն Ռոզ Զարգարեան, Ամերիկայ 630.—  
 Հայ Կիւս Արա.Օր, Գոտիք 3,600.—  
 Տէր և Տիկիհն Լ. Զորթանեան, Ամեր. 700.—  
 Տիկիհն Ս. ձիլպէնեան, Ամերիկայ 630.—  
 Կարպիս Քէրիքեան, Լոնտոն 1,500.—  
 Աւետիս Քէրիքեան, Լոնտոն 700.—  
 Տիկիհնց Միւսթիւն Ս. Ղևոնդ Եկեղեցւոյ, Ճէլլուս 1,800.—  
 Տիկիհն Զապէլ Աթէշեան, Ամերիկայ 630.—  
 Տէր և Տկ. Յ. Մաթաֆեան, Լոնտոն 700.—  
 Տէր. Էսթր. Էստրալ, Ամերիկայ 1,800.—  
 Տիկիհն Վիքտորիա Գոտէշ, Ամերիկայ 150.—  
 Օր. Ալիս Մարտիրոսեան, Ամերիկայ 630.—  
 Նշան և Անտիտա Մաճարեան, Ամեր. 1,750.—

Հայ Գայուստեան, Լոնտոն	900.—	Տէր և Տիգրն Գ. Կոփիկեան, Ամեր.	560.—
Տ՛. Մաքրուհի Միքայելեան, Ամեր.	1,200.—	Ս. Երզրթ. Եկզջ. Տիգ. Միսթ. Գոսթրն	2,100.—
Գէորգ Գաւուքասեան, Ամերիկա	1,250.—	Յակոբ Տէլլաքեան, Ամերիկա	1,050.—
Տէր և Տ՛. Միլթըն Ռիլեմըզ, Ամեր.	800.—	Լ. Բ. Ը. Մ. — Էլիզապէթ և Փիթըր	
Տէր և Տ՛. Ճոն Կապիլէլ, Ամերիկա	18,000.—	Քորոսեան Հիմնադրամ	18,800.—
Տէր և Տ՛. Ուոլթըր Գարապեան, Ամ.	18,000.—	Յարութիւն Արապեան, Գ. Այրէս	1,260.—
Փիթըր և Արփինէ Տրիվէս, Ամերիկա	700.—	Տէր և Տիգրն Ն. Խաչիկեան, Ամերիկա	730.—
Սիմոն և Գեղամ Զաքարեան, Ամեր.	2,150.—	Գասպար և Լիլիա Գասպարեան, Ամեր.	730.—
ձէրրի և Ճլօրէն Զաքարեան, Ամեր.	2,900.—	Տիգրն Բերսոփ Օտապաշեան, Ամերիկա	210.—
Լ. Ձիթրի (Citra Trade Co.), Ամեր.	2,700.—	Տիգրն Վարդ Օհանէսեան, Ամերիկա	310.—
Օր. Էլիզապէթ Շամիրեան, Ամերիկա	1,200.—	Վ. Գարսամեան, Ամերիկա	520.—
Օր. Ալիս Յակոբեան, Ամերիկա	630.—	Տիգրն Ռոզ Վարդանեան, Ամերիկա	840.—
Հէրրի և Մարի Գըլլեան, Ամերիկա	630.—	Տէր և Տիգրն Տ. Պ. Տօրեան, Ամերիկա	730.—
Սիմէոն Մատթէսեան, Ամերիկա	1,700.—	Ատրինէ և ձօրճ Վարդապրտեան,	
Տիգրն Լիլիան Գոյանեան, Ամերիկա	1,250.—	Գուէնոս Այրէս	21,000.—
Ճրան և Պէթթի Սրպէէթ, Ամերիկա	900.—	Էտուարտո և Քէթրին Սէֆէրեան,	
Ռիչըրտ և Վլօրիա Մահատեան, Ամ.	18,000.—	Գուէնոս Այրէս	63,000.—
Տիգրն Արշօ Գարթեան, Ամերիկա	6,300.—	Կոպեանիկ Սէֆէրեան, Ճրանոս	84,000.—
ձօն Քիւնկ Կիրակոսեան, Ամերիկա	70.—	Յակոբ Աթիքեան, Քօրօնթօ	400.—
Տէր և Տ՛. Մարթին Արկէլեան, Ամեր.	70.—	Գէորգ Աթիքեան, Քօրօնթօ	400.—
Կիւլլապի Կիւլլէնկեան Հիմնադրիք.	18,000.—	Միքայիլ Աթիքեան, Քօրօնթօ	400.—
Տ՛. Սաթնիկ Գալըպեան, Ամերիկա	630.—	Հոփսիսէ Աթիքեան-Քօքսմանեան,	
Գաբապեան և ձօն Կուպրինչ, Ամերիկա	630.—	Քօրօնթօ	500.—
Լուս Գոպեան, Ամերիկա	900.—	Օհան Գալաթեան Ընտ., Քօրօնթօ	1,000.—
Տէր և Տ՛. Ս. և Մ. Գօղոսեան, Ամեր.	630.—	Ի. և Ն. և Յակոբ Գարապաշեան, Քօր.	1,000.—
Օր. Արշօ Սարգիսեան, Ամերիկա	630.—	ժիրայր Թիւթիւնեան, Քօրօնթօ	1,000.—
Տէր և Տ՛. Արա Եագուպեան, Ամեր.	630.—	Տիգրն Ալիս Կայմալեան-Կիւլէսէր-	
Տ. Փառէն Ս. Վրջ. Անտիքեան, Ամ.	1,250.—	եան, Քօրօնթօ	500.—
Օր. Արմինէ Տ. Յակոբեան, Ամերիկա	63.—	Տիգրն Անի Մանուկեան-Քիւրտեան,	
Տէր և Տ՛. Եղ. Գաղանեան, Ամերիկա	130.—	Քօրօնթօ	1,000.—
Տիգրն Ճլօրէն Եաղաշեան, Ամերիկա	630.—	Տիգրն Ռիթա Մարգարեան-Ռօմանիս,	
Տիգրն Ճիլլիս Մարթին, Ամերիկա	630.—	Քօրօնթօ	300.—
Արգար Զաքարեան, Հայֆա	1,500.—	Տ՛. Մարինէ Մնացականեան, Քօր.	400.—
Լուս Գոպեան, Ամերիկա	900.—	Օր. Մանուշակ Յովսէփեան, Քօրօնթօ	200.—
Տէր և Տ՛. Նշան Շիմիրեան, Ամերիկա	540.—	Լիպարիտ և Եղիա Ներսէսեան, Քօր.	600.—
Տիգրն Գոհար Գետրոսեան, Ամերիկա	540.—	Տիգրն Սայրի Ներսէսեան-Տէր Ղա-	
Հէրրի Կարապետեան, Ամերիկա	630.—	գարեան, Քօրօնթօ	1,000.—
Տէր և Տ՛. Կ. Զուրմանեան, Ամերիկա	900.—	Մինաս Ռուբինեան, Քօրօնթօ	400.—
Տ՛. Արմինթրէ Ամէթեան-Սթալէյ, Ամ.	3,600.—	Պէքարեան Ընտանիք, Քօրօնթօ	2,000.—
Երուսաղէմի Գաղաքապետարան	62,500.—	Հրաչ Գոյանեան, Քօրօնթօ	400.—
Կրթական Նախարարութիւն (Երբա-		Օր. Մարալ Գուռնուզեան, Քօրօնթօ	100.—
յեցերէնի ուսուցման)	2,425.—	Տ՛. Սեդր Գուռնուզեան-Ձէրքէր-	
Սարգիսեան-Նազգաշեան ընտանիք-		եան, Քօրօնթօ	300.—
ներ, Երուսաղէմ	5,000.—	Տ՛. Սօնա Գուռնուզեան-Էլէնեէ,	
Տքթ. և Տ՛. Լ. Գ. Տարեան, Ամեր.	2,100.—	Քօրօնթօ	200.—
Սարգիս ձգնաւորեան, Ամերիկա	730.—	Մկրտիչ Սթամպոլեան, Քօրօնթօ	600.—
Արգարեան Աւանդ, Լոնտոն	24,400.—	Աշխէն և Իլան Ստեփանեան-Մնա-	
Տէր և Տ՛. Եղ. Մարտիրոսեան, Ամեր.	21,000.—	ցականեան, Քօրօնթօ	1,000.—
Տէր և Տ՛. Մարթին Արգարեան, Ամ.	3,150.—	Յակոբ Ստեփանեան, Քօրօնթօ	1,000.—
Տիգրն Սոփիկ Արապեան, Քանաոս	500.—	Ստեփան Ստեփանեան, Քօրօնթօ	400.—
Արթ Տարեան, Ամերիկա	1,050.—	Օր. Աշխէն Վարդանեան, Քօրօնթօ	1,000.—
Գ. Կիւլլէնկեան Հիմնադրիք, Լիպարի	73,000.—	Տ՛. Արփինէ Վարդանեան-Շիթիլ-	
Օր. Անի Յովսէփեան, Ամերիկա	4,000.—	եան, Քօրօնթօ	500.—
Տ՛. Մարթա Կենտրոնի, Ամերիկա	730.—	Միրզարդ և Վարդան Վարդանեան,	
Տքթ. և Տ՛. Արան Գասպարեան, Ամեր.	730.—	Քօրօնթօ	1,000.—
Օր. Անի Պէրպէրեան, Ամերիկա	2,520.—	Յարութիւն Տարպանեան, Քօրօնթօ	1,000.—
Տիգրն Ալիս Գալուքեան, Ամերիկա	3,150.—	Նորայր և Միրզարդ Տէր Վարդան-	
Հասուրտ Գարակէօզեան Հասուրտ.	21,000.—	եան, Քօրօնթօ	400.—

Գյարացական այս Տեղեկագիրը կը փակենք մասնաւոր յիշատակութեամբը անձնաւորութիւններու և կողմակիցաւորութիւններու, որոնք նիւթական ու բարոյական բացառիկ քաջակերութեամբ մղուած առեւին մեր կրթական գործի ծաղկումին, այսպէս. —

Նորին Ս. Օծութիւն Վեհափառ Տ. Տ. Վազգէն Սրբազնազոյն Կաթողիկոսին, որուն նա յրապետական բարձր նրամանով այս աարի ևս մեր վարժարանը օգտուեցաւ Լոնտոնի Արգարեան Աւանդի Մարմինէն 500 Անգլիական Սթերլինգով: Խորապէս երախտապարս ենք Նորին Սրբութեան, այն մասնաւոր հետաքրքրութեան և հայրական շեքով սիրոյն համար, զոր ցոյց կու տայ Ս. Թարգմանչաց կրթական գործին նկատմամբ:

Շնորհակալութիւն Լ. Բ. Ը. Միտութեան և անոր պատուական ու արժանընտիր Նախագահ Տիար Ալեքս Մանուկեանին և իր համեատափայլ Տիկնոջ, որոնց կարգադրութեամբ վարժարանս կ'օգտուի Լ. Բ. Ը. Մ. Ի Փիթըր և էլիզաբէթ Թորոսեան կողմէն, տարեկան 1000 առլարի օժանդակութեամբ: Մեր վարժարանէն ներս կը պահենք նաև դասարան մը Տէր և Տիկին Ալեքս և Մարի Մանուկեաններու անունով:

Շնորհակալութիւններ Գալուստ Կիւլպէնկեան Էլիմարկութեան, Լիզպոն, որ ինչպէս Նախընթաց տարիներուն՝ այս աարի ևս օժանդակեց մեր վարժարանին, 3220 առլարի նուիրատուութեամբ:

Շնորհակալութիւն Լամտսերաստաւոյ Վերաշինաց Միութեան Կեդրոնական Վարչութեան, որ մեր խնդրանքին ընդաւառ ջիւղով այս տարունէ սկսեալ տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ բարեբարեց ամբողջական դասարան մը:

Շնորհակալութիւններ Լարաւոյն Ամերիկայէն Սէֆէրեան ազնուափայլ ընտանիքին, որուն երեք ներկայացուցիչները երեք դասարաններ կը պահեն մեր վարժարանէն ներս, այսպէս. —

Տիար Կոպեռնիկ Սէֆէրեան՝ տարեկան 4000 առլարի նուիրատուութեամբ:

Տիար Եղուարդ և մայրը՝ Տգ. Քէթրին Սէֆէրեան՝ տարեկան 3000 առլարի նուիրատուութեամբ:

Տէր և Տիկին Գէորգ և Աարինէ Վարդպարոնեաններ՝ տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ:

Շնորհակալութիւններ Ամերիկայէն Տէր և Տիկին Զարին Պաուկեաններուն, որոնք տարեկան 2300 առլարի նուիրատուութեամբ կը բարեբարեն մեր Մանկապարտէզը, որ իրենց հանգուցեալ մասնկավարժ-սուսուցչուհի ժօրաքրոջ անունով կը կոչուի Մանիա Տէր Միսրոպեան Մանկապարտէզ:

Շնորհակալութիւններ Օր. Լէյլա Գարակէօզեանին և Լաուրթա Գարակէօզեան Էլիմարկին, որ տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ կը բարեբարեն ամբողջ դասարան մը:

Շնորհակալութիւններ Տէր և Տիկին Եղուարդ և Էլէն Մարտիկեաններուն, որոնք տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ կը պահեն դասարան մը իրենց ընտանիքին անունով:

Շնորհակալութիւններ Ամերիկայէն Սաւփան Փիլիպպոսեան Լաստատութեան և անոր Նախագահ Տիար Ալպէրթ Մոմճեանին, որ տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ կը պահեն ամբողջական դասարան մը:

Շնորհակալութիւններ Տէր և Տիկին Եղուարդ Փանոսեաններուն, որոնք տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ կը պահեն դասարան մը:

Շնորհակալութիւններ Տէր և Տիկին Ճոն Կապրիէլին, որոնք տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ կը պահեն դասարան մը:

Շնորհակալութիւններ Տէր և Տիկին Վլթըր Գարապեաններուն, որոնք տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ կը պահեն ամբողջական դասարան մը:

Շնորհակալութիւններ Տէր և Տիկին Ռիչըրտ և Կլօրիա Մանտեաններուն, որոնք դարձեալ տարեկան 1000 առլարի նուիրատուութեամբ կը պահեն դասարան մը:

Շնորհակալութիւն Նիւ Եօրքէն Կիւլլապի Կիւլպէնկեան Լաստատութեան, որ կը պահէ դասարան մը իր անունով ու այս աարի 3000 առլարի բացառիկ նուիրատուութիւն մըն է ըրած:

Ծնորհակալութիւններ հանգուցեալ Սարգիս Տիարպէտրեանի ընտանիքին, որ տարեկան 1000 տալարի նուիրատուութեամբ ամբողջ դաստարան մը կը պահէ:

Ծնորհակալութիւններ Տիկին Տօլօրէզ Լէյպմանին, որ Հ. Բ. Ը. Միութեան խոշորագոյն տարեկան 350 տալարի շարունակական նուիրատուութիւն մը կը կատարէ մեր վարժարանին:

Ծնորհակալութիւններ տեղւոյս Գաղապետարանին, որ այս տարի 62,500 իսր. Լիրոյի նուիրատուութեամբ օժանդակեց մեր կրթական հաստատութեան:

Մեր ջերմագին շնորհակալութիւնները Գարագոսէն Տիար Պատրիկ Այնազեանին և Սան Փովոյէն Տիար Անդրէաս Ճոֆէրեանին, որոնք կրթանուէր մտահագութիւններով և հակառակ իրենց կենցաղային պայմաններուն, իւրաքանչիւրը իր բնակած քաղաքէն ներս կազմակերպած է Ս. Թարգմանչաց Վարժարանի օժանդակութեան գործը ու ամէն տարի զանազան նուիրատուներէն հաւաքելով, աշքառու գումարով մը կ'օժանդակեն մեր դպրոցական գործին:

Ծնորհակալութիւններ Արտասահմանի Հայերի Հետ Մշակութային կապի Հոյրեանական կազմակերպութեան և անոր պատուական նախագահ Տիար Վարդգէս Լամասզապետին, որոնք մեծապէս ստատրեցին մեր կրթական գործին, նուիրելով Հայերէն լեզուի դասադիրքեր, ինչպէս նաև հայրենական թերթեր ու հատորներ: Մեզի համար անմոռանալի կը մնայ իրենց կողմէ ամբողջ տարրալուծարանի մը սարքին նուիրատուութիւնը, որով մեր վարժարանի Տարրալուծարանը երկրորդական վարժարանի մը վայել մակարդակին բարձրացաւ:

Ծնորհակալութիւն «Հայաստանեայց Եկեղեցի», «Նոր Օր», «Ասպարէզ», «Լրագրեր» և «Շարժում» թերթերու խմբագրութեանց, որոնք տարիներէ ի վեր իրենց ազգանուէր թերթերէն օրինակներ կը նուիրեն նաև վարժարանիս աշակերտութեան:

Ծնորհակալութիւն Ամերիկայէն Տիար Մայք Փարթայեանին, որ վարժարանիս

նուիրեց Chinon Super 8, sound projector մը:

Փակած էինք մեր տարեկան տեղեկագիրը երբ վերջին պահուն ստացանք 950 Գոնատական տալարի անակնկալ նուիրատուութիւն մը, որ հանգանակութեան արդիւնքն էր Թորոնթօ բնակող մեր Երուսաղէմական աշակերտներուն, որոնք շատ զնանատելի մտածումը ունեցած էին Ս. Թարգմանչաց Վարժարանի ներկայ շէնքի կառուցման յիանմահկի օժանդակատարութեան իրենց ժառանգութիւնը բերել հեռաւոր Թորոնթօյէն, իրենց արդար վասակէն բաժին մը հանելով նաև իրենց մտքի, որտի ու հոգիի տունը եղող Ս. Թարգմանչաց Երկր. Վարժարանին: Մենք անոնց նուիրատուութիւնը ընդունեցինք անակնկալ ուրախութեամբ, սիրով և յուզումով: Անոնց անունները կը գտնէք մեր նուիրատուներու ցանկին վերջաւորութեան:

Ի վերջոյ որտաղին շնորհակալութեան պարտք ունինք Ձեզի, Ամենապատիւ Ս. Պատրիարք Հայր, որ իբրև գլուխը Ս. Յակոբեանց Միաբանութեան, մօտէն հետաքրքրուցեց Ս. Աթոռիս Ս. Թարգմանչաց Վարժարանով, քաջախերեցիք մեզ մեր դժուարութիւններուն մէջ և Ձեր հայրակալ խնամքն ու սէրը անպակաս ըրիք մեր սաներուն ու վարժարանիս կրթական գործին նկատմամբ:

Կ'աղօթենք բոլոր նուիրատուներու և երախտաւորներու արեւշատութեան համար: Ու կրթական այս գործին բոլոր վաստակաւոր օժանդակներուն համար կ'ըսենք. «Վարժերնիդ կատար»:

Աստուած առաւել ևս թող պայծառազարգէ Ս. Թարգմանչաց կրթական այս տունը և զայն հովանաւորող Ս. Յակոբեանց պանծալի Աթոռը Ս. Երուսաղէմի:

Պատրիս ակնածանքով  
 Խոնարս աղօթակից  
 Կիւրեղ ԵՊՍ. ԳԱՔԻԿԵԱՆ  
 Տեսուչ Ս. Թարգմանչաց  
 Երկր. Վարժարանի

«ՍԻՈՆ» Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ամմանարնակ Տիար Օ. Պ. կը հարցնէ.

1) Ինչ՞մը Եւրոթ օրեր ևս Ս. Պատարազ կը մատուցանենք.

2) Հայց. Եկեղեցւոյ աւանդութեան հակառակ չէ՞ Երեկոյան ժամուն Ս. Պատարազ մատուցանել:

1) Եւրոթը, Հին Ուխտի սուրբ օրը, իր սրբութիւնը, զբրտանէական իմացումով, կիրակիին փոխանցելէ ետք իսկ չէ դադարած բան մը պահելէ այդ սրբութիւնէն, իբրև երկրորդ նուիրական օրը եօթնեակին: Ասիկա ճիշդ է մասնաւնդ մեր Եկեղեցւոյ պարագային, որ այդ օրը սանձտնած է կարևորագոյն իր սուրբերու տօնախմբութեան յիշատակին: Այսպէս, մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Առաւորացի յիշատակին նուիրուած երեք տօները, Հայաստան աշխարհի առաջին Լուսաւորիչներու և առաջին վկայուհիի (Ս. Սանդուխտ կոյս), Թարգմանիչ վարդապետներու, մեր Եկեղեցւոյ մեծ հայրապետներու Մեծն Ներսէսի և Ս. Սահակի, Ս. Գէորգոյ, Ս. Հրեշտակապետոց, Տիեզերական երեք ժողովներու և Ընդհ. Եկեղեցւոյ մեծ հայրապետներու յիշատակը կը կատարենք այդ օրը: Բաց աստի, Երուսաղէմի մէջ, որ ծննդավայրն ու կեդրոնն է զբրտանէութեան, և ուր ունինք փռաւարովանք, պատանդի Միաբանութիւն և Սրբաանդեաց մէջ օտարներու նախանձը գրգռող իրաւունքներ, դժուար թէ կիրակնօրեայ Պատարազի մատուցումը նկատուի բւաւար: Ունինք նաև Սուրբ Գլխադարի մատուցը, ուր յամախակիօրէն Ս. Պատարազ մատուցանելու առիթը կը տրուի մեզի այդ կերպով:

2) Ըստ մեր և միւս Արեւելեան Եկեղեցիներու սովորութեան, Ս. Պատարազ կը մատուցուի միմիայն առաւօտեան ժամերուն, սկսեալ կէս գիշերէն: Հայց. Եկեղեցին երկու բացառութիւններ ըրած է այս կէտին շուրջ, զբրտանէական կօսի երկու մեծագոյն տօներուն — Ս. Մանուկ և Ս. Զատիկ — նախօրեակներուն Պատարազները առաւօտեան մատուցանելու փոխարէն թողելով երեկոյան ժամերուն, յետ ճարգաւայրի արարողութեան, և կը սկսի զանոնք ոչ ետրոնուի խորիւնէն, այլ ճաշու ժամամուտը կանխող ձօրնեալ թագաւորութիւնն շօք ուրիշ բացառութիւն մըն ալ ունի գոյութիւն, երբ այսպէս կոչուած Լուսաւորաց Համբարձումի (զօր ընդհանրապէս կը կատարենք Գալատեան կիրակիին) նախօրը օրը, Լիլովմէն ետք, իրաւունքը տրուած է մեզի Պատարազ մատուցանելու Համբարձման մատրան մէջ:

Այս առիթը, աւելորդ չենք նկատեր մեր ընթերցողներուն տալ նեղեալ տեղեկութիւնները: Ըստ Ս. Տեղեաց մէջ տիրող իրաւակարգին, Սրբավայրերու մէջ մեծագոյն իրաւասութեան աէր երեք համայնքներն — Լատին, Յոյն, Հայ — իւրաքանչիւրը իրաւունք ունի տարուան մէջ մէկ անգամ Ս. Պատարազ մատուցանելու Համբարձման բուն մատրան մէջ: Նկատելով որ Լատիններ չունին պզտիկ կամ Մեծ պանից Համբարձում կոչումը այլ տարին մէկ անգամ, Համբարձման տօնին միայն հանդիսութիւն կը կատարեն յիշեալ սրբավայրին վրայ, այդ առիթը կը մատուցանեն Համբարձման մատրան մէջ իրաւունքի իրենց Պատարազը: Մինչ Յոյներ և Հայեր չկարենալով ընել այդ — քանի որ երբեմն տօնը նոյն օրը զուգարկալիով՝ Սրբավայրը գրուած կ'ըլլալ Լատինաց իրաւասութեան ներքև — այդ իրաւունքը վերապահած են ճիւղատաւարաց Համբարձումին, զոր մէջ կը կատարելիք տան մը Տնտեսի կիրակիին և ապա, նկատելով որ Ս. Զատիկ առթիւ կեղծ ուխտաւորներ ու չկան իրաւակիրն, Մաղկապարտը կանխող կիրակիին, մինչ Յոյներ՝ Ղազարու յարութեան Եր. օրը:

Այլ Պատարազները կը մատուցուին մատրան կողքին շինուած վրանին տակ: Վերջերս տեղեկացանք թէ Եւրոպայի մեր կարգ մը թեմերուն մէջ, մղուած հաւանարար սեղանիկան պահանջներէ, տեղ գտած է երեկոյան ժամերուն Ս. Պատարազ մատուցանելու օտարաժուտ սովորութիւնը:

### ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

#### ԴՈՒՐԵԱՆ ՅՈՒԲԵԼԵԱՆ

Դուրեան Յուբելեանի կեդր. Յանձնաժողովին հասած տեղեկութեանց համեմատ տեղական Յանձնաժողովներ սկսած են կազմուիլ Ֆիլիպէ՝ Տ. Երուանդ Եպս. Փէրտահնեանի, Մանչէսթը՝ Տ. Ղևոնդ Եպս. Դուրեանի, Քալիֆորնիա՝ Գարեգին Եպս. Խաչատուրեանի, Նիւ Եորք՝ Ընծա-յարանիս Բարեբար Վսեմ. Պատրիկ էֆ. Կիւլպէնկեանի նախագահութիւններուն ներքեւ: Իսկ Գահիրէի Պատ. Գաղաքական ժողովը, Թորգոմ Սքրազանի(\*) նախագահութեամբ, ուղղակի ինքն ստանձնած է Յուբելեանական Յանձնաժողովի պաշտօնը բովանդակ եզրկապուսի համար:

(«Սիւն», 1939, Գ. Յարի, Մայիս, Թիւ 5, էջ 159:)

#### ԶԱՏԿԱԿԱՆ շԱՆԴԵՍՆԵՐ

Այս տարի Զատիկը շատ ուշ տօնուեցաւ Երուսաղէմի մէջ(\*\*), ո՛չ միայն չին Տոմարի յառաջ բերած տարբերութեամբ, այլ նաև Զատիկի տօնին 35 օրերու մէջ շարժականութեան հետևանքով, այնպէս որ երբ Լատինք Նոր Տոմարով Զատիկը տօնեցին Մարտ 31ին, մենք և Յայնք տօնեցինք Մայիս 5ին: Պաշտօնին խորշակն ալ այս տարի փչեց զտակական հանդէսներու շրջանին և բաւական նեղեց ժողովուրդը. բայց հակառակ ասոր՝ խանդավառութիւն կար Սուրբ Գաղաքին մէջ, շնորհիւ աշխարհիս ամեն կողմէն ու ամէն Եկեղեցիէ ու դասանանքէ եկած այլացեղ ուխտաւորներու ներկայութեան:

Այս բազմութեան մէջ շատ համեստ էր հայ ուխտաւորներուն թիւը, 385 հոգի

միայն, որոնց 272ը Սիւրբայէն, 72ը Եգիպտոսէն, 22ը Պաղեստինէն, և այլն, 10ը Կ. Պոլսէն և 9ը Ամերիկայէն:

Ամէնքն ալ բարեպաշտութեամբ ներկայ եղան հանդէսներուն և ջերմեանդ սգիով կատարեցին իրենց ուխտերն ու հոգևոր պարտականութիւնները:

#### ԿԻԼԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԵՐՈՒՍԱՂԷՍԻ ՊԱՏՐԻԱՐԲՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս որ արձանագրուած էր Սիւնի նախորդ թիւին մէջ, ըստ Տնօրէն ժողովի որոշման, Ս. Աթոռիս Ելեմտից Տեսուչ Գեորգ. Տ. Մտաթէոս Եպս. Գայրզճեան և Դիւանապետ Տիար Կարապետ Նուրեան Սիւրբիս մեկնած էին Ապրիլ 14ին, Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին փոխանցելու Պէյրութի, Դամասկոսի և Լուսաղիկէի Երուսաղէմապատկան վանքերը, եկեղեցիները և վարժարանները, Ս. Աթոռիս ներկայացուցիչները Երուսաղէմ վերադարձան Ապրիլ 30, Գշ. երեկոյ իրենց յանձնըւած պաշտօնը կատարելէ ետք:

Դամասկոսի թեմին Կաթողիկոսական Փոխանորդ նշանակուած է Վեհ. Կաթողիկոսի կողմէն Նոպշ. Տ. Խոտ Մ. Վրդ. Աջապահեան, իսկ Լուսաղիկէի մէջ, Ն. Ս. Օծութեան փոփոքին համաձայն, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը թոյլ տուած է որ Ս. Աթոռիս Միաբան Նոպշ. Տ. Վահան Վրդ. Գեորգեան շարունակէ իր պաշտօնը մինչև որ վերջին անը տրուի այդ թեմին կազմակերպութեան:

Շատ ուրախուի է որ Ս. Աթոռիս կողմէ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կազմակերպութեան ի նպաստ ընծայուած այս դիւրութիւնը խորունկ խանդավառութիւն մը յառաջ բերած է Սիւրբիոյ Հայութեան մէջ, և Վեհ. Կաթողիկոսը Պէյրութի թեմին ուղղեալ իր գոնդակին մէջ շատ զգասուն շունչով շնչեցած ու զնահատած է Ս. Աթոռիս և անոր Ամեն. Գահակալին կողմէ ցոյց տրուած այս գործակցութիւնը:

(«Սիւն», 1939, Գ. Յարի, Յունիս, Թիւ 6, էջ 191 - 192:)

(\*) Գուշակեան, հետադային (1931 - 1939) բազմադիւրեւ պատրիարք Ս. Աթոռայ:

(\*\*) Տեղին է յիշել թէ շոր տարիներ ետք, 1983ին, Զատիկը ևս պիտի տօնենք աւելի ուշ, Մայիս 8ին, որով ուշ չի կրնար տեսնուիլ:

# ԱՄԱԿԵՐՁԻ ՀԱՆԴԵՍ ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆԻ

16 Յունիս, Շարթթ Երեկոյեան ժամը 7.30 ին, Ալէքս և Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի ընդարձակ սրահին մէջ կատարուեցաւ Վարժարանի Ամովերջի Հանդէսը, նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Լօր և Ի ներկայութեան Միաբան Հայրերու և գաղութիս ընտրանիին:

Հանդէսը սկսաւ ժառանգաւոր սաներու կողմէ երգուած «Սիրտ ք Սիրտ» վարժարանի քայլերգով, որմէ ետք Վերաստեալ Գերշ. Տ. Շահէ Արքեպս. ըրաւ բացման խօսքը: Անկէ ետք, մօտ մէկ ժամ, ժառ. սաներ գործադրեցին կոկիկ յայտագիր մը: Նախ, Վարժարանի եկեղեցական երաժշտութեան ուսուցիչ և Ս. Աթոռոյոյ Դպրատան Տիար Սահակ Գալայեանի ղեկավարութեամբ երգեցին Կարօ Չաքարեանի «Ուսանողական Երգ»ը, որմէ ետք յստակ առագայութեամբ Սիամանթոյի «Ս. Մեսրոպէն հասուածներ արտասանեց Սարգիս Խօզանի: Անկէ ետք ժառանգաւորներ երգեցին անմահն կամօտսէ եղանակաւորուած «Մայրիկ» երգը, և ապա Սղիա Չալըշըբեան ապրումով արտասանեց Պատրիարք Ս. Լօր «Սեան» քերթուածը: Անոր յաջորդեց Տիբ. Խաչիկ Գարայեանէ երգուած կամօտսի «Միբանի Մառ»ը, որուն դաշնակի վրայ կ'ընկերանար Վարժարանի Եւրոպական երաժշտութեան ուսուցիչ Տիար Վահէ Գալայեան: Մուրատ Տէմիրճեան հասկացողութեամբ արտասանեց մեծատաղանդ բանաստեղծ Պարոյր Սեակի «Քիչ ենք, բայց Հայ ենք» քերթուածը, ապա ժառ. սաներ խմբերգեցին է. Բաղդասարեանէ դաշնաւորուած «Արփա-Սեան»ը: Անկէ ետք Տիբ. Հրաչ Զիլիկիրեան իր և իր դասընկերներուն զգացումներուն թարգմանը հանդիսացաւ գողորիկ ուղերձով մը, ուր շնորհակալութեան խօսք կ'ըրար Ամեն. Ս. Պատրիարք Լօր, Վերաստեալ Սրբազանին, ուսուցիչներուն և բոլոր անոնց՝ որոնք դեր մը ունեցան զիրենք այս նշանակալից հանգրուանին հասցնելուն մէջ: Տ. Շահէ Արքեպս. ամփոփ քերթուած մէջ ներկայացուց արտակերպ Վարժարանի իննամսեայ կեանքին ու գործունէութեան, և նրախից նորին Ամենապատուութիւնը որ կատարէ վկայականներու բաշխումը 4 Ուրարակիրներուն և մրցանակներ՝ յաջող ուսանողներուն: Իր փակման խօսքին մէջ Ս. Պատրիարք Հայրը շնչաւ դրաւ մեր «մեծուսեան»ին տիրապետելու կարեւորութեան վրայ, մանաւանդ մեր ժողովուրդի հոգեւոր թէ կրթական ծառայութեան նուիրուելու պատրաստակամ թարմատի ու ժերուն: Հանդէսը փակուեցաւ «Տէր, կեցո դու զՀայ» մաղթերգով:

## Տ Ա Ր Ե Կ Ա Ն, Հ Ա Ն Դ Ի Ս Ո Ւ Թ Ի Ի Ն, Ք Ս. Թ Ա Ր Գ Մ Ա Ն Չ Ա Ց Ե Ր Կ Ի. Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն Ի

Ուրիշ տարիներու նման, այս տարի ևս Մայիս և Յունիս ամիսներու ընթացքին կատարուեցան Ս. Թարգմանչաց Երկր. Վարժարանի տարեկան Դաշտանանդէսը, Պազարը և Մանկապարտէզի աւ Երկրորդական բաժնի Ամովերջի Հանդէսները:

### Ա. — Դ Ա Շ Տ Ա Հ Ա Ն Դ Ե Ս

Կիրակի, 13 Մայիս, կէսօրէ ետք ժամը 4ին, նախկին ժառնգ. Վարժարանի մարդադաշտին վրայ կատարուեցաւ Վարժարանի տարեկան Դաշտանանդէսը, ի ներկայութեան Միաբան Հայրերու և հետաքրքիր ներկայներու ստուար բազմութեան: Երկուսն աշակերտութիւնը, բաժնուած երկուսկան մրցորդ խումբերու, երկու ժամեր շարունակ ցուցաբերեց տարեան մը ընթացքին դպրոցէն ներս ջամբուած

Ֆիզիքական դաստիարակութեան արդիւնքը, որ արժանապաւ հանդիսատեսներու շերտ գնահատանքին: Յայտարարը կը բաղկանար երկար և բարձր ուսումնական, վարչ-քերէ, զուարճախաղերէ, մարզականներէ, դրօշարուտէ և պարանաձգութեանէ: Նախորդ տարիներու նման, այս տարի ևս կարծիր (Արարտէ) խումբը ապահովեց իր յաղթանակը Կանաչ (Մասիս) խումբին դէմ: Օրը արդէն զարմիր կիրակի էր:

Աւարտին, Հանդէսի Նախադաս և Վարժարանի Տեսուչ Գերշ. Տ. Կիւրեղ Եւպիսկ. Գարեկեան պարզեւտարեց յաջող մարզիկները բաժաններով ու մեքալներով:

**Բ. — ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ ՄԱՆԿԱՊԱՐՏԵՋԻ ԲԱԺՆԻՆ**

3 Յունիս, Կիրակի կէսօրէ ետք ժամը 3.45ին, Հայ Երիտասարդաց Միութեան Ակումբին մէջ կայացաւ վարժարանի Մանկապարտէզի բաժնին Ամովերջի Հանդէսը, ի ներկայութեան ծնողներու և ազգայիններու խումբն բաղձութեան:

Եւրջը երկու ժամեր Մանկապարտէզի զոյգ դասարաններու, ինչպէս նաև Նախակրթարանի Ա. Կարգի փոքրիկները հանդէս եկան ոտանաւորներով, արամասացութիւններով և հայկական պարերով:

Մաղիկ դասարանէն շրջանաւարտ 14 երկսեռ փոքրիկներ հրաժեշտ տուին Մանկապարտէզին և հանդէսի աւարտին Տեսուչ Սրբազանէն (որ նոյն ատեն կը նախագահէր հանդիսութեան) ստացան իրենց վկայականները, ժողովուրդի խանդաղէի ծափահարութիւններուն ընդմէջէն:

**Գ. — ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺՆԻՆ**

Կիրակի, 10 Յունիս, երկուշաբթի ժամը 6.30ին, Ս. Թարգմանչաց Վարժարանի զարդարուած սրահը լեցուն էր արդէն ծնողներու և հրաւիրակներու կողմից բաղձութեան: Բոլորն ալ հկած էին հանդիսատես ըլլալու մեր գաղութի գաւակներուն ձեռք ձգած յաջողութիւններուն և հպարտանալու կրթական մարզին մէջ անոնց ցուցարարած արդիւնքներով: Հանդէսին կը նախապահէր վարժարանի բարեջան և բողմամեայ Տեսուչը՝ Գերշ. Տ. Կիւրեղ Եպս.։ Ներկայ էին նաև Միաբան Հայեր:

Այս տարի հանդէսը նուիրուած էր վարժարանի կառուցման 50ամեակին: 1929ի Հոկտեմբերին էր որ վարժարանի նոր շէնքը կը բացուէր, իր մէջ ընդունելու և հայեցի առողջ դաստիարակութիւն ջամբելու գաղութի մեր երկսեռ փոքրիկներուն:

Չոյգ բանախօսութիւններով, ընթացաւարտ դասարանէն ուսանող-ուսանողուհիներ հանգամանօրէն ներկայացուցին կէս դարու ընթացքին վարժարանին կարած ուղին և անոր կատարած նախախնամական դերը Սաղիմաճի գաղութին մէջ: Մէջ ընդ մէջ եղան խմբերգներ՝ ղեկավարութեամբ երաժշտութեան բաժնիչ Պր. Սահակ Գալստեանի, ինչպէս նաև խմբակայ արտասանութիւններ՝ Սիւրբանուշէն (Ս. Մկերտչ) և Վահէ-Վահեանէն (Երկրի Կարօտ):

Հանդէսի երկրորդ մասին, Տեսուչ Սրբազանը հրաւիրեց բողմամաստակ ուսուցիչ Պր. Պետրոս Լէփէճեանը, որ իր բաժնեկրթեան 50ամեայ Յորեկեանին առիթով (որ նշուեցաւ 24 Յունիսին, Հ. Ե. Մ. ի Ակումբին մէջ) կատարէ վկայականներու բաշխումը ընթացաւարտ դասարանի 11 սան-սանուհիներուն և մրցանակներու բաշխումը ուսման, վարժի և ձեռագործի մէջ յաջողակ աշակերտներուն: Օր. Մարալ Գահուէճեան, ի դիմաց իր ընկեր-ընկերներուն, շնորհալի ուղերձով մը արտայայտեց զգացումները վարժարանէն բաժնուող շրջանաւարտներուն: Հրամեօսի Երզնէն ետք, Տեսուչ Սրբազանը ըրաւ փակման խօսքը, յորդորելով ընթացաւարտները որ հաղորդակից մնան միշտ Թարգմանչացի մէջ իրենց ջամբուած հայեցի սեւ-կանութեան և ծնողները՝ որ ստիճիկ դաստիարակութեան ճշմարիտ գնահատանքէն մղուած՝ իրենց փոքրիկները առաջնորդին միայն ու միայն հայկական վարժարան, որուն բարիքը արուած չէ ունենալ մեր շատ մը գաղութներու գաւակներուն: Սուրբ Աթոռոյ Մաղթերգը փակեց մօտ երկու ժամեր տևող տպաւորիչ այս Հանդէսը:



● Կիր. 10 Յունիս. — ՀՈԳԵԳԱՆՈՍԾ: Բարեկենդան եղիական պահոց: Օրուան հանդիսաւոր Ս. Գատարաբքը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս.՝ կարգաւորեցաւ երեք մասերէ բաղկացած Ս. Յովհ. Ոսկերբուն Հայրապետի շոգեպատեան ներքոյը:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ Գերշ. Տ. Նորայր Արքեպս. Չօղարեանի նախագահու թեմաք կատարուած պաշտօնատանէն ետք, Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեանի գլխաւորութեամբ, վարդապետ Հայրնբ, գպրիներ և ժողովուրդ մեկնեցան Օրանի վերնատունը, ուր կատարուած կարճ արարողութեան աւարտին Հանդիսապետ Սրբազանը խօսեցաւ օրուան մեծ տօնի մասին, որմէ ետք բողոքն ալ օւղեւեցան Ս. Փրկչի վանքը, որը գաւթին մէջ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Ս. Աթոռայս հանգուցեալ Գատարաբքաց հոգիներուն համար:

● Եր. 16 Յունիս. — Ի. օր Հոգեպատեան: Ս. Գատարաբք մատուցուեցաւ Մայրախնջի տանիքին վրայ գտնուող Ս. Հոգևոյ մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սեւան վրդ. Ղարիպեան:

● Կիր. 17 Յունիս. — Յիսուսի եղիայի մարգարէին: Ս. Գատարաբք մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ Արղ. Մանկատարեան:

— Ս. Հռիփսիմեանն նախատեսակը պաշտուեցաւ Ս Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիրեղ Եպս.:

● Բշ. 18 Յունիս. — Ս. կուսմանցն Հովիփսիմանց: Առաւօտեան ժամերութիւնը պաշտուրուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, իսկ Ս. Գատարաբք մատուցուեցաւ եկեղեցւոյ աւանդատան՝ Ս. Հռիփսիմէի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան վրդ. Ձլլանեան:

● Ուր. 22 Յունիս. — Նախատեսուին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Շահէ Արքեպս.:

● Եր. 23 Յունիս. — Ս. Հօրն մերայ Գրիգորի Լուսուորչի (եղն ի վիրապէն): Ս. Գատարաբք մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ս. Լուսուորչի սեղանին վրայ: Ժամարար էր Հոգշ. Տ. Ռուբէն վրդ. Յովակիմեան:

— Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս.:

Ապա ծնրապիբ ԵՏԵր պորմեան երգուեցաւ:

● Կիր. 24 Յունիս. — Տօի Կարօտիկ եկեղեցւոյ Ս. Էջմիածնի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարապեց Հոգշ. Տ. Ասպետ Արեղայ Գալեան: Էջայր մերէն առաջ կատարուեցաւ Էջայրապետական Մաղթանք վանս Ս. Էջմիածնի՝ նախագահութեամբ Լուսարարայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասյակիմեան:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած Էմբոզատանի նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեան:

● Եր. 30 Յունիս. — Ս. Մեծն Երոսոփ եւ Սողայ եպս.ին: Ս. Գատարաբք մատուցուեցաւ Ս. Գլխապրի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Մանուէլ Արղ. Երկաթեան:

Պ Ա Ե Տ Օ Ն Ո Կ Ա Ն Ի Ք

● Գշ. 1 Մայիս. — Հոգշ. Տ. Բարսեղ Արղ. Գայէմտէրեան նշանակուեցաւ Մատակարար Ս. Աթոռայ, փոխան Հոգշ. Տ. Մանուէլ Արղ. Երկաթեանի: Հայր Բարսեղ նոյն առնն Գաւազանակիրն է Ամեն:

● Դշ. 2 Մայիս. — Կէսօրէ ետք, Իորայէլի Անկախութեան 31րդ տարեգարծի առթիւ, Քաղաքապետ Թէտի Փօլլէքի կողմէ Դաւթի բերդին մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն Ս. Գատարաբք Հայրը և Իրաւնապետ Գերշ. Տ. Շահէ Արքեպս.:

● Կիր. 6 Մայիս. — Օրթոտոքք Եկեղեցւոյ Ս. Գերշ. Գորգարի տօնին առթիով, Ռուսու նական համանուն եկեղեցւոյ մէջ մատուցուած Ս. Գատարագին և անոր յաջորդող շաշկերոյթին ներկայ եղաւ Հոգշ. Տ. Անուշաւան վրդ. Ձլլանեան:

— Հոգշ. Հայրաբարը, Հոգշ. Տ. Բարսեղ Արեղայի հետ միասին, ներկայ եղաւ նոյն երեկոյ, նոյն առթիով, նոյն վայրին մէջ տրուած ընդունելութեան:

● Դշ. 9 Մայիս. — Կէսօրէ ետք, Ս. Երկիր ժամանած Յրանսահայ մեծահուշակ երգիչ: Եարլ Աղնաւուր այցելեց Ս. Գատարաբք Հօր և ապա հանդիպում մը ունեցաւ ժամուրդ. վարժարանի ուսանողութեան հետ: Իսկ Եարթ կէսօրէ ետք հանդիպում մը ունեցաւ Ս. Թարգմանչաց Երկր. վարժարանի աշակերտութեան հետ:

● Եր. 19 Մայիս. — Կէսօրէ ետք, Ս. Գատարաբք Հայրը, ի գլուխ Միաբանութեան, բացումը կատարեց Ս. Թարգմանչաց Երկրորդ. վարժարանի տարեկան Պաշարին:

● Գշ. 22 Մայիս. — Կրետէի Հոգեւոր Հովիւ Արթ. Տ. Յովսէփ Գնչ. Հալլանեան հիւրարար ժամանեց Ս. Աթոռ ուր մնաց մինչև 5 Յունիս:

● Կիր. 27 Մայիս. — Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճէմեան ներկայ գտնուեցաւ Եգիպտոսի նախագահ Անուար Սատարի Գրեշէպայ այցելութեան առթիւ տեղւոյն քաղաքապետ Էլիահու Նուրի կազմակերպած փառանքը ընդունելութեան:

● Դշ. 5 Յունիս. — Երեկոյեան, ամսոյս 2ին զուգարդիպած իտալական Հանրապետութեան հաստատման 33րդ տարեգարծին առթիով, իտալական ընդհ. Հրապտատարանի մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեան և Աւագ Թարգման Հոգշ. Տ. Ասպետ Արղ. Գայեան:

● Ուր. 8 Յունիս. — Իսթանպուլէն հիւրարար Ս. Աթոռ ժամանեց Հոգշ. Տ. Արամ Արղ. Աթէշեան և մեկնեցաւ երկու շաբաթներ ետք:

● Բշ. 11 Յունիս. — Երեկոյեան, Հոգեգալուստեան տօնին առթիւ, Ռուսաց Միաբանութեան Մեծաորին կողմէ, Russian Compoundի

«ՍԻՈՆ»-ի ԽՄԲՈՎՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄՈՏԵՆՈՒՐՈՒՆԸ

ԵՆՈՐ ՀՈԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱՐ ԵՆ, ՀԵՏԵՒԵԱԼ՝ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Պատմութիւն Հայոց եւ Թուրք առ Վահան Մամիկանեան — Ղազար Փարպեցի: Գ. Տպագրութեան վեհերեւի, Ի վանք Ս. Ղազարաւ, 1933, էջ 675:

Ռանգլի Սամանեան Լեզուի կամ Գործնական Համալուս Քերականութիւն Թուրքերէն, Պարսկերէն եւ Արաբերէն Լեզուան — Գ. Գ. Գալբրայտեան: Վաւերացեաց Ուսումնական Խորհրդէն: Բ. Տպ.: Կ. Պոլիս, Տպագրութեան Գ. Պաշտաստեան, 1892, էջ 104:

Յրամարտութեան Գարնաց — Գ. Ա. Բրուտեան: Երբորդ. վերամշակուած հրատարակութեան: Երևան, Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, 1976, էջ 507:

Ռանգրե Մանեանգարանի — Գ. Քարե, Թիւ. 12: Լ. Խաչիկեան եւ Ս. Եղանեան: 1977, էջ 338:

Երկեր — Մանուկ Արեղեան: Զ. Հատոր: Մ. Արեղեանի Անուան Գրականութեան Ինստիտուտ: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1974, էջ 847:

Նոյնիս է. Հատորը: Երևան, 1975, էջ 602:

Սիւնիի ժել. - ժվ. Գարեի Հարաբերականական Համալիրներ — Մ. Մ. Հարթեան: Հայկ. ՍՍՀ Գիտութեաների Ակադեմիա, Արևեստի Ինստիտուտ: Երևան, 1973, էջ 188:

Մարդ եւ Կենդանութիւնը — Ծարի Գմիրտրիս: Թրգմ. Աստղիկ Գեորգեան: Երևան, Սովետական Գրող Հրատարակչութիւն, 1977, էջ 342:

Երկեր եւ Նրա Խնամք — Բնեջմանի Սիւրբ: Ռուսերէնից թարգմանեցին: Լ. Ա. Նալբանդեան եւ Լ. Ա. Մելիքեան: Երևան, Վայաստան Հրատարակչութիւն, 1977, էջ 501:

Երկերի ժողովածու — Լէս: Երբորդ Հատոր: Երևան, Վայաստան Հրատարակչութիւն, 1973, էջ 638:

Քոյովա — Բրուտեան Մերիմէ: Մատենադար Չարթուքի Թիւ. 1: Պէրսեթ, 1937, էջ 190:

Լազարիկ Ծոյերբախ եւ Պերմանական կլասիկ Փիլիսոփայութեան Վախճանը — Զ. Էնգելս: Թարգմանիչ՝ Գ. Արեղեան: Երևան, Քաղաքական Գրականութեան Գիտարակչութիւն, 1940, էջ 80:

Կեղևի Քայ Արա — Ռազմիկ Գառնիան: Երևան, Վայաստան Հրատարակչութիւն, 1975, էջ 333:

Հայ Կերպարուեստի ժել. - ժվ. Գարեան — Գեղանկարչութիւն — Մանուկ Ղազարեան: Հայկ. ՍՍՀ Գիտութեաների Ակադեմիա, Արևեստի Ինստիտուտ: Երևան, 1974, էջ 283 եւ Երկերներ:

Մանեանգարանի Հուշեր Մատիւն — Զ. Լաստայ: Ռուսերէնից թարգմանեցին: Լ. Բարսեղեան: Վեստալի Գրատարակչութիւն 15: Թիֆլիս, Տպ. Վերման, 1906, էջ 30:

Արքայի — Գ. Յ. Չարգանդեան: Հրատարակչութիւն Արախայի Ուսումն. Միութեան: Պոսթոն, Տպարան Վայաստան, 1927, էջ 48:

Յուսացանկ (ԻԳԷՄ) Պղզգապատումի Թաւուկ Անուններու — Տիրայր Ծ. Վրդ. Տէրվիշեան: Հրատարակչութիւն Լ. Բ. Բ. Ս. Այեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամի: Լոս Անճելէս, Ճ. Տպագրութեան, 1976, էջ 375:

Յակոբ Յովնաթանեան — Աշտ Տանիկեան (Կազմեց եւ ձեռագրեց): Երևան, 1967, էջ 19 եւ վերջականական Մանեանգարանի — Կազմեց եւ ձեռագրեց նախ: Երևան, 1967, էջ 14 եւ վերջականական Մանեանգարան — Մանեան Զօրեան: Երևան, Վայաստան Հրատարակչութիւն, 1967, էջ 440: (տպագրութեան)

Սայր — Նովա — Գարոյ Սևակ: Հայկ. ՍՍՀ Գիտութեաների Ակադեմիա, Մ. Արեղեանի Անուան Գրականութեան Ինստիտուտ: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1969, էջ 498:

Արևմտեայ Գրողներու Մամլագնութիւնը — Արա Գալբրայտեան (Նաւաքոյ): Գրողներու Այլեանական Ծանկ: Երևանագմ, ձեռնագրութեան, 1977, էջ 41:

Նոյնը — Ծածկանուններու Այլեանական Ծանկ: Երևանագմ, ձեռնագրութեան, 1977, էջ 46:

Սիւնիի Ծոյեր — Բուսարանական Այլու Կազմեց Փարսեանականութեան Համար Առաջարկուող: Հայկ. ՍՍԻ Գիտ. Ակադեմիա, Բուսարանական Ինստիտուտ: Երևան, 1962, էջ 51:

Մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղանակները: Տ. Գրեկոյ Եպ. Ե. Հարջ. Տ. Բարեկ Արք.:  
● Դձ. 13 Յունիս. — Կէսօրին, ուրիշատարար Մ. Երկիր այցելու Ռուս բարձրատեսան Կոնգրեսականներէ բաղկացած պատուիրակութիւն մը այցելեց Մայր Տանար եւ Գատարարան, իսկ Երեկոյեան՝ Գատարար Մ.

Հայրը ճշկերտիթ տուաւ անոնց ի պատիւ: ● Եր. 16 Յունիս. — Երեկոյեան, Անգլիոյ Էլիզաբեթ Ե. Թագուհու ծննդեան 53րդ տարեկարծի առթիւ, Բրիտանական Ընդհ. Հիւպատոսարանի մէջ սարքուած ընդունելութեան ներկայ եղանակները: Մայր. Գատարար Հայրը Ե. Գրեկոյ Ե. Երեկոյեան Անճելեան:

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<b>ԿՐԿՆԱԳՐԱԿԱՆ</b>		երես
— Դ գրողական սարկն	Շ.	98
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>		
— Ս. Գրիգոր Լուսավորիչ	ՏՌԱՅԻ ԵՊՍ. ՄԱՐՏԻԿԵԱՆ	101
— Խանութները	ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ	102
<b>ԲԱՆԱՍՏՆԳՉԱԿԱՆ</b>		
— Մարգարիտներ	ԵՂԻՎԱՐԻ	104
— Վերջույն	»	104
— Քառեակներ	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	105
— Երեւանի Ձեռ ...	Գ. ՃԱՐՏԱՐ	106
<b>ԳՐԱԿԱՆ</b>		
— Նահատակությունը եւ վերածնունդ	Գ. Ճ.	107
<b>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ</b>		
— Յովհաննէս Քեն. Մանկասարենց	Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ	108
— «Աստու քին եւ երաժիշկարայ Ինասենյ»	ՓԱՅԼԱԿ ԱՆԹԱՊԵԱՆ	110
<b>ՄՏՏՆԱԳՐԱԿԱՆ</b>		
— Ի Աուր Բառասունն	Հրատ. Ա. Յ. ՍՐՃՈՒՆԻ	114
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔՅԻՐ</b>		
— Ս. Ասուածածին Վանք Անկիւրիոյ	Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ	119
<b>ԳՐԱԿՑՈՒԿԱՆ</b>		
— «Հանաբրտանական Սուրբեր»	ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ	121
— «Քերտանաւա՛ն»	Գ. ՃԱՐՏԱՐ	122
Տարեկան Տեղեկագիր ժառ. Վարժ. եւ Հոծայարանի	ՇԱՀԷ ԱՐՔԵՊՍ. ԱՃԷՄԵԱՆ	124
Տարեկան Տեղեկագիր Ս. Ք. Եղ. Վարժարանի	ԿԻՐԻՆՆ ԵՊՍ. ԳԱՐԻԿԵԱՆ	130
<b>«ՄԻՈՆ», Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ</b>		
— Ինչո՞ւ Շորաք օրեր եւս Ս. Պատարագ կը մատուցուի		137
— Հոյ՞. Ելեղեցույ ուղարկեան հակառակ չե՞ք երեկոյեան ժաման Ս. Պատարագ մատուցանել		137
<b>ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ</b>		
— Գուրեան Յարեւան		138
— Ջաշիկական հանգեսներ		138
— Կիլիկիոյ Կարողիկոսութիւնը եւ Մուսուղեկի Պատրիարքութիւնը		138
Անավերջի Հանդէս Ժառանգութեան Վարժարանի		139
Տարեկան հանգիստութիւն Ս. Թարգմանչաց Եկե. Վարժարանի		139
<b>Ս. ՅԱՆՈՒՐ ԵՐՐԱՆ</b>		
— Եկեղեցականի - Բնականի		141
— Պատանականի		142
Ցանկ՝ Կիւլպենկեան Մատենադարանի կողմէ ստացուած զգե՛րու		143

